ԹՈՌՈՆԹՈՒՀԱՅ
TORONTOHYE

ԺԴ. Տարի Թիւ 6 (162), ԱՊՐԻԼ 2019
Աշակութային, Ընկերային, Այլազան Պարբերաթերթ

Volume 14, No. 6 (162), APRIL 2019
Toronto Armenian Community Newspaper

TO ADVERTISE IN CANADA's ONLY ARMENIAN MONTHLY NEWSPAPER
CALL 416-878-0746

Աննա Յակոբեան Քոնկրես Այցելեց

Քոնկրեսմէն Ատըմ Շիֆ եւ Աննա Յակոբեան

Հայաստանի վարչապետի տիկինը, «Իմ Քայլը» եւ «ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամներու հոգաբարձուներու խորհուրդի նախագահ՝ Աննա Յակոբեան, Ապրիլ 2-ին այցելեց Միացեալ Նահագներու Քոնկրեսը:

Ուշինկթընի մօտ Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Վարուժան Ներսէսեանի, Ամերիկայի Քոնկրեսի գրադարանի փոխտնօրէն Մաքս Սուինի եւ Քոնկրեսի գրադարանի Հայաստանի եւ Վրաստանի նախկին գլխաւոր մասնագէտ Լեւոն Աւդոյեանի ուղեկցութեամբ տիկին Յակոբեան նախ այցելեց Քոնկրեսի գրադարանը եւ ծանօթացաւ գրադարանի ստեղծման պատմութեան ու ցուցանմոյշներուն: Յակոբեան ծանօթացաւ նաեւ գրադարանի պահոցներուն մէջ ցուցադրուած հայկական մանրանկարներուն եւ գիրքերուն:

Այնուհետեւ Քոնկրեսի շէնքին մէջ, ի պատիւ տիկին Յակոբեանի՝ տեղի ունեցաւ ընդունելութիւն մը, որ կազմակերպուած էր Քոնկրեսի հայկական հարցերու յանձնախումբի անդամ Աննա Էշուի եւ յանձնախումբի համանախագահ Ճեքի Սփիրի կողմէ: Միջոցառման ներկայ էին քոնկրեսականներ Ֆրենք Փըլոն, Ատըմ Շիֆ, Մայքըլ Թոմսըն, Ճոն Քոքս, Ճուտի Չու, Ռաճա Քրիշնամուրթի, Քեթրին Քլարք, Ճեֆրի Ֆորթենպերի, Թամ Սուազի, Տորիս Մացուի եւ Ջոուի Լաֆկրըն:

Ընդունելութեան ընթացքին Աննա Էշու, Ճեքի Սփիր եւ Ատըմ Շիֆը հանդէս եկան ելոյթներով: Անոնք խօսեցան Հայաստանի մէջ տարի մը առաջ տեղի ունեցած խաղաղ, ոչ բռնի Թաւշեայ յեղափոխութեան, ինչպէս նաեւ Աննա Յակոբեանի ղեկավարած երկու հիմնադրամներուն գործունէութեան մասին: Ընդունելութեան աւարտին ծաւալուն ելոյթով հանդէս եկաւ Աննա Յակոբեան՝ ներ-

շար. տես. էջ 14

Արամ Ա. Կաթողիկոս. «Հալէպի Վերաշինութիւնը Պէտք Է Սկսի Նոր Գիւղէն»

Սրբոց Քառասնից Մանկանց վերանորոգեալ Մայր Եկեղեցւոյ Վերաօծում

Արամ Ա. Կաթողիկոս Մարտ 30-ին կը կատարէ Սրբոց Քառասնից Մանկանց վերանորոգեալ մայր եկեղեցւոյ վերաօծումը:

Արամ Ա. կը զրուցէ Նոր Գիւղի արհեստաւորներուն հետ:

Արամ Ա. Կաթողիկոս հովուապետական այցելութիւն մը տուաւ Հալէպ, ուր Մարտ 30-ին կատարեց Սրբոց Քառասնից Մանկանց վերանորոգեալ մայր եկեղեցւոյ սրբագործումն ու վերաօծումը:

Վեհափառ հայրապետն ու անոր ընկերակցող պատուիրակութիւնը պատուոյ շքերթով եւ ՀՄԸՄ-ի շեփորախումբին ընկերակցութեամբ մուտք գործեցին եկեղեցի:

Արարողութեան ներկայ էին հալէպահայ համայնքապետները, Սուրիոյ մէջ Հայաստանի դեսպան Տիգրան Գէորգեան, Հալէպի մէջ պատուոյ հիւպատոս Արմէն Սարգսեան, Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Ռէյիսեան, Բերիոյ հայոց թեմի Ազգային իշխանութեան անդամներ, միութիւններու, ազգային մարմիններու ներկայացուցիչներ, հիւրեր եւ խուռներամ բազմութիւն մը:

Քահանայ հայրերը նախ ջուրով եւ գինիով սրբեցին օծման տեղերը՝ դռները, եկեղեցւոյ կեդրոնական չորս սիւները, կեդրոնական խորանի չորս անկիւնները, աջակողմեան ու ձախակողմեան խորանները եւ մատրան խորանը: Այնուհետեւ վերոնշեալ վայրերը վեհափառ հայրապետին ձեռամբ Ս. միւռոնով օծուեցան:

Օծման աւարտին, պահպանիչ աղօթքէն ետք, Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեան շնորհակալութիւն յայտնեց քաղաքական եւ ազգային մարմիններուն, որոնց աջակցութեամբ իրականացաւ եկեղեցւոյ վերաշինութիւնը:

Արամ Ա. վեհափառ իր պատգամին մէջ դիտել տուաւ, որ մեր պատմութեան ընթացքին, եկեղեցին մեր ժողովուրդի կեանքին մէջ սովորական իմաստով շէնք եւ պատ չեղաւ, այլ եղաւ Գրիգոր Լուսաւորիչ եւ լոյսի առաքելութիւն, եղաւ Ս. Սահակ, Ս. Մեսրոպ, այբուբեն, հայոց լեզու, ոսկեայ մշակոյթ:

«Մեր պատմութեան միջնադարու խաղաղ օրերուն, մեր եկեղեցին յոյս դարձաւ ու լոյսի առաքելութեան լծուեցաւ ցիր ու ցան դարձած մեր ժողովուրդին կեանքին մէջ ու տակաւին մեր եկեղեցին եղաւ Խրիմեան

շար. տես. էջ 14

Կազմակերպութեամբ՝ Թորոնթոյի Հայ Կեդրոնի
Ապրիլ 24ի Յանձնախումբին
Organized by
The Armenian Community Centre
of Toronto

APRIL 24
OTTAWA

104TH COMMEMORATION OF THE ARMENIAN GENOCIDE



Ուրբաթ, Ապրիլ 24, 2019ին,
հանրակառքերը Թորոնթոյէն պիտի
մեկնին առաւօտեան ժամը 6ին,
հայ երիտասարդական կեդրոնէն:

BUSES departing to Ottawa from
The Armenian Youth Centre, 6:00 am
on Wednesday, April 24th, 2019
50 Hallcrown Place, Toronto, ON

Արձանագրութիւնները տեղի
պիտի ունենան հայ կեդրոնէն ներս,
Մարտ 3էն մինչև Ապրիլ 14 2019ը:
Ամէն ուրբաթ գիշերուայ ժամը 8-10
և կիրակի օրերը ժամը 11-1:

For registration come to the
Armenian Community Centre
on Fridays from 8-10pm; or
Sundays from 11am-1pm, starting
March 3rd to April 14th, 2019.

Your Home will advertise worldwide 24/7 untill it's Sold

Hratch & Alex
Melconian
Broker & Sales Representative

Call us today
for builders
pre construction
Condo and home
packages

office: 416.494.7653
Direct: 416.417.5626
TorontoRealEstateGTA.com
Remax, Hallmark Realty Ltd, Brokerag

Տուներու եւ Կալուածներու համար դիմեցէք մեզ
Serving our Community for 30 years

HOLY TRINITY
ARMENIAN APOSTOLIC
ORTHODOX CHURCH

ՍՈՒՐԲ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Կիրակի, Ապրիլ 14, 2019

ԾԱՂԿԱՁԱՐԴ

Մանուկներու, Պատանեաց և Երիտասարդաց Օր

Յաւարտ Սուրբ Պատարագի
Եկեղեցւոյ և «Բարև» Կեդրոնի անդամներու
Պատանի և Երիտասարդաց
Կազմակերպութիւններու օրհնութիւն
Ձեռամբ՝ Արժ. Տէր Զարեհ Ա. Քհնյ Զարգարեանի

ՁԱՇԻ ՍՊԱՍԱՐԿՈՒԹԻՒՆ
ԵՒ ՅԱՅՏԱԳԻՐ

«Բարև» Կեդրոնի և Եկեղեցւոյ Երիտասարդաց կողմէ

Ներկայացում՝ Եկեղեցւոյս
Կիրակնօրեայ վարժարանի աշակերտութեան և
«Սասուն» պարախումբի մասնակցութեամբ

“Magaros Artinian” hall
920 Progress Avenue, Toronto,
ON M1G 3T5

REDEFINING EDUCATION
IN THE GLOBAL AGE

Come learn about AGBU's
Educational Apps | eBooks | Armenian Virtual College | WebTalks
and more...

JOIN THE INNOVATION MOVEMENT!

Tuesday, April 9, 2019 7:30 pm

AGBU Central Board Members
Lena Sarkissian and Yervant Zorian
Presenters

AGBU
ARMENIAN GENERAL BENEVOLENT UNION
TORONTO

Alex Manoogian Cultural Centre
930 Progress Avenue, Scarborough

RSVP | (416) 431-2428 | agbutoronto@bellnet.ca

Organized by The Armenian Genocide Commemoration Committee (Toronto)
Կազմակերպութեամբ՝ Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման Թորոնթոյի Յանձնախումբի
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ
104ՐԴ ԱՄԵԱԿԻ ՈԳԵԿՈՉՈՒՄ
104TH COMMEMORATION
OF THE
ARMENIAN GENOCIDE
GENOCIDE COMMEMORATION
SUNDAY, APRIL 28, 2019, AT 2:00 PM
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՈԳԵԿՈՉՈՒՄ
ԿԻՐԱԿԻ, 28 ԱՊՐԻԼ, 2019 Կ.Ե. ԺԱՄԸ 2:00-ԻՆ
Keynote Speaker: Henry C. Theriault
President of the International Association of Genocide Scholars
ՎԱՅՐ՝ ՀԱՅ ԿԵԴՐՈՆ
LOCATION: ARMENIAN COMMUNITY CENTRE
45 HALLCROWN PLACE, TORONTO

Հայ Դատի Նախաձեռնութեամբ՝ «Գանատայի Խորհրդարանի Արցախի Ժողովուրդի Բարեկամներ» Խմբակցութեան Կազմութիւն

Հայ Դատի յանձնախումբի ներկայացուցիչներ՝ Վաչէ Շամլեան, Սեւակ Պելեան երեսփոխաններ՝ Ռէյչըլ Հարտինկի, Հարըլտ Ալպրէխթի եւ Պապ Սըրոյայի հետ, Մարտ 19, Օթթաուա:

ՕԹԹԱՈՒԱ,- Մարտ 19ին, Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նախաձեռնութեամբ կեանքի կոչուեցաւ «Գանատայի Խորհրդարանի Արցախի ժողովուրդի բարեկամներ» խմբակցութիւնը, որուն անդրանիկ նիստին ներկայ եղան Գանատայի խորհրդարանի երեսփոխաններ եւ Հայ Դատի յանձնախումբի անդամներ:

«Գանատայի երկարամեայ խաղաղապահութեան, խաղաղասիրութեան եւ մարդասիրական օգնութեան աւանդոյթին ոգիով «Գանատայի Խորհրդարանի Արցախի ժողովուրդի բարեկամներ»ը կը ստեղծեն բարեկամութեան ցանց մը Արցախի ժողովուրդի եւ Գանատայի մտահոգ խորհրդարանականներու միջեւ՝ նուիրուած Արցախի ժողովուրդի խաղաղութեան եւ ներդաշնակութեան ձգտումին, ինչպէս նաեւ անոնց ամէնօրեայ կեանքին եւ անոնց ապրելու բազմաթիւ դժուարութիւններուն մասին իրազեկ ըլլալու համար», կը նշէ հրապարակուած կոչ-յայտարարութիւնը:

Հանդիպման ընթացքին խումբը ընթերցեց եւ վաւերացուց առաջարկուած առաքելութեան յայտարարութիւնը, քննարկեց Արցախի մէջ տիրող իրավիճակը եւ նախագահ ընտրեց երեսփոխան Ռէյչըլ Հարտըրը՝ ղեկավարելու խմբակցութեան գործունէութիւնը:

«Շնորհակալութիւն Գանատայի Հայ Դատի յանձնախումբին, որ հրաւիրեց զիս աշխատելու իրենց հետ՝ կեանքի կոչելու «Գանատայի Խորհրդարանի Արցախի ժողովուրդի բարեկամներ» խումբակցութիւնը: Պատիւ է ինծի՝ ընդունելու այս կարեւոր խորհրդարանական բարեկամութեան խումբի ղեկավարի պաշտօնը», ըսաւ երեփոխան Հարտըր:

«Շատ ոգեւորուած եմ աշխատելու Հայ Դատի Յանձնախումբին եւ խորհրդարանական գործընկերներուս հետ՝ բարձրացնելու Արցախի մասին իրազեկութիւնը եւ նպաստելու կրթութեան եւ կառուցողական երկխօսութեան՝ հետեւելով խաղաղապահութեան, խաղաղութեան հասնելու եւ մարդասիրութեան Գանատայի երկարամեայ աւանդոյթին», եզրափակեց երեսփոխանը:

Խումբը նաեւ պիտի օգնէ բարձրացնելու երկխօսութիւնը եւ տարբեր տեսակի փոխանակումները տարածաշրջանի ժողովուրդներու եւ Գանատայի միջեւ, ինչպէս նաեւ Հարաւային Կովկասի տարածաշրջանին մէջ պիտի սերմանէ յարգանքի, հանդուրժողականութեան եւ մարդու իրաւունքներու նկատմամբ մեր ընդհանուր արժէքները:

«Չափազանց ուրախ եւ շնորհակալ ենք տեսնելու, որ մեր ընտրուած պաշտօնատարները իրենց ժամանակը եւ եռանդը կը նուիրեն Արցախի ներկայ իրավիճակին մասին աւելի շատ բան սորվելու եւ նոր ուղիներ փնտռելու, թէ ինչպէս օգնել եւ ձայն տալ անոնց, որոնք ընդհանրապէս զրկուած են ձայն ունենալու իրաւունքէն», ըսաւ Հայ Դատի յանձնախումբի նախագահ Վաչէ Շամլեան:

«Բացարձակապէս այլընտրանք չկայ Արցախի խնդրի խաղաղ կարգաւորման, եւ նման խորհրդարանական խումբի ստեղծման նախաձեռնութիւնները կը խորացնեն այդ համոզումը մեր հասարակական շրջանակներու մէջ», ըսաւ Հայ Դատի Յանձնախումբի գործադիր տնօրէն Սեւակ Պելեան:

Խումբը նաեւ պիտի ծառայէ որպէս յոյսի եւ խրախուսման աղբիւր տարածաշրջանի բնակչութեան համար՝ ներգրաւելով Գանատայի օրենսդիրները, որպէսզի կիսուին իրենց անհանգստութեան եւ լաւատեսութեան պատմութիւններով, աջակցելով հանել Արցախի ժողովուրդը միջազգային մեկուսացումէն:

«Արցախի միջազգային մեկուսացումէն դուրս բերելը գլխաւոր առաջնահերթութիւններէն է Արցախի անվտանգութիւնը եւ ապահովութիւնը երաշխաւորելու տարածաշրջանին մէջ եւ վստահեցնել, որ բռնութիւնները պիտի չշարունակուին տեղի ժողովուրդի հիմնարար մարդու իրավունքներու հաշուին», ըսաւ Շամլեան:

Արցախի Ազգային Ժողովի Նախագահը Կ՛ողջունէ «Արցախի Ժողովուրդի Բարեկամներ» Խմբակցութիւնը

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը Արցախի Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանէն ստացած է շնորհակալական նամակ մը, ուր ան իր երախտագիտութիւնը կը յայտնէ Գանատայի Հայ Դատի Յանձնախումբին՝ Գանատայի խորհրդարանէն ներս «Արցախի Ժողովուրդի Բարեկամներ» խմբակցութեան հիմնադրութեան առթիւ:

«Գանատայում բարեկամական խմբի ստեղծումը կարեւոր քայլ է Արցախի մասին իրազեկութեան բարձրացման եւ խորհրդարանական ինստիտուցիոնալ կապերի ընդլայման ուղղութեամբ:

«Համոզուած եմ, որ Գանատայի Հայ Դատի գրասենեակի կողմից Արցախին առնչուող հարցերում օժանդակութիւնը շարունակական կը լինի եւ միասնական ջանքերի շնորհիւ մեզ կը յաջողուի առաջ մղել համահայկական շահերը», ըսուած է նամակին մէջ:

Արցախի Խորհրդարանին Մէջ Ստեղծուած է «Արցախ-Գանատա Բարեկամութեան Խումբ»

«Արցախփրես»- Մարտ 27ին, Արցախի Հանրապետութեան Խորհրդարանին մէջ ստեղծուած է «Արցախ-Գանատա» բարեկամութեան խումբ, որուն մէջ ընդգրկուած են բոլոր խմբակցութիւններէն ներկայացուցիչներ:

Այսօր տեղի ունեցած լիագումար նիստի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան ըսած է, որ Մարտ 19ին Գանատայի Համայնքներու պալատին մէջ պատգամաւոր Ռեյչըլ Եարտերի գլխաւորութեամբ ձեւաւորուած է Արցախի ժողովուրդի հետ բարեկամական խումբ, որուն մինչեւ հիմա միացած են 7 պատգամաւորներ: Արցախի հետ համագործակցութեան պատրաստակամութիւն յայտնած Գանատայի գործընկերներուն՝ արդէն Արցախի Ազգային ժողովին կողմէ ուղարկուած է շնորհակալական նամակ:

Ըստ Ղուլեանի, յարաբերութիւններու յետագայ զարգացման համար յաջորդ քայլը պէտք է ըլլար Արցախի Ազգային ժողովին մէջ համապատասխան բարեկամական խումբի ստեղծումը: Այդ նպատակով, Մարտ 25ին կայացած աշխատանքային խորհրդակցութեան ընթացքին որոշուած է խորհրդարանական բոլոր խմբակցութիւններէն ներկայացուցիչներ ընդգրկել Բարեկամական խումբին մէջ:

Խումբին մէջ ընդգրկուած են «Հայրենիք» խմբակցութեան պատգամաւորներ՝ Ռամելա Դադայեանը, Արարատ Օհանջանեանը, «Ժողովրդավարութիւն» խմբակցութեան պատգամաւոր՝ Դաւիթ Մելքումեանը, «Դաշնակցութիւն» խըմբակցութեան պատգամաւոր՝ Ռիտա Մնացականեանը, «Շարժում-88» խմբակցութենէն՝ Էդուարդ Աղաբեկեանը եւ «Վերածնունդ» խմբակցութենէն՝ Հայկ Խանումեանը:

Հայ Դատի Յանձնախումբը Հանդիպեցաւ Պարոնուհի Քարոլայն Քոքսի Հետ

Հայ Դատի յանձնախումբի անդամներ՝ Շահէն Միրաքեան, Աբգար Միրաքեան եւ Սեւակ Պէլեան Պարոնուհի Քարոլայն Քոքսի հետ, Մարտ 17, Թորոնթօ:

Մարտ 17ին, Թորոնթոյի մէջ տեղի ունեցած յատուկ ընդունելութեան մը ընթացքին, Գանատայի Հայ Դատի Յանձնախումբէն պատուիրակութիւն մը, հանդիպում ունեցաւ Մեծն Բրիտանիոյ Լոր-տերու Պալատի անդամ, հայութեան եւ Արցախի ժողովուրդի բարեկամ Պարոնուհի Քարոլայն Քոքսի հետ:

Հայ Դատի անդամները անոր հետ քննարկեցին Արցախի ներկայ իրավիճակը, այս ուղղութեամբ Գանատայի մէջ տարուող աշխատանքները եւ իր կողմէ իրականացուող ծրագիրներու մանրամասնութիւնները:

Անոնք շնորհակալութիւն յայտնեցին Պարոնուհի Քոք սին՝ իր ջերմ ու անկեղծ բարեկամութեան եւ մանաւանդ Արցախի մէջ տարած մարդասիրական գործունէութեան համար:

Գանատայի Հայ Դատի Յանձնախումբի Նուիրահաւաքներէն Գոյացաւ Աւելի Քան 300 Հազար Տոլար

2018-2019 երկամեակին, Քեպէգի, Օնթարիոյի եւ Պրիթիշ Գոլոմպիոյ մէջ կայացան Գանատայի Հայ Դատի յանձնախումբերու նուիրահաւաքները, որոնց ընթացքին, Հայ Դատի աշխատաքներուն եւ Օթթաուայի գրասենեակի գործունէութեան համար հանգանակուեցաւ աւելի քան 300 հազար տոլար:

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը, Գանատայի մէջ ամենէն ազդեցիկ հայկական քաղաքական կառոյցն է եւ Գանատայի տարբեր քաղաքներու մէջ իր յանձնախումբերով կը գործէ աւելի քան վեց տասնամեակներէ ի վեր:

1958-ի Գանատայի ՀՅԴ Շրջանային պատգամաւորական ժողովը կ'որոշէ առաջին անգամ ըլլալով կազմել Հայ Դատի յանձնախումբ մը:

1971-ին, նոյն ժողովը կ'որոշէ այս յանձնախումբը վերածել զանազան քաղաքներու մէջ գործող ցանցի:

Նկատի ունենալով Հայ Դատի գործունէութեան օրէ օր ընդլայնող ու ճիւղաւորուող բնոյթը, ինչպէս նաեւ գետնի վրայ ներկայութիւն ըլլալու եւ արհեստավարժօրէն գործելու համար, 2006-ի Ապրիլ 25-ին բացումը կատարուեցաւ Օթթաուայի Հայ Դատի գրասենեակին:

Այդ օրուընէ սկսեալ, գրասենեակը կը տանի Հայ Դատի աշխատանք եւ արդէն իսկ, 13 տարուան իր գործունէութեան ընթացքին դարձած է տեղեկատուական ու բանակցային-յարաբերական հանրաճանաչ ու ազդեցիկ կեդրոն:

(Աղբիւր՝ Հորիզոն)

Ընդունելութիւն՝ Ի Պատիւ Օնթարիոյի Մէջ ՀՀ Պատուակալ Հիւպատոս՝ Վարուժան Լափոյեանի

Պէթթի Փանոսեան-Մինասեան

Սփիւռքի տարածքին եւ ի մասնաւորի՝ Թորոնթոյի հայ համայնքի կեանքէն ներս մեծ եւ նշանակալի ներդրումներ ունեցող Վարուժան Լափոյեան յայտնի դէմք է յատկապէս հայապահպանման գծով տարած իր գործունէութեամբ: Յիշարժան երեւոյթ է 2016-ին անոր կատարած իշխանական նուիրատուութիւնը ՀՕՄի երկրորդական վարժարանին:

Իբրեւ ազգային բարերար եւ գործարար, անոր եզակի դերը կը շեշտուի նաեւ Սփիւռք-Հայաստան փոխգործակցութեան ծիրէն ներս, որպէս Հայաստանի Զարգացման Հիմնադրամի պատուաւոր ներկայացուցիչ՝ Թորոնթոյի մէջ:

Յունուար 2019-ին, ՀՀ Արտաքին Գործոց նախարարութեան կողմէ Վարուժան Լափոյեան արդարօրէն նշանակուեցաւ Օնթարիոյի մէջ ՀՀ Պատուոյ Հիւպատոս, որուն ի պատիւ Մարտ 20ին, Հ.Յ.Դաշնակցութեան «Ս. Թէհլիրեան» կոմիտէութեան կողմէ կազմակերպուեցաւ ընդունելութիւն-հաւաքոյթ մը, Թորոնթոյի Հայ Կեդրոնի սրահին մէջ:

Հաւաքոյթին ներկայ էին Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Բաբգէն Արք. Չարեան, Առաջնորդական փոխանորդ Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպէկեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ հայ կաթողիկէ եկեղեցւոյ հովիւ Եղիա Ծ. Վրդ. Քիրէջեան, Ազգային Վարչութեան անդամներ՝ Յակոբ Ճանպազեան եւ Օսիկ Մխսիարթինեան, միութիւններու եւ կազմակերպութիւններու ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ:

Հաւաքոյթի բացումը կատարեց ՀՕՄի ամէնօրեայ վարժարանի փոխտնօրէն՝ Սարիկ Պապեան, որ բարի գալուստի խօսքէն ետք հակիրճ կերպով անդրադարձաւ մեծարեալ Պատուոյ Հիւպատոսի կենսագրութեան, ստացած կրթութեան եւ որպէս ազգային գործիչ եւ բարերար ծաւալած գործունէութեան՝ սկսած ծննդավայրէն հասնելով մինչեւ Թորոնթօ եւ Հայաստան:

Յաջորդաբար խօսք առաւ Հայ Կեդրոնի պատասխանատու եւ Հ. Յ. Դաշնակցութեան ,Ս. Թէհլիրեանե կոմիտէի ներկայացուցիչ Սեւակ Քիւփէլեան, որ շնորհաւորեց նորանշանակ Պատուոյ Հիւպատոսը Հայ Կեդրոնի հովանիին տակ գործող բոլոր մարմիններու եւ կազմակերպութիւններու անունէն, մատնանշելով տուեալ պաշտօնի մեծ պատասխանատուութիւնը եւ կարեւորութիւնը, միեւնոյն ժամանակ յայտնեց գաղութին ունեցած հաւատքը Լափոյեանի գործունէութեան եւ փորձառութեան վրայ: Ան աւելցուց, որ միասնական ճիգերով եւ փոխադարձ վստահութեամբ կարելի է լուծումներ գտնել հայրենիքի եւ սփիւռքի դիմագրաւած դժուարութիւններուն եւ կարմրջել թորոնթոհայ գաղութի ներուժը հայրենիքին հետ:

ՀՀ հիւպատոս Արա Մկրտիչեան, խօսք առնելով նախ շնորհակալութիւն յայտնեց երեկոն կազմակերպող Հայ Կեդրոնի ընտանիքին, նշելով որ Հայաստանի Հանրապետութեան վստահելի գործընկեր եւ վաղեմի բարեկամ Վարուժան լափոյեանի Պատուոյ Հիւպատոս ընտրութիւնը պաշտօնականացումն է անոր երկարամեայ անձնուէր գործունէութեան: Ան հաստատեց, որ Պատուոյ Հիւպատոսութեան գրասենեակի բացումը խթան պիտի հանդիսանայ Գանատայի եւ Հայաստանի տնտեսական եւ մշակութային փոխգործակցութեան:

Առաջնորդ Բաբգէն Արք. Չարեան իր պատգամին մէջ նշեց, որ պրն. Լափոյեան միշտ նախանձախնդիր եղած է սերունդներու դաստիարակութեան գծով եւ յառաջիկայ իր գործունէութեամբ պիտի նպաստէ հայրենիքի զարգացման՝ ի խնդիր մեր պետականութեան եւ բանակի յառաջընթացին:

Աւարտին, Լափոյեան շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներուն, Հայ Կեդրոնի պատասխանատու անդամներուն: Մէկ առ մէկ յիշելով գաղութի մէջ գործող բոլոր կազմակերպութիւնները, հաստատեց որ շնորհիւ անոնց, թորոնթոհայ գաղութը այսօր կը ճանչցուի որպէս աշխոյժ գաղութ իր բազմազան գործունէութիւններով: Ան, անգամ մը եւս հաւաստիացուց, որ Հայաստան, Արցախ եւ Սփիւռք մէկ ու անբաժանելի են իրենց լեզուով, պատմութեամբ եւ մշակոյթով:

Հաւաքոյթը իր աւարտին հասաւ ներկաներու մտերմիկ զրոյցով՝ բաժակ մը գինիի շուրջ:

Առաջնորդ Բաբգէն Արք. Չարեան խօսք կ՛առնէ՝ Օնթարիոյի Մէջ ՀՀ Պատուակալ Հիւտապոս Վարուժան Լափոյեանի ընդունելութեան ընթացքին, Մարտ 20, Թորոնթոյի Հայ Կեդրոն:

Առաջնորդ Սրբազանը, Օնթարիոյի Պատուակալ Հիւտապոս Վարուժան Լափոյեան եւ կինը՝ Սիլվա, ACMAO-ի բժիշկներու հետ:

Վարդանանց Հերոսամարտի Տօնակատարութիւն

Մատաթ Բ. Մամուրեան

Փետրուար 20, 2019-ի երեկոյեան, Ս. Գրիգոր Լուսաւորիչ Հայ Կաթողիկէ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ Վարդանանց Հերոսամարտի 1568-ամեակի տօնակատարութիւնը՝ հաւաքական աղօթքով եւ հանդիսաւոր համերգով, կազմակերպութեամբ՝ Թորոնթոյի Հայ Առաքելական, Հայ Կաթողիկէ եւ Հայ Աւետարանական եկեղեցիներու Միջ Ցարանուանական Մարմնին եւ մասնակցութեամբ՝ «Նայիրի» հայ երգչախումբին:

Բացման խօսքով հանդէս եկաւ Հայր Եղիա Ծ. Վրդ.Քիրէջեան, որ ըսաւ «Մայր Հայրենիքի, Արցախի եւ աշխարհացրիւ հայութեան հետ կամրջուելով, այս երեկոյ պահ մը դադար կ'առնենք, Աւարայրի խորհուրդով եւ պատգամով կը յիշենք, կ'ուխտենք եւ կ'ոգեկոչենք Վարդանանցի անմահները, որոնք նախընտրեցին մեռնիլը, բայց ապրեցան յաւերժօրէն...»: Ան աւելցուց- «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց բնաբանով է, որ Ցարանուանական Մարմինը կ'ողջունէ ձեզ ոգեկոչման այս ձեռնարկին ընդմէջէն...»

Ցայտագիրը սկիզբ առաւ Տէրունական աղօթքով, ապա Ս. Գրային ընթերցումներ կատարեցին, Նուրհան Աւագ Սրկ. Իփէքճեան (Ս. Երրորդութիւն Հայց. Առաքելական եկեղեցի), Տիգրան Գալշեան (Ատենապետ Հայ. Աւետարանական եկեղեցւոյ), Եղիա Ծ. Վրդ. Քիրէջեան (Հովիւ Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ) եւ Սարգիս Սրկ. Կիտանեան (Ս. Աստուածածին Հայց. Առաք. եկեղեցի):

Վարդանանց հերոսամարտի տօնակատարութեան յայտագրի մասնակիցներն ու հոգեւորականները, Փետրուար 20, Թորոնթօ:

Ցայտագիրը շարունակուեցաւ հոգեւոր եւ դասական երգերով, կատարողութեամբ՝ «Նայիրի» հայ երգչախումբին, խմբավարութեամբ՝ Վազգէն Գալճեանի եւ դաշնակի ընկերակցութեամբ՝ Սոնա Յովսէփեանի: Երգչախումբը յաջորդաբար ներկայացուց Լռեց ամպերը եկան, խօսք՝ Ռ. Պատկանեան, երաժշ. Ն. Շահլամեան, Նորահրաշ պսակաւոր, Վարդանանց Շարական, Ով Հայոց աշխարհ, խօսք՝ Ս. Տարոնցի երաժշ՝. Մ. Եկմալեան, Տէր Կեցոյ, Շարական, Հիմի էլ լռենք, Գամառ Քաթիպա, Արփա Սեւան, երաժշ.՝ Է. Յովհաննէսեան, Երգ բարեկամութեան, երաժշ՝. Ճ. Քօզալեան, Ազգ Փառապանծ, խօսք՝ Աշոտ Գրաշի երաժշ՝. Առնօ Բաբաջանեան եւ Հայրենիքիս հետ, խօսք՝ Յ. Թումանեան, երաժշ՝. Ալ. Ցարութիւնեան:

Միջ Ցարանուանական Մարմնի Ատենապետ՝ Յակոբ Ճանպազեան փակման խօսքով յայտնեց, թէ հանդիսութենէն որոշ առաքելութեամբ կը բացակայէին Ս. Երրորդութիւն Հայց. Առաքելական եկեղեցւոյ հովիւ՝ Զարեհ Աւագ Քհնյ. Զարգարեան, որ մեկնած էր Հայաստան եւ Ս. Աստուածածին Հայ. Առաք. եկեղեցւոյ հովիւ՝ Գեղարդ Ծ. Վրդ. Քիւսպէկեան, որ մեկնած էր մայրավանք Անթիլիաս, շարունակելով իր խօսքը ան ըսաւ- «Վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց»՝ կարգախօսով լիցքաւորուած ողջ հայութիւնը, այսօր, դարձեալ եկեղեցական եւ դպրոցական հանդիսութիւններով տօնախմբեց քրիստոնէական հաւատքին եւ Հայաստան աշխարհին համար մեծ ու սրբազան պայքար մղած ու նահատակուած հերոսներու անմոռաց յիշատակը: Սրբոց Վարդանանցի յիշատակին նուիրուած այս օրը եկէք վերածենք ճշմարիտ պատգամի մը եւ մեր նախնիներու ապառաժեայ հաւատքն ու անհատնում սրբութիւնները անջնջելի կնիքով դրոշմենք գալիք սերունդներու հոգիներուն մէջ, վերածելով զանոնք արժանավայել ժառանգորդները Վարդանանց սրբացած նահատակներուն:

Մենք վստահ ենք, որ Վարդանանց հերոսապատումի փայլատակումը մեր գաղութի կեանքին մէջ իր ուրոյն հետքը ձգելու կողքին, մղիչ ուժ պիտի դառ-

շար. տես. էջ 6

Վեր. Յովհաննէս Մ. Սարմազեանի Հովուական Ծառայութեան 50ամեակի Գոհաբանական Պաշտամունք եւ Յոբելինական Ճաշկերոյթ-Հանդիսութիւն

Տոքթ. Անի (Ճանպազեան) Հասըրճեան

Գէմպրիճի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Հոգաբարձութիւնն ու Տիկնանց Միութիւնը, «Մշակը Արժանի» գնահատանքով գեղեցիկ գաղափարը յղացած էին եւ կազմակերպած՝ Գոհաբանական Պաշտամունք եւ Յոբելինական Ճաշկերոյթ-Հանդիսութիւն, իրենց Հովիւին՝ Վեր. Յովհաննէս Սարմազեանի 50 տարիներու անձնուէր հոգեւոր ծառայութեան առթիւ: Ձեռնարկը նաեւ կը վայելէր Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Հովանաւորութիւնը:

Վեր. Սարմազեան ծնած է Պաղճաղազ (Քէսապի շրջան) Սուրիա: Աւարտած է Հայկազեան Համալսարանը, ապա Մերձաւոր Արեւելքի Աստուածաբանական Ճեմարանը՝ Աստուածաբանութեան Ճիւղին մէջ: Ան ծառայած է որպէս Հոգեւոր Հովիւ՝ Այնճարի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ եւ միաժամանակ վարած է տնօրէնի պաշտօն տեղւոյն Հայ Աւետարանական Երկրորդական Վարժարանին՝ 22 տարիներ: 1990-ին Գանատա փոխադրուած է Տիկնոջ՝ Մարի (Ճանպազեան) Սարմազեանի եւ իրենց 3 զաւակներուն, Զէլային, Վարանդին եւ Պարէտին հետ եւ ստանձնած է Հովուական պաշտօնը Գէմպրիճի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ:

Արդարեւ, 10 Մարտ, 2019-ի յետմիջօրէին, Գէմպրիճի Հայ Աւետարանական Եկեղեցին, ունեցաւ Կիրակնօրեայ յատուկ Գոհաբանական Պաշտամունք, սովորականէն շատ աւելի խուռներամ բազմութեան ներկայութեամբ: Պատուական Հովիւ՝ Վեր. Եսայի Սարմազեանի եւ Թորոնթոյի Հայ Աւետարանական եկեղեցիէն խումբ մը անդամներու ներկայութիւնը, առաւել կը շեշտէր երկու «Քոյր» եկեղեցիներու համագործակցութիւնը, որոնք երկա՜ր տարիներ վայելած են Վերապատուելի Սարմազեան երկու եղբայրներու ծառայութիւնը:

Լոս Անճելոսէն «Նոր Յոյս» Երգչախումբը հրաւիրուած էր մասնակցելու օրուայ յայտագրին: Վաստակաւոր երաժիշտ՝ Ալպեր Պուլպուլեան դաշնակով ընկերակցեցաւ երգեցողութեան եւ երգիչներու ելոյթին:

«Կոչ Պաշտամունքի»ն կատարեց Եկեղեցւոյ Քարոզիչ՝ Պարոն Արմէն Պչաքճեան: Մեներգներով իրենց մասնակցութիւնը բերին թորոնթոբնակ սիրուած երգչուհի, մեցցօ սոփրանօ՝ Սոնա Յովսէփեան եւ հոգեւոր երաժշտութեան մեկնաբան պաս՝ Վահագն Հովենց, յաջորդաբար մեկնաբանելով՝ «Հայրս Կը Հսկէ Վրաս» եւ «Բաց Մեզ Տէր» երգերը: Սոփրանօ՝ Արփի Այնթապլեան եւ Թէնօր՝ Ռաֆֆի Քէրպպեան երգեցին «Քեզմէ Ի Զատ» եւ «Ով Տէր Յիսուս Ես Քեզ Տեսայ» հոգեպարար զուգերգերը:

Օրուայ պատգամաբերն էր Թորոնթոյի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ նախկին Հոգեւոր Հովիւ եւ ներկայիս Փասատինայի Կիլիկիա Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Հովիւ՝ Վեր. Սերոբ Մկրտիչեան: Ան իր Պատգամին մէջ կրցաւ Վեր. Յովհաննէս Սարմազեանի կենսագրական գիծերուն զուգահեռ ներկայացնել այն «փոքրիկ» պատանին, որ ծնած էր Քէսապի աննշան ու փոքրիկ Պաղճաղազ գիւղին մէջ, սակայն հասակ առնելով հայեցի եւ քրիստոնէական դաստիարակութեամբ օժտուած ընտանեկան յարկի տակ, զանազան դժուարութիւններ յաղթահարելով կրցած էր դառնալ ազդեցիկ Հոգեւոր Հովիւ մը, ծառայելով 50 երկար տարիներ Հայ Աւետարանական համայնքին՝ Լիբանան եւ Գանատա:

Վեր. Յովհաննէս Սարմազեան

Վեր. Յովհաննէս Սարմազեան ներկայ հիւրերուն հետ կը հատէ կարկանդակը իր յոբելինական հանդիսութեան ընթացքին, Մարտ 10, Քէյմպրիճ:

Ապա՝ Գէմպրիճի Հայ Կեդրոնին մէջ Յոբելինական Հանդիսութիւնը սկսաւ ձոխ Ճաշկերոյթով, ուր ներկայ էին շատ մը հիւրեր, Գէմպրիճի եւ Թորոնթոյի Գաղութէն հայրենակիցներ, ընտանեկան պարագաներ եւ բարեկամներ: Օրուայ հանդիսավար՝ Արմէն Պչաքճեանի բացման խօսքէն ետք, Սուրբ Նշան Առաքելական Եկեղեցւոյ Հովիւ՝ Կոմիտաս Աւագ Քահանայ Փանոսեանի աղօթքով շարունակուեցաւ յայտագիրը:

Քիչընըրի եւ Գէմպրիճի շրջանէն Դաշնակցային Խորհրդարանի Անդամներ, Հերըլտ Ալպրեխթ, Մարուին Թապպարա եւ Պրայըն Մէյ, որպէս պատուոյ հիւրեր խօսք առին: Ապա իւրաքանչիւրը յատուկ գնահատագրով շնորհաւորեց Վերապատուելիին 50 տարիներու հովուական ծառայութիւնը:

Հայաստանի Հանրապետութեան Օնթարիոյի Պատուոյ Հիւպատոս՝ Վարուժան Լափոյեան իր տիկնոջ՝ Սիլվա Լափոյեանի հետ ներկայ եղաւ հանդիսութեան: Ան խօսք առնելով շնորհաւորեց յոբելեարի 50 տարիներու հոգեւոր եւ ազգային բեղուն գործունէութիւնը Լիբանանի եւ Գանատայի մէջ եւ գնահատագիր մը յանձնեց:

Տեսերիզի միջոցաւ շնորհաւորական մաղթանքներ փոխանցուեցան հեռաւոր երկիրներէ, յատկապէս՝ Այնճարէն, Լիբանանէն: Նաեւ ընթերցուեցաւ Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդի Գործադիր Տնօրէն՝ Վեր. Վահան Թութիկեանի ուղերձը:

Ընտանիքի անունով խօսք առաւ Վեր. Յ. Սարմազեանի որդին՝ Գանատայի Բանակի Հետախուզութեան Գունդի Գործողութիւններու Սպայ՝ Վարանդ Սարմազեան: Ան իր հօր համեստ նկարագրի տէր կղերական մը ըլլալու կողքին ներկայացուց անոր կենսագրական գիծերը, իբր աշխատասէր գիւղացի պատանի, աշակերտ, ապա սուրիական բանակի պարտադիր զինուոր, երիտասարդ, ապա չափահաս ուսուցիչ, հոգեւոր հովիւ, հայր եւ մեծ հայր: Ան շեշտեց, թէ իր հայրը հակառակ բազմաթիւ դժուարութիւններուն, աշխատասիրութեամբ, ընթերցասիրութեամբ, հաւատքով եւ զօրաւոր կամքով Հովուական կոչում ունեցած է, յաղթահարելով բազմաթիւ մարտահրաւէրները, ու Աստուծոյ վստահելով իրագործած է իր երազանքներն ու փափաքները: Ընտանիքի անունով շնորհակալութիւն յայտնեց բոլոր ներկաներուն, հանդիսութիւնը կազմակերպող յանձնախումբին եւ հիւրերուն:

Ապա Վեր. Սարմազեան եւ իր եղբայրը՝ Վեր. Եսայի Սարմազեան Պատուոյ Հիւրերու ընկերակցութեամբ կատարեցին 50ամեակի կարկանդակի հատումը:

Յաջորդաբար խօսք առաւ Գէմպրիճի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Ատենապետ՝ Սամսոն Քահքէճեան: Ան մեծապէս գնահատեց Վերապատուելիին անխոնջ նուիրումն ու ծառայութիւնը՝ Եկեղեցւոյ, ինչպէս նաեւ Գէմպրիճի Մշակութային եւ Ազգային գործունէութեանց ծիրէն ու կեանքէն ներս, անցնող 3 տասնամեակներուն:

Վեր. Սարմազեան խօսք առնելով շնորհակալութիւն յայտնեց եւ երախտագիտական խոր զգացումներով արտայայտուեցաւ, փառք տալով Աստուծոյ այն շնորհքին համար, որուն ինք արժանացած էր եւ կոչում ստացած, վայելելով հոգեւոր ծառայութեան նուիրումի հոգեպարար բաւարարութիւնը, իր համեստ ընծայաբերումով Հայ Աւետարանական Եկեղեցւոյ եւ Հայ կեանքին:

Վեր. Սերոբ Մկրտիչեան ներկայացուց Վեր. Յ. Սարմազեանը երկու հակասական ածականներով, ինչպէս՝ շատ «համեստ» հոգեւորական եւ շատ «հպարտ» հայ: Ան Գնահատագիր մը յանձնեց Վերապատուելիին յանուն Հիւսիսային Ամերիկայի Հայ Աւետարանական Եկեղեցիներու Միութեան Հովուապետ՝ Վեր. Պերճ Ճամպազեանի, որ կամքէ անկախ պատճառներով ներկայ չէր:

Գեղարուեստական յայտագրի երկրորդ բաժինով ներկաները վայելեցին դասական, հոգեւոր եւ հայրենասիրական երգերու գեղեցիկ համերգ մը «Նոր Յոյս» երգչախումբի տաղանդաւոր երգիչներու եւ դաշնակահարի հրաշալի կատարողութեամբ:

«Կիլիկիա» եւ «Ինչ Մեծ Ես Դու» խմբերգներով, Տէրունական աղօթքով եւ Վեր. Յովհաննէս Սարմազեանի Օրհնութեան աղօթքով վերջ գտաւ յոբելինական հանդիսութիւնը:

Վարդանանց ...

շար. 5րդ էջէն

նայ նաեւ մեր ազգի գոյութեան աննահանջ երթը շարունակելու եւ քրիստոնէական հաւատքին համար նուիրաբերուած սրբոց Վարդանանքի «մահ իմացեալ անմահութեան» ժառանգը դրոշմելու հայոց նորահաս սերունդի հոգիին մէջ՝ որպէս քրիստոնէական հաւատքի անջնջելի եւ յաւերժական կնիք...»:

Խօսքի աւարտին, Միջ Ցարանուանական Մարմնի անունով ան շնորհակալութիւն յայտնեց հիւրընկալ Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հովիւ՝ Եղիա Ծ. Վրդ. Քիրէջեանին եւ հոգաբարձութեան, եկեղեցւոյ Կանանց Յանձնախումբին, «Նայիրի» Թորոնթոյի Հայ Երգչախումբի ղեկավար Վազգէն Գալճեանին, երաժշտագէտ՝ Սոնա Յովսէփեանին, երգչախումբի վարչական պատասխանատուներուն եւ երգիչ-երգիչուհիներուն, որոնց սիրայօժար մասնակցութիւնը յատուկ փայլք տուաւ Վարդանանց Տօնակատարութեան ձեռնարկի յաջողութեանը:

Յաջորդաբար «Աղօթք Ի Տօն Մարտիրոսաց»ը ընթերցեցին ներկայ հոգեւորականները:

Հայր Եղիա Ծ. Վրդ. Քիրէջեանի եւ Վեր. Եսայի Սարմազեանի «Պահպանիչ»ով, հաւաքական Տէրունական աղօթքի եւ Հայաստանի Քայլերգի երգեցողութեամբ ձեռնարկը իր աւարտին հասաւ, որմէ ետք եկեղեցւոյ սրահին մէջ տեղի ունեցաւ հիւրասիրութիւն:

Ուինզըրի Հայութիւնը Օժտուեցաւ «Ս. Ստեփանոս» Եկեղեցական Համայնքով

24 Մարտ 2019-ը Ուինզըրի հայութեան համար եղաւ պատմական ու անկիւնադարձային օր մը, երբ պաշտօնապէս հիմը դրուեցաւ ծխական նոր համայնքի մը, որ կոչուեցաւ «Ս. Ստեփանոս» եկեղեցական ծխական համայնք:

Արդարեւ, Կիրակի 24 Մարտի յետմիջօրէին, Գանատայի Հայոց Թեմի Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան, ընկերակցութեամբ Առաջնորդական Փոխանորդ Գեղարդ Ծայրագոյն Վարդապետ Քիւսպէկեանի եւ Տիթրոյթի Ս. Սարգիս Եկեղեցւոյ Հոգեւոր Հովիւ Հրանդ Քահանայ Գէորգեանի, այցելեց շրջանի հայութեան, եւ ընդառաջելով անոնց փափաքին հիմը դրաւ ծխական-եկեղեցական նոր համայնքին, որ խորքին մէջ պսակումն էր այն հոգեկան կապին, որ գոյութիւն ունէր Գանատայի Հայոց Թեմի եւ Ուինզըրի հայութեան միջեւ:

Առաջնորդ Բաբգէն Արք. Չարեան Ուինզըրի հայ կեդրոնին մէջ, Մարտ 24:

Առաջնորդ Բաբգէն Արք. Չարեան կը զրուցէ մանուկի մը հետ:

Հանդիպումը տեղի ունեցաւ Հայ Կեդրոնի մէջ: Առաջնորդ Սրբազանն ու ընկերակից հոգեւորականները ջերմօրէն հիւրընկալուեցան շրջանի հայութեան կողմէ: Տեղի ունեցաւ «խաղաղական» ժամերգութիւն, որուն աւարտին Առաջնորդ Սրբազանը փոխանցեց իր հոգեւոր պատգամը: Ժամերգութեան աւարտին, Առաջնորդ Սրբազանն ու շրջանի հայութիւնը սիրոյ սեղանի շուրջ ունեցան մտերմիկ երկխօսութիւն:

Նշենք, որ Ուինզըրի մէջ տարիներէ ի վեր արդէն իսկ կը գործեն ՀՅԴի «Ռուբէն» կոմիտէութիւնն ու ՀՕՄի «Ռուբինա» մասնաճիւղը, որոնք հսկայական գործունէութիւն կը ծաւալեն շրջանի հայութեան ազգային, մշակութային եւ ընկերային կեանքը բարելաւելու ի խնդիր: Այս իմաստով, Առաջնորդ Սրբազան Հօր հետ շրջանի հայութեան հանդիպումը առիթ եղաւ, որ անոնք ծխական համայնք դառնալու ճամբուն վրայ կատարեն նախնական ծրագրում, ընտրեն գործադիր առաջին մարմինը՝ հոգաբարձական կազմը:

Հանդիպման աւարտին, Առաջնորդ Սրբազանը շնորհաւորեց Ուինզըրի հայութիւնը՝ նորաստեղծ համայնքին առիթով, գնահատեց ցարդ տարուած աշխատանքներն ու բարի երթ մաղթեց համայնքի յառաջիկայ ծրագիրներուն:

Այս առիթով, ուրախ ենք յայտնելու, որ «Ս. Ստեփանոս» ծխական համայնքէն ներս շուտով սկիզբ պիտի առնեն կանոնաւոր հոգեւոր մատակարարութեան աշխատանքներն ու եկեղեցական արարողութիւնները:

Արեւագալի Ժամերգութիւն Համիլթընի Ս. Աստուածածին Եկեղեցւոյ մէջ

Համիլթընի Ս. Աստուածածին Եկեղեցի. Առաջնորդ Սրբազան Հայրը, Տէր Հրաչ Քհնյ. Մանուկեան եւ Տիկնանց Միութեան Կեդրոնական Խորհուրդի անդամուհիներ ու հաւատացեալներ, Մարտ 23:

Տիանա Պօղոսեան

Հովանաւորութեամբ Գանատահայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Աբգար եպս. Յովակիմեանի, Տիկնանց Միութեան Կեդրոնական Խորհուրդը այս տարի եւս կազմակերպեց Հայ Եկեղեցանուէր Տիկնանց Օրը, 23 Մարտ 2019-ին, հիւրընկալութեամբ ՝ Համիլթընի Սուրբ Աստուածածին Հայց. Առաք. Եկեղեցւոյ:

55 հոգիներ առաւօտեան ժամը 9:30-ին մեկնեցան դէպի Համիլթըն:

«Արեւագալի» ժամերգութեան ներկայ էին Առաջնորդ Սրբազան Հայրը, Հրանդ Քհնյ. Մանուկեանը՝ Համիլթընի Սուրբ Աստուածածին Հայց. Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, Միւռոն Քհնյ. Սարգիսեանը՝ Միսիսոկայի Ս. Վարդան Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ, Ալպէր Սրկ. Ամթօ եւ դպիրներ: Մասնաւոր հոգեհանգստեան պաշտօն կատարուեցաւ ներկայ բարեպաշտ հաւատացեալներու ընտանեկան պարագաներու հոգիներուն ի հանգիստ: Ներկայ էին նաեւ Միսիսոկայէն, Սէն Գաթրինզէն, Թորոնթոյէն եւ Համիլթընէն բարեպաշտ հաւատացեալներ:

Արեւագալի ժամերգութենէն ետք, եկեղեցւոյ ներքնասրահին մէջ տեղի ունեցաւ ճաշի սպասարկութիւնը, ուր տիկինները պատրաստած էին պահքի յատուկ համեղ ճաշեր: Սրբազան Հայրը նախ կատարեց սեղաններու օրհնութիւնը, ապա Տէր Հրանդի բարի գալուստի խօսքերէն վերջ, Ս. Երրորդութիւն Հայց. Առաք. Եկեղեցւոյ Տիկնանց Միութեան Կեդրոնական Խորհուրդի Ատենապետուհի՝ Անիթա Օհաննէսեան ներկաներուն փոխանցեց իր սրտի խօսքը:

Լիտա Ալեքսանեան ներկայացուց օրուայ բանախօսը՝ Անի Քերամէթլեան, որուն դասախօսութեան նիւթն էր «Լուսինէ Զաքարեան»ը, ուր ան ներկայացուեցաւ որպէս Հայ Ազգի թանկարժէք զաւակը հայ հոգեւոր երաժշտութեան ծիրէն ներս իր ունեցած կարեւոր դերին միջոցաւ:

Յաջորդաբար, գեղարուեստական կոկիկ յայտագիրէ մը ետք, Սրբազան Հայրը իր խօսքին մէջ շնորհաւորեց Տիկնանց Միութեան Կեդրոնական Խորհուրդը, հիւրընկալ եկեղեցին եւ օրուայ բանախօսը, ընդգծելով եւ շեշտելով հայ կնոջ ունեցած դերն ու տեղը Հայաստանեայց Եկեղեցւոյ մէջ:

Սրբազան Հօր «Պահպանիչ»ով վերջ գտաւ այս յաջող միջոցառումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հիւրընկալեց Գանատայի Զինուած Ուժերու Հոգեւոր Առաջնորդին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս ընդունեց Գանատայի ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գիյ վ. Չափտլէյնիին, ուղեկցութեամբ Գանատահայոց Թեմի առաջնորդ Աբգար եպս. Յովակիմեանին, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպս. Աբրահամեանին եւ Գանատահայոց Թեմի փոխառաջնորդ Զարեհ Ա. Քհնյ. Զարգարեանին, Փետրուար 24, Էջմիածին:

Փետրուար 24-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գարեգին Բ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ ընդունեց, ճանաչողական այցով մը Հայաստան ժամանած Գանատայի Զինեալ Ուժերու (ԶՈՒ) հոգեւոր առաջնորդ Գիյ վարդապետ Չափտլէյնիին՝ ուղեկցութեամբ Գանատահայոց Թեմի առաջնորդ Աբգար եպիսկոպոս Յովակիմեանին, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանէս Եպս. Աբրահամեանին եւ Գանատահայոց Թեմի փոխառաջնորդ Զարեհ աւագ քահանայ Զարգարեանին:

Զրոյցի ընթացքին Վեհափառ Հայրապետը գոհունակութեամբ ողջունեց երկու երկիրներու ԶՈՒ հոգեւոր առաջնորդներուն փոխգործակցութիւնը՝ այն կարեւոր եւ օգտակար նկատելով փորձի փոխանակման եւ բանակի մէջ հոգեւորականներու ծառայութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելու տեսանկիւնէն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ անդրադարձ կատարեց Հայոց բանակի հոգեւոր առաջնորդութեան գործունէութեանը եւ եկեղեցականներու ծառայութեանը՝ ընդգծելով, որ այն կարեւոր դերակատարութիւն ունի: Նորին Սրբութիւնը փաստեց, որ հայ ժողովուրդի պատմութեան ընթացքին Հայ Եկեղեցին ու անոր սպասաւորները մշտապէս կանգնած եղեր են հայ զինուորականի կողքին՝ միասնաբար պայքարելով Հայ ժողովուրդի ազատութեան եւ Հայոց անկախ պետականութեան կերտման ու պաշտպանութեան համար:

Գանատայի ԶՈՒ առաջնորդը եւս իր այցը Հայաստան լաւագոյն առիթ նկատեց Հայոց բանակի հոգեւոր առաջնորդութեան հետ՝ զօրամասերու մէջ հոգեւոր ծառայութեան իրականացման փորձով եւ ոլորտին առնչուող համապատասխան գիտելիքներով կիսուելու: Վարդապետ Չափտլէյն եւս կարեւորեց հոգեւորականի՝ զինուորականի կողքին ըլլալը, յատկապէս դժուար պայմաններուն:

Ապա, Գարեգին Բ. օրհնելով Գանատայի ԶՈՒ հոգեւոր առաջնորդին, անոր մաղթեց Աստուծոյ օգնութիւնը սրբազան եւ պատասխանատու առաքելութեան մէջ:

ՀՕՄ եւ Հայաստանի Մշտական Ներկայացուցչութիւնը Կը Մասնակցին ՄԱԿի Կանանց Իրավիճակի 63րդ Նիստին

ՆԻՒ ԵՈՐՔ,- Մարտ 11ին Հայ Օգնութեան Միութիւնը (ՀՕՄ), Միացեալ Ազգերու Կազմակերպութեան (ՄԱԿ) մօտ Հայաստանի մշտական ներկայացուցչութեան հետ գործակցաբար, Կանանց Իրավիճակի Յանձնաժողովի 63րդ նիստի ծիրէն ներս, ՄԱԿի Նիւ Եորքի կեդրոնատեղիէն ներս կազմակերպեց նիստ-քննարկում մը «Զարգացող ենթակառուցուածքներու եւ հանրային ծառայութիւններու կարեւորութիւնը սեռերու հաւասարութեան բարելաւման համար» վերնագիրով:

Քննարկման մասնակցեցան մեծ թիւով երկիրներու, ՄԱԿի բաժանմունքներու, եւ այլազան ոչ-կառավարական կազմակերպութիւններու ներկայացուցիչներ: ՄԱԿի մօտ Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Դեսպան Միհր Մարգարյան իր բացման խօսքով ընդգծեց երկշաբթեայ խորհրդաժողովին կարեւորութիւնը եւ երկիրներու, ՄԱԿի հաստատութիւններու եւ ոչ-կառավարական կազմակերպութիւններու յանձնառութիւնը՝ սատարելու սեռերու հաւասարութեան սկզբունքին:

Առաջին զեկուցաբերը Միջազգային Դրամատան (World Bank) ներկայացուցիչ՝ Անուշ Բեջանյանն էր, որ կեդրոնացաւ Հայաստանի մէջ տիրող սեռերու խտրականութեան ներկայ վիճակագրութեան վրայ: Երկրորդ խօսնակը Հայաստան հիմնադրամի Արեւմտեան Միացեալ նահանգներու շրջանի ատենապետ Մարիա Մեհրանեանը ընդհանուր պատկեր մը տուաւ իր ներկայացուցած կազմակերպութեան մասին եւ ընդգծեց անոր կենսական ծառայութիւնները՝ Հայաստանի հիմնակառոյցի զարգացման ծիրէն ներս: Ան կեդրոնացաւ այն իրողութեան վրայ, թէ ինչպէս ենթակառոյցները կրնան ազդել կիներու հզօրացման: Վերջին զեկուցաբերը Հայ Օգնութեան Միութեան Կենդրոնական վարչութեան փոխատենապետուհի Դոկտ. Նայիրի Տէրտէրեան ներկայացուց 1988ի Սպիտակի երկրաշարժէն ետք ՀՕՄի անմիջական օգնութիւնը Շիրակի մարզէն ներս: Դոկտ. Տէրտէրեան նաեւ նկարագրեց ՀՕՄի Սօսէ մանկապարտէզներու եւ Ախուրեանի «Մօր ու Մանկան» Առողջապահական Կեդրոնին ու Ծննդատան ծրագիրներուն գործադրումը՝ ընդգծելով համագործակցութեան լայն դաշտը ոչ-կառավարական կազմակերպութիւններու եւ պետական հիմնարկներու միջեւ, որ կրնայ գոհացնել կիներու եւ աղջիկներու անվիճելի իրաւունքներն ու կարիքները:

ՀՕՄի եւ ՄԱԿի մօտ Հայաստանի մշտական ներկայացուցչութեան կազմակերպած ՄԱԿի նիստ-քննարկումը, Մարտ 11, Նիւ Եորք:

Նիստ-քննարկման մասնակիցներն ու ՀՕՄուհիներ:

Աշխատանիստը վարեց ՄԱԿէն ներս ՀՕՄի աշխատանքները համադրող՝ Քրիստինա Մեհրապոտը, որ իր եզրափակիչ խօսքին մէջ շնորհակալութիւն յայտնեց զեկուցաբերներուն եւ ներկաներուն, յիշեցուց՝ թէ Հայ Օգնութեան Միութիւնը, Հայաստան Համահայկական Հիմնադրամը եւ Ուրլտ Պանքը ամէն օր իրենց գործունէութեամբ կ'աշխատին կիներու եւ աղջիկներու իրաւունքները պաշտպանելու համար:

Այս տարուան երկշաբթեայ Կանանց Յանձնաժողովի գլխաւոր նիւթն է՝ կիներու հզօրացումը՝ պաշտպանողական եւ հանրային ծառայութիւններու դրութիւնները:

Յանձնաժողովին պիտի մասնակցին աւելի քան 9,000 ներկայացուցիչներ, որոնք Նիւ Եորք ժամանած են աշխարհի չորս կողմէն: ՀՕՄը, Առողջապահական Յանձնախումբին հետ միասին, ունեցաւ իր երկրորդ նիստը եւ ՀՕՄի անդամները պիտի մասնակցին այլ ձեռնարկներու:

Արժէ նշել, Գանատայէն նիստին մասնակցեցան ՀՕՄուհիներ՝ Թենի Մովէլ, Յասմիկ Շահինեան եւ Կարին Սաղտըճեան:

Հայաստան Ընտրուեցաւ CSW-ի Նախագահող

Հայաստան ընտրուեցաւ ՄԱԿի Կիներու Կարգավիճակի 64րդ եւ 65րդ նըստաշրջաններու նախագահող:

«Կը շնորհաւորեմ բոլորս: Նստաշրջանը ՄԱԿի երկրորդ մեծագոյն իրադարձութիւնն է Ընդհանուր ժողովէն ետք: Հայաստանը յանձնախումբի անդամ ընտրուած է 2019-2023 ժամանակահատուածին համար», յայտնած է Հայաստանի աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Զարուհի Բաթոյեան:

ՀՄԸՄ Թորոնթօ Մասնաճիւղի Ձմեռնային Բանակում

Պարմանուհիներ եւ երէց Փաղանգներ

Արծուիկներու Երամ եւ Գայլիկներու Վոհմակ

ՀՄԸՄ Թորոնթօ մասնաճիւղը իր ձմեռնային երկու բանակումները կատարեց Camp Samac բանակավայրէն ներս, ուր ներկայ էին աւելի քան 150 քոյրեր եւ եղբայրներ: Հակառակ ցուրտին, սկաուտները անհամբեր կը սպասէին այս բանակումներուն:

Երեկոյեան խումբերը բանակավայր հասան, ուր ստանձնեցին իրենց տնակները եւ բանակումի բացման արարողութիւնը կատարեցին «Յառաջ Նահատակ» քայլերգով. բանակումի օրէնքներու բացատրութենէն ետք, խմբակային դրութիւն տեղի ունեցաւ եւ իւրաքանչիւր խմբակ կոչուեցաւ ՀՄԸՄի հիմնադիրներէն մէկուն անունով:

Բանակումները նուիրուած էին ՀՄԸՄ Թորոնթօ մասնաճիւղի հիմնադրութեան 50ամեակին, նպատակ ունենալով անդամներուն ծանօթացնել իրենց մասնաճիւղի հիմնադրութեան պատմութիւնը եւ սխրանքները:

Իւրաքանչիւր խումբ ունէր իր յատուկ յայտագիրը, որ կը պարունակէր ազգային եւ սկաուտական դասախօսութիւններ, երգեր, սկաուտական խաղեր, տեսերիզով պատրաստուած նիւթեր եւ ձեռային աշխատանքներ:

Յաջորդ առաւօտ, սկաուտները աշ-

շար. տես. էջ 19

Ընդհանուր պատկեր՝ Արի Արենուշներու եւ Արծուիկ Գայլիկներու:

35 Քոնկրեսականներ Կ՛աջակցին Հայաստանին Եւ Արցախին 100 Միլիոն Տոլարի Աջակցութիւնը Ապահովելու Առաջարկին

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Մարտ 27 թուակիր հաղորդագրութեամբ կը տեղեկացնէ, թէ արդէն իսկ 35 քոնկրեսականներ միացած են Քոնկրեսի Հայկական համախմբումի համատենապետ Ֆրանք Փալոնին՝ կոչ ընելով Ներկայացուցիչներու տան Յատկացումներու յանձնախումբի Պետական, արտաքին գործողութեանց եւ յարակից ծրագիրներու ենթայանձնախումբի ղեկավարութեան, որ վաւերացնէ 2020-ի պետական ամավարկին մէջ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններուն մօտաւորապէս 100 միլիոն տոլարի օժանդակութիւններ տրամադրելու առաջարկները:

Փալոնին իրենց ձայնը միացուցած են՝ Քոնկրեսի Հայկական համախմբումի համատենապետ Ճեքի Սփիր, նոյն մարմինին փոխատենապետ Էտրմ Շիֆ եւ քոնկրեսականներ՝ Սալուտ Քարպահալ, Թոնի Քարտենաս, Ճուտի Չու, Տէյվիտ Սիսիլին, Ճիմ Քոսթա, Թի.Ճէյ. Քոքս, Մետըլայն Տին, Թետ Տէօչ, Աննա Էշու, Թուլսի Կապարտ, Ճիմի Կոմեզ, Ճաշ Կաթհայմըր, Շիլա Ճեքսըն Լի, Ռօ Խանա, Ռաժա Քրիշնամուրթի, Պարպարա Լի, Էնտի Լըվայն, Տենիըլ Լիփինսքի, Զոյի Լոֆկրըն, Սթեֆըն Լինչ, Քերըլայն Մըլոնի, Ճէյմզ ՄըքԿավըրն, Կրէյս Նաֆոլթաօս, Տանըլտ Նորքրոս, Տելըն Նունհէզ, Քոլին Փեթըրսըն, Քեթլին Ռայս, Լինտա Սանչեզ, Ճան Սարպէյնզ, Պրետ Շըրմըն, Ալպիո Սայըրզ, Թամ Սուզի եւ Տինա Թայթըս:

Քոնկրեսի Հայկական համախմբումի համաձայն՝ Արցախի Հանրապետութեան հետ ազատօրէն հաղորդակցելու դէմ հաստատուած արգելքները վերցնելու, որպէսզի Միացեալ Նահանգներու պաշտօնատարները եւ քաղաքացիները ազատօրէն Արցախ այցելեն:

Ներկայացուցիչներու տան Յատկացումներու յանձնախումբի Պետական, արտաքին գործողութեանց եւ յարակից ծրագիրներու ենթայանձնախումբին յղուած նամակը կարելի է կարդալ՝ այստեղ:

Յիշեցնենք, որ 12 Մարտին, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի կառավարական հարցերու վարիչ Ռաֆֆի Գաբրագաշեան Հայաստանի եւ Արցախի տրամադրուելիք աջակցութեանց գծով վկայութիւն մը տուաւ նշեալ ենթայանձնախումբին առջեւ:

Արցախի Մէջ 125 Միլիառ Դրամ Արժողութեամբ Արդիւնաբերական Արտադրութիւն Ապահովուած Է

Արցախի Ազգային վիճակագրական ծառայութեան նախագահ Մանուշ Մինասեան վերջերս յայտարարած է, որ 2018-ին Արցախի մէջ 125 միլիառ դրամ արժողութեամբ արտադրութիւն եղած է, որ գրեթէ ամբողջութեամբ վաճառուած է:

«Հանքագործական արդիւնաբերութիւն ու բացահանքերու շահագործումը անցեալ տարի կազմած է 55.4 տոկոս, մշակող արդիւնաբերութիւնը՝ 22.7 տոկոս, ելեկտրականութեան, կազի, գոլորշիի եւ լաւորակ օդի մատակարարումը՝ 21.2 տոկոս եւ ջրամատակարարման, կոյուղիի, թափօններու կառավարման եւ վերամշակման ոլորտը՝ 0.7 տոկոս: 2018թ. արդիւնաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային քանակը՝ նախորդ տարուան համապատասխան ժամանակահատուածին համեմատ՝ կազմած է 103.2 տոկոս, ի դէպ՝ աճ արձանագրուած է հանքագործական արդիւնաբերութեան եւ բացահանքերու շահագործման, մշակող արդիւնաբերութեան ոլորտներուն մէջ, համապատասխանաբար՝ 8.6 եւ 1.9 տոկոսներով», մանրամասնած է Մինասեան:

Գիւղատնտեսութեան եւ ձկնորսութեան համախառն արտադրանքը Արցախի մէջ անցեալ տարի կազմած է աւելի քան 74 միլիառ դրամ:

Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքին 49.2 տոկոսը բաժին ինկած է բուսաբուծութեան, 50.8 տոկոսը՝ անասնաբուծութեան ճիւղերուն:

Գիւղատնտեսութեան համախառն արտադրանքի կառուցուածքին մէջ գերակշռող բաժինը կը պատկանի միսի (32.8 տոկոս), հացահատիկի եւ հատիկաընդեղէնի (ներառեալ եգիպտացորեն) (24 տոկոս), կաթի (12.3 տոկոս) արտադրութեան:

Ճիւղի շրջանային կառուցուածքին մէջ առաջատարներն են Քաշաթաղի, Մարտունիի եւ Ասկերանի շրջանները: 2017-ի համեմատ՝ աճած են հացահատիկային եւ հատիկաընդեղէնային մշակաբոյսերու եւ բանջարեղէնի, նուազած՝ գետնախնձորի ու տարբեր մշակաբոյսերու ցանքատարածութիւնները: Բացի մշակաբոյսերէն ու խաղողէն, մնացեալ արտադրութեան ծաւալները նուազած են:

Նախորդ տարուան Յունուար 1-ի համեմատ՝ 41.4 տոկոսով աճած է խոզերու, 19.2 տոկոսով ոչխարներու եւ այծերու, 7.7 տոկոսով թռչուններու քանակը, նուազած է խոշոր եղջերաւոր անասուններու գլխաքանակը՝ 0.5 տոկոսով, ընդգծած է Մինասեան:

Արցախի Մէջ 25% Աճած Է Ընտանիքներու 4րդ Երեխայի Ծնունդը

Ստեփանակերտի մէջ, 4-րդ զաւակ ունեցող ընտանիքներ Տաշիր Հիմնադրամէն նիւթական օգնութիւն կը ստանան:

«Արցախփրես»- «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագիրով 2016-2018 թուականներուն Արցախի ընտանիքներուն մէջ չորրորդ երեխայի ծննդեան առիթով տրամադրուող 4000ական ամերիկեան տոլարին համարժէք դրամի աջակցութիւնը խթանած է ծնելիութիւնը, ըսած է Արցախի աշխատանքի, ընկերայի հարցերու եւ վերաբնակեցման նախարար Սամուէլ Աւանեսեան:

Անոր խօսքով՝ մինչեւ այս ծրագրի մեկնարկը Արցախի մէջ արձանագրուած է 4րդ երեխայի 150 ծնունդ, իսկ 2016 թուականին՝ 213, 2017ին՝ 230, իսկ 2018ին՝ 201:

«Ծրագրի իրականացման ընթացքին Արցախի մէջ 25 տոկոսով աճած է 4րդ երեխաներու ծնունդը: Ունինք բազմաթիւ ծրագիրներ, որոնք կը նպաստեն ծնելիութեան աճին: Օրինակ՝ երրորդ երեխային համար պետութիւնը միանուագ կը տրամադրէ 500 հազար դրամ գումար, իսկ չորրորդին՝ 700 հազար դրամ: Մինչեւ 2 տարեկան երեխային համար պետութիւնը սահմանած է նպաստ, իսկ 4րդ երեխային մինչեւ անոր 18 տարեկանը՝ ամենամսեայ: Հինգ եւ աւելի երեխաներ ունեցող ընտանիքները կ՛օգտուին նաեւ պետական եւ բարեգործական այլ աջակցութիւններէ», մասնաւորապէս ըսած է նախարարը:

Այսօր՝ Մարտ 27ին, Ստեփանակերտի մշակոյթի եւ երիտասարդութեան պալատին մէջ տեղի ունեցած է ձեռնարկ, որուն ընթացքին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 2018ին Արցախի 201 ընտանիքներուն չորրորդ երեխայի ծննդեան առիթով տրամադրած է 4000ական ԱՄՆ տոլարին համարժէք դրամ:

Ձեռնարկին ներկայ եղած նախագահ Բակօ Սահակեան կարեւոր համարած է տարիներ շարունակ իրականացուող այս նախաձեռնութիւնը՝ ընտանիքներուն ընկերային վիճակի բարելաւելու եւ հանրապետութեան մէջ բազմազաւակութեան խթանելու տեսանկիւնէէ:

Ան երախտագիտութիւն յայտնած է Սամուէլ Կարապետեանին՝ Արցախի նկատմամբ յատուկ վերաբերմունք ունենալուն համար:

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսեան ըսած է, այս ծրագիրը նպաստած է երիտասարդ ընտանիքներու կայացման եւ բազմազաւակութեան խթանման, որ իր հերթին կը հանդիսանայ ամուր պետականութեան հիմքը: «Բարեգործական ծրագրի սկիզբէն՝ 2016 թուականէն սկսած, մինչեւ այսօր, ծրագիրէն օգտուած է 443 ընտանիք», յայտնած է ան:

Ծրագիրէն օգտուած Վանք գիւղէն 4 երեխաներու մայր Նարինէ Աբրահամեան իր խորին շնորհակալութիւնը յայտնած է «Տաշիր» հիմնադրամին եւ ըսած, որ ինք զոհուած ազատամարտիկի հարս է, եւ իր 4րդ երեխան ծնած է Արցախի անկախութեան օրը՝ Սեպտեմբեր 2ին եւ զայն անուանած են Արցախ: Ան համոզուած է, որ իր որդիները պիտի ըլլան հերոսական հայրենիքի արժանի զաւակները:

Join us
www.facebook/
Torontohye newspaper

«Պատիւ Ունիմ Դառնալու Առաջին Հայ Կին Երեսփոխանը Արաբական Աշխարհին Մէջ». Դոկտ. Նորա Արիսեան

Դոկտ. Նորա Սրիսեան

«Գանձասար»- Դամասկոսի մէջ հրատարակուող սուրիական կնոջական «Զահրեթ Սաուսան» ամսաթերթը Կիներու միջազգային օրուան առիթով հարցազրոյց մը ունեցած է Սուրիոյ խորհրդարանի երեսփոխան, Սուրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական յանձնաժողովի նախագահ դոկտ. Նորա Արիսեանին հետ:

Երեսփոխանին կենսագրականը ներկայացնելէ ետք, անդրադարձ կատարուած է Սուրիոյ քաղաքական կեանքին մէջ սուրիացի կնոջ մասնակցութեան եւ ներկայութեան: Արիսեան ըսած է. «Պատիւ ունիմ դառնալու առաջին հայ կին երեսփոխանը արաբական աշխարհին մէջ»:

Սուրիա-Հայաստան յարաբերութիւններու մասին հարցումին պատասխանելով՝ Արիսեան մանրամասն բացատրութիւն տուած է պատմական յարաբերութիւններու մակարդակին մասին եւ՝ նշած, որ դիւանագիտական յարաբերութիւնները իրաւական հիմք հանդիսացան այդ յարաբերութիւններու ամրապնդման:

Սուրիոյ մէջ հայերու մասին խօսելով՝ Արիսեան յայտնած է, որ սուրիահայերը սուրիացի քաղաքացիներ են, կը հպարտանան իրենց քաղաքացիութեամբ եւ կը պահպանեն իրենց լեզուն ու մշակոյթը՝ միութիւններու եւ եկեղեցիներու եւ դպրոցներու ընդմէջէն: Երեսփոխանը ընդգծած է սուրիահայերու մեծ ներդրումին՝ Սուրիոյ կեանքին տարբեր ոլորտներու մէջ, շեշտելով, որ Հայոց ցեղասպանութենէն ետք թրքացման քաղաքականութեան դէմ պայքարի փուլին հայերու եւ սուրիացիներու յարաբերութիւնները աւելի ամրապնդուեցան:

«Սուրիահայերը կը մնան համերաշխութեան վառ օրինակ եւ կը շարունակեն իրենց մասնակցութիւնը բերել Սուրիոյ կառուցման եւ բարգաւաճման մէջ՝ որպէս սուրիական ընկերութեան մասնիկ», ըսած է Արիսեան:

Սուրիացի կնոջ մասին հարցումին պատասխանելով՝ Արիսեան նշած է, որ ան առկայ է օրէնսդիր իշխանութեան օրակարգին վրայ՝ կոչ ուղղելով աւելի մեծ ներկայութիւն ունենալու հնարաւորութիւններ ստեղծել:

Առաջին Խորհրդարանի (1919-1920) Երեք Կին Պատգամաւորները

Պատրաստեց՝ Անահիտ Յարութիւնեանը

Հայաստանի մէջ հայ կանայք ընտրելու եւ ընտրուելու իրաւունք ունեցած են 1919էն: Նոյն տարուան Մարտին տեղի ունեցած խորհրդարանական առաջին ընտրութիւններուն ընտրուած են երեք կին պատգամաւորներ՝ երեքն ալ՝ ՀՅԴէն:

Կատարինէ Զալեան-Մանուկեան

Կատարինէն եղած է Հայաստանի Առաջին Հանրապետութեան իրական հիմնադիրներէն Արամ Մանուկեանի կինը: Անոնք ամուսնացած են 1917ին, երբ Արամը Երեւանի «դիկտատոր»ն էր: Անոնց ամուսնական կեանքը տեւեց երկու տարիին ալ քիչ, քանի որ 1919ի Յունուար 29ին Արամը մահացաւ բծաւոր տիֆէն: Կատարինէն եղած է բժշկուհի՝ նուիրուած որբերու ու գաղթականներու օգնութեան գործին:

Կատարինէն խորհրդարանի պատգամաւոր ընտրուեցաւ, երբ Արամը մահացած էր երկու ամիս առաջ: Դուստրը՝ Սեդա Մանուկեանը, քանի մը ամսական էր: Երբ Հայաստանը խորհրդայնացաւ, Կատարինէն մանկահասակ դստեր հետ ապաստանեցաւ քրոջ մօտ, ապա մեկնեցաւ Կրասնոտար՝ Արամի ազգականներուն մօտ: 1927ին վերադարձաւ Երեւան եւ կրկին նուիրուեցաւ բժշկութեան:

«Մայրս կրթուած, ազնիւ, իր գործին, իր մասնագիտութեան նուիրուած անձնաւորութիւն էր: Առաւօտեան աշխատանքի կ՛երթար, ճաշին կու գար, զիս կը կերակրէր, նորէն դուռը վրաս փակելով կ՛երթար ուրիշ աշխատանքի: Ատիկա էր անոր ամբողջ կեանքը», պատմած է Սեդա Մանուկեան:

Կատարինէն մահացած է 1965ին: Արամի եւ Կատարինէի դուստրը՝ Սեդա Մանուկեանը, մինչեւ 1976 թուականը կ՛ապրէր Երեւան, ապա տեղափոխուած է Մոսկուա, ուր մահացած է 2005ին՝ 86 տարեկանին: 1998ին ան այցելած է Երեւան՝ Սարդարապատի թանգարանին նուիրած հօր իրերը եւ լուսանկարներ:

Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան

Ծնած է 1886ին, Էտիրնէ: Միջնակարգ կրթութիւնը ստացած է Ֆիլպէիի (ներկայիս Փլովտիւ) մէջ: Ընդամէնը 16 տարեկան էր, երբ ան՝ եռանդով լեցուն եւ հայրենիքին ծառայելու գաղափարներով ներշնչուած, իր ծանօթ ՀՅԴական յանձնաժողովի անդամ Սարգիս Բարսեղեանին՝ հանդիպեցաւ ապագայ ամուսինին՝ յեղափոխական Սարգիս Բարսեղեանին: Անոր թելադրանքով օրիորդներու խմբակ մը ստեղծեց, որ լուսաւորութիւն եւ յեղափոխական գաղափարներ տարածելու նպատակ ունէր: Այնուհետեւ Ժնեւ մեկնեցաւ՝ ուսանելու գրականութիւն եւ մանկավարժութիւն: Այդ շրջանին սկսաւ ստեղծագործել՝ Էտնա կեղծանունով: Յետագային անոր պատմուածքները լոյս տեսան առանձին գիրքով՝ «Փոթորիկէն վերջ»:

Առաջին խորհրադարնի երեք կին պատգամաւորները, ձախէն աջ՝ Պերճուհի Պարտիզպանեան-Բարսեղեան, Կատարինէ Զալեան-Մանուկեան, Վարվառա (Վարիա) Սահակեան:

Ուսումն աւարտելէ ետք ուսուցչութիւն ըրաւ Կերասոնի եւ Վանի մէջ: Պերճուհիի եւ Սարգիսի ամուսնական կեանքը կարճ տեւեց: 1909ին անոնք ամուսնացան, իսկ 1915ին Սարգիսը, որ կը վարէր Պոլսոյ ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի գործավարութիւնը, հարիւրաւոր հայ մտաւորականներու հետ ձերբակալուեցաւ եւ նահատակուեցաւ: Իր յետագայ կեանքը Պերճուհին նուիրեց զաւակին ու մարդոց ծառայելուն: Ան տեղափոխուեցաւ Պուլկարիա, անուհետեւ՝ Թիֆլիս, իսկ Հայաստանի առաջին հանրապետութեան հռչակումէն ետք անցաւ Երեւան եւ ընտրուեցաւ խորհրդարանի պատգամաւոր: Ան ընդգրկուեցաւ Ամերիկեան խնամատարութեան կոմիտէի մէջ: Հայաստանի Հանրապետութեան անկումէն ետք շատերու պէս բռնեց գաղթի ճամբան: Որոշ ժամանակ Սոֆիա բնակելէ ետք վերջնականապէս հաստատուեցաւ Փարիզ, ուր պաշտօնավարեց Նանսենեան գրասենեակին մէջ եւ շարունակեց գրական գործունէութիւնը: Մահացաւ 1940ին՝ երկարատեւ հիւանդութենէ ետք:

Վարվառա (Վարիա) Սահակեան

Աւետիք Սահակեանի (Հայր Աբրահամի) կինն էր: Առաջին հանրապետութեան տարիներուն ընտրուած է խորհրդարանի պատգամաւոր եւ ընդգրկուած կրթական ծրագիրներու մէջ: Այդ շրջանին ան ծանր կորուստ կրեց. անհրաժեշտ դեղորարքի պակասէն մահացաւ անոր զաւակը:

Ատոր յաջորդեց՝ Հայաստանի խորհրդայնացումը, ամուսինին բանտարկութիւնը: Փետրուարեան յեղափոխութեան ժամանակ Վարիան, ամուսինը եւ երկու զաւակները ոտքով փախան Թաւրիզ: Այստեղ վեց տարի ապրելէ ետք Սահակեանները փոխադրուեցան Հարաւային Իրան, յետագային՝ Իրաք: Սակայն կլիման չափազանց վատ անդրադարձաւ Վարիայի առողջութեան վրայ, որուն պատճառով ալ ընտանիքը ստիպուած եղաւ տեղափոխուելու Լիբանան:

Պէյրութի մէջ ան դարձեալ ներգրաւուեցաւ հասարակական գործունէութեան մէջ՝ մասնակցելով Օգնութեան Խաչի աշխատանքներուն: 1932ին ճակատագիրը մէկ նոր հարուած հասցուց. ան կորսնցուց միւս զաւակը, մէկ տարի անց՝ ամուսինը: Այս հարուածները վերջնականապէս քայքայեցին Վարիայի առողջութիւնը, եւ շատ չանցած ան կնքեց իր մահկանացուն:

(Սոնա Զէյթլեանի «Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ» գիրքէն, Լոս Անճելըս, 1992:)

Հայաստանի Մէջ Կանայք Տղամարդոցմէ 35 Տոկոս Աւելի Քիչ Կը Վաստակին

Աշխատանքի միջազգային կազմակերպութեան (ԱՄԿ) «Աշխատավարձը աշխարհի մէջ» 2018ի զեկոյցին համաձայն՝ Հայաստանի մէջ կանայք տղամարդոցմէ 35 տոկոս աւելի քիչ կը վաստակին, տղամարդոց վաստակը մէկ երրորդով աւելի է:

Տուեալները հաւաքուած են աշխարհի 65 երկրի մէջ եւ կ՛արտացոլեն աշխարհի վարձու աշխատողներուն մօտ 80%ի վիճակը:

Ըստ ԱՄԿի, Հայաստանը 7րդն է, որ ունի աշխատավարձի ամենամեծ սեռային խզումը: Ըստ ԱՄԿ տուեալներուն, աշխարհի մէջ կանայք միջինը 20% պակաս կը վարձատրուին տղամարդոցմէ:

Ռուսիան ցուցակին մէջ 10րդն է 30.6% ցուցանիշով:

Ամենամեծ խզումը կը նկատուի Փաքիստանին մէջ՝ ան կը կազմէ ՝ 62.5%: Երկրորդը՝ Նեփալն է 44.7% խզումով:

Եւրոմիութեան երկիրներէն ամենավատ ցուցանիշը ունի Հոլանտան, ուր կանայք տղամարդոցմէ 40.3%ով քիչ կը վարձատրուին:

Լաւագոյն վիճակը, ուր երկու սեռերը հաւասար են, Փանամայի, Յորդանանի եւ Քէյփ Վըրտի մէջ է, ուր երկու սեռերը հաւասար կը վարձատրուին:

Նուազագոյն խզումով երկիրներու առաջին հնգեակին մէջ են՝ Ռումանիան (1.8%), Պուլկարիան (2.1%), Ֆիլիփինները (2.6%), Էքուատորը (4.6%) ու Պանգլատէշը (4.7%): Սակայն, Ֆիլիփինները, Պանկլատէշն ու Քէյփ Վըրտը նուազագոյն աշխատավարձով երկիրներու ցանկին մէջ են:

ԱՄԿ ցանկին մէջ կայ 2 երկիր, ուր կանայք տղամարդոցմէ շատ կը ստանան՝ Թայլանտը (-2.5%) ու Սիեռա Լէոնէն (-5.5%):

Ըստ փորձագէտներու, սեռային խզումը որոշ չափով կը հիմնաւորուի կրթութեան տարբեր մակարդակներով, պաշտօններով եւ աւանդական կանացի եւ տղամարդոց մասնագիտութիւններու մէջ վարձատրման տարբեր մակարդակներով, սակայն, այնուամենայնիւ կը մնայ անբացատրելի:

Հայաստանի Ժողովրդագրական Վիճակի Հիմնահարցը

Կարօ Արմէնեան

22 Մարտին, վարչապետ Փաշինեանի նախաձեռնութեամբ Հայաստանի ժողովրդագրական տագնապալի վիճակի քննարկում տեղի ունեցաւ, մասնակցութեամբ աշխատանքի եւ ընկերային ապահովութեան հարցերու նախարար Զարուհի Բաթոյեանի, առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանի, վիճակագրական վարչութեան նախագահ Ստեփան Մնացականեանի եւ ՄԱԿի Բնակչութեան եւ զարգացման հիմնադրամի հայաստանեան գրասենեակի ներկայացուցիչ Ծովինար Յարութիւնեանի, որոնք ներկայացուցած են ժողովրդագրական իրավիճակին ուղղութեամբ իրականացուած վերլուծութիւններ, ուսումնասիրութիւններու արդիւնքներ:

Այս նիստին տեղեկագրութենէն կը քաղենք հետեւեալը.

«Նշուել է, որ 2018 թուականի Դեկտեմբերի վերջի արդիւնքներով Հայաստանում մշտական բնակչութեան թիւը կազմել է 2 մլն 972 հազար: Ջեկուցուել է, որ 2018ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրուել են դրական միտումներ, մասնաւորապէս, մեկնումների եւ ժամանումների տարբերութիւնը (սահմահատումների սալդօ) 2017ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018ին՝ պլիւս 15 հազար 313: Տեղեկացուել է, որ նախորդ տարուայ ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թուի նուազման տեմպը, նուազել է մահերի, ամուսնալուծութիւնների թիւը, արձանագրուել է բնական յաւելաճի փոքր դրական միտում, ուղեւորափոխադրումների հաշուեկշիռը եւս դրական է: Նուազել է նաեւ միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնութիւնը. 2013ի 115 տղայ/100 աղջիկ յարաբերակցութիւնը 2018ին կազմել է 111 տղայ/100 աղջիկ»:

Հակառակ նշուող դրական ցուցանիշներուն, Հայաստանի ժողովրդագրութիւնը կը դիմագրաւէ լուրջ մարտահրաւէրներ: Հետեւաբար պէտք է շնորհաւորել պր. վարչապետը մեր ազգային իրականութեան այս զգայուն հիմնահարցը սեղան բերելու իր նախանձախնդրութեան համար: Ասոնք այն քայլերն են, որոնք կապ ունին մեր երկրի լինելիութեան խնդիրներուն հետ: Իսկական յեղափոխութիւնը այս մարզերուն մէջ է, որ պիտի իրագործուի: Կ՛արտագրեմ (տեղեկագրութեան) վերջին երկու պարբերութիւնները.

«...Խորհրդակցութեան ընթացքում անդրադարձ է կատարուել նաեւ ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործօններին, ներկայացուել են ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանն ուղղուած հնարաւորութիւնները, միջոցառումներն ու քայլերը, ներկայացուել են մի շարք առաջարկութիւններ:

Վարչապետ Փաշինեանը մեծապէս կարեւորել է մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելաւմանն ուղղուած միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տուել համապատասխան յանձնարարականներ: Նիկոլ Փաշինեանը յանձնարարել է նաեւ վարչապետի ղեկավարութեամբ ձեւավորել ժողովրդագրական իրավիճակի բարելաւման ազգային խորհուրդ:»

ՁԵՒԱԻՈՐԵԼ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՒՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ...Մեծապէս ողջունելի քաղաքական արա՛րք՝ որուն յղացքը պէտք է ի մի բերէ մտածողներու և գործիչներու բարձրորակ հոյլ մը մեր համազգային քաղաքական եւ հասարակական բեմի բոլոր ոլորտներէն, ներառեալ՝ արտախորհրդարանական ընդդիմութեան աւազանէն: Ասոնք առաւելսիկ այն խնդիրներն են, որոնց շուրջ անպայման պէտք է գոյանայ ազգային ընդհանուր համաձայնութիւն: Եւ այդ մէկը իրականութիւն դարձնելու գործը եզակիօրէն կը կարօտի պր. վարչապետի անմիջական եւ գործօն նախաձեռնութեան:

Կարօ Արմէնեան

«Կը ցանկանք Հայրենիքի Մէջ Մե՛րը Ստեղծել»

Կ՛ըսէ Հայրենադարձ Էլլատա Ալավերտեան

Սեւադա Սաֆարեան

«Հայերն Այսօր»ը զրուցած է Էլլատա Ալավերտեանի հետ, որ վերջերս ընտանիքին հետ Պելճիքայէն վերադարձած է Հայաստան:

- Էլլատա, ինչ գործունէութեամբ կը զբաղէիք Պելճիքայի մէջ:

- Պելճիքայի մէջ ես եւ ամուսինս աշխատած ենք միջազգային կազմակերպութեան մէջ: Ամուսինս վաճառքի պատասխանատու էր, ես՝ հաշուապահ: Միաժամանակ ստեղծած էինք հայկական կազմակերպութիւն մը, որուն հիմնական գործունէութիւնը համայնքային աշխոյժ շփումները պահպանելն էր: Կեսուրս, որ 30 տարուան մանկավարժական փորձ ունի, քաղաքին մէջ ստեղծած էր հայկական դպրոց, ուր մենք եւս աշխոյժ աշխատանքներ կը տանէինք: Վերջերս կազմակերպեցինք նաեւ Յովհաննէս Դաւթեանի «Stand up» ցուցադրութիւնը:

-Ո՞ր քաղաքին մէջ կը բնակէիք: Այնտեղ կա՞յ աշխոյժ հայկական համայնք:

- Բնակած ենք Պրիւքսելէն 5-10 քմ. հեռաւորութեան վրայ՝ Ֆլամանտական գօտիին մէջ գտնուող Ասսէ քաղաքը: Սկիզբը հայկական ընտանիքներ շատ չկային, սակայն յետագային հայերու թիւը շատցաւ: Ներկայիս կը գործէ հայկական կիրակնօրեայ նոր դպրոց՝ նոր կազմակերպիչներու գլխաւորութեամբ:

-Ինչը ձեզ վերադարձուց հայրենիք:

- Հայրենիք վերադարձը ունէր շարք մը պատճառներ: Ամուսինս ու ես ցանկացանք, որ մեր երեխաներուն մանկութիւնը եւ ապագան ըլլայ միայն Հայաստանի մէջ: Միւս պատճառն այն է, որ երկուքս կը ցանկանք մեր Հայրենիքին մէջ մերը ստեղծել՝ մէկտեղելով եւրոպական կրթութիւնը, տարիներու փորձը, ինչպէս նաեւ կապերն ու գիտելիքները: Իսկ անցած գարնան Հայաստանի մէջ տեղի ունեցած փոփոխութիւնները մեզի համար մեծ շարժառիթ էին. ձգել ամէն ինչ եւ վերադառնալ Հայաստան: Կը գիտակցինք, որ այս քայլը շատ վտանգաւոր է, բայց եթէ մօտ 100 ընտանիք մեզի պէս մտածէ եւ վերադառնայ, շատ բան կը փոխուի:

Ալավերտեան ընտանիք

-Գիտենք, որ ընդամէնը քանի մը օր առաջ հայրենադարձուած էք, ինչէ՞ն սկսաք ձեր առաջին քայլերը:

- Առաջին օրերուն կը փորձէինք յարմարիլ այն մտքին, որ արդէն Հայաստան եկած ենք, եւ սա է մեր Հայրենիքը: Հանդիպեցանք մեր ընկերներուն, հարազատներուն եւ ծանօթներուն: Ներկայիս կ՛ուսումնասիրենք տեղի գործարար ոլորտը, քանի որ թէ՛ ամուսինս, թէ՛ ես, կը ծրագրենք մեր անհատական գործերը ստեղծել Հայաստանի մէջ:

-Կա՞ն ուրուագծուած ծրագիրներ, թէ ինչ գործունէութիւն պէտք է ծաւալէք Հայաստանի մէջ:

- Բնականաբար, կան ծրագիրներ, որոնք կապուած են հիմնականին մէջ այն մարզերուն, որոնք մեզի համար մասնագիտական են: Կը կարծեմ՝ կ՛օգտագործենք լեզուի իմացութիւնն ու կապերը՝ եւրոպական շուկան այստեղ ընդլայնելու նպատակով:

- Հետաքրքրիր է երեխաներու արձագանքը, ինչպէ՞ս կը զգան անոնք մայր հայրենիքին մէջ:

- Երեխաներս բախտաւոր են, որովհետեւ գրեթէ ամէն ամառ այցելած են Հայաստան: Երբ խօսեցանք վերադառնալու մասին՝ շատ յուզուած էին, որ պիտի բնակին Հայաստանի մէջ: Անոնց հիմնական խնդիրը հայերէնի ոչ լաւ իմացութիւնն է, բայց հիմա կը լրացնեն այդ բացը: Յուսանք, որ պետութիւնը կ՛աջակցի այս հարցով: Առհասարակ, կը կարծեմ, որ հայրենադարձներու համար առաջնային խնդիրը սկզբնական շրջանին առողջ համարկումն է:

- Ինչպէ՞ս կը մեկնաբանէք Հայաստանը՝ սփիւռքահայու աչքերով...

- Իմ կարծիքովս, բոլոր սփիւռքահայերը կը ձգտին Հայաստան վերադառնալ՝ անկախ բնակելու վայրէն եւ կարգավիճակէն, թէկուզ երբեմն հակառակը կը պնդեն՝ կապուած ինչ-ինչ խնդիրներէ: Համեմատելով եւրոպական համակարգին հետ՝ կրնամ ըսել, որ մասնագիտացած անձնակազմի եւ կազմակերպչական վերափոխումներու կարիքը կայ: Յոյսով ենք՝ կարճ ժամանակուան մէջ կը տեսնենք մեր երազանքներու Հայաստանը:

Հայաստանի Մէջ Կանայք Տղամարդոցմէ 35% Աւելի Քիչ Կը Վաստակին

Աշխատանքի միջազգային կազմակերպութեան (ԱՄԿ) «Աշխատավարձը աշխարհի մէջ» 2018ի զեկոյցին համաձայն՝ Հայաստանի մէջ կանայք տղամարդոցմէ 35 տոկոս աւելի քիչ կը վաստակին, տղամարդոց վաստակը մէկ երրորդով աւելի է:

Տուեալները հաւաքուած են աշխարհի 65 երկրի մէջ եւ կ՛արտացոլեն աշխարհի վարձու աշխատողներուն մօտ 80%ի վիճակը:

Ըստ ԱՄԿի, Հայաստանը 7րդն է, որ ունի աշխատավարձի ամենամեծ սեռային խզումը: Ըստ ԱՄԿ տուեալներուն, աշխարհի մէջ կանայք միջինը 20% պակաս կը վարձատրուին տղամարդոցմէ:

Ռուսիան ցուցակին մէջ 10րդն է 30.6% ցուցանիշով:

Ամենամեծ խզումը կը նկատուի Փաքիստանին մէջ՝ ան կը կազմէ ՝ 62.5%: Երկրորդը՝ Նեփալն է 44.7% խզումով:

Եւրոմիութեան երկիրներէն ամենավատ ցուցանիշը ունի Հոլանտան, ուր կանայք տղամարդոցմէ 40.3%ով քիչ կը վարձատրուին:

Լաւագոյն վիճակը, ուր երկու սեռերը հաւասար են, Փանամայի, Յորդանանի եւ Քէյփ Վըրտի մէջ է, ուր երկու սեռերը հաւասար կը վարձատրուին:

Նուազագոյն խզումով երկիրներու առաջին հնգեակին մէջ են՝ Ռումանիան (1.8%), Պուլկարիան (2.1%), Ֆիլիփինները (2.6%), Էքուատորը (4.6%) ու Պանգլատէշը (4.7%): Սակայն, Ֆիլիփինները, Պանգլատէշն ու Քէյփ Վըրտը նուազագոյն աշխատավարձով երկիրներու ցանկին մէջ են:

ԱՄԿ ցանկին մէջ կայ 2 երկիր, ուր կանայք տղամարդոցմէ շատ կը ստանան՝ Թայլանտը (-2.5%) ու Սիեռա Լէոնէն (-5.5%):

Ըստ փորձագէտներու, սեռային խզումը որոշ չափով կը հիմնաւորուի կրթութեան տարբեր մակարդակներով, պաշտօններով եւ աւանդական կանացի եւ տղամարդոց մասնագիտութիւններու մէջ վարձատրման տարբեր մակարդակներով, այնուամենայնիւ կը մնայ անբացատրելի:

Կապուտիկեանի Հետ Շփուողի Համար Ան Կենդանի Օրինակ Էր. Այսօր Նոյն Զգացումը Կը Թեւածէ Բանաստեղծուհիին Տուն-Թանգարանին Մէջ

Սալբի Սաղտըճեան

«Ջուր է անարդիւնք ամէն մի յոբելեան, անցեալ վաստակի ամէն մի արժեւորում, եթէ ան չի ծառայում ներկային, չի օգնում մեր ժողովուրդի հոգեւոր նորոգմանը»: - Սիլվա Կապուտիկեան

2019ին կը նշենք 20րդ դարու ամէնէն յայտնի հայ կիներէն մէկուն՝ բանաստեղծուհի, գրող, հրապարակագիր, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկեանի 100ամեակը:

Սիլվա Կապուտիկեան ծնած է 20 Յունուար 1919ին, Երեւանի մէջ, վանեցի գաղթական ընտանիքի յարկին տակ: 14 տարեկանին գրած է իր առաջին բանաստեղծութիւնը: Ունեցած է բեղուն ստեղծագործական կեանք՝ ձգելով գրական հսկայ ժառանգութիւն:

Վստահ, երբ Սիլվա Կապուտիկեանի անունը լսենք, առաջինը մեր մտքին կու գայ անոր «Խօսք իմ որդուն» բանաստեղծութիւնը: 1943ին գրուած խօսքերը թէեւ ուղղուած էին իր որդիին՝ Արային, սակայն, ան Հայ լեզուն սիրելու, պահելու, փայփայելու եւ կենդանի պահելու լաւագոյն պատգամը տուաւ հայ սերունդներուն՝ յատկապէս սփիւռքի մէջ, ուր հայերէնը յարատեւ նահանջի մէջ է:

Այսօր անոր յիշատակը կենդանի պահող կեդրոններէն մին անոր տուն թանգարանն է, ուր ցուցադրուած իւրաքանչիւր իր ունի բանաստեղծուհիին հետ կապուած յուշ ու պատմութիւն: Տուն - թանգարանը, որ կը գտնուի իր իսկ անունը կրող փողոցին մէջ, եղած է անոր բնակարանը, ուր ան ապրած է կեանքի վերջին 30 տարիները: Թանգարանի վերածուած է 2009ին՝ իր կտակին համաձայն: Նախամուտքի պատին կախուած է պէյրութահայ վարպետներու ձեռագործ այբուբէնը, որուն իւրաքանչիւր տառին մէջ փորագրուած է անոր յայտնի բանաստեղծութեան բառերը «...Ու տես որդիս, ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, թէ մօրդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս»: Նոյն տողերով յուշանուէր մը ան ստացած է Երուսաղէմ այցելութեան ժամանակ: 1962էն սկսեալ Կապուտիկեան Խորհրդային Հայաստանէն դուրս եկող առաջին ծիծեռնակն է, որ այցելեց Սփիւռքի գաղութներ՝ Միջին Արեւելք, Հիւսիսային եւ Հարաւային ամերիկաներ, Եւրոպա, նոյնիսկ հասաւ մինչեւ Ե-թովպիա: Ան հոգեւոր սնունդ տուաւ սփիւռքի մէջ հայրենիքով ապրող հայութեան: Այդ ուղեւորութենէն ծնունդ առին բազմաթիւ յուշագրական գործեր, որոնցմէ են՝ «Քարաւանները դեռ քայլում են», «Խճանկար հոգու եւ քարտէզի գոյներից», «Քարաւանները հեռանում են», «Իմ կածանը աշխարհի ճանապարհներին»:

Սիլվա Կապուտիկեանի աշխատասենեակը:

Բանաստեղծուհին իր 80ամեակի յոբելեանին այս հագուստով բեմ բարձրացած է:

Թանգարանի յուշային հատուածները՝ աննջարան-աշխատասենեակը, հիւրասենեակը եւ շքամուտքը մնացած են այնպէս, ինչպէս բանաստեղծուհիին կենդանութեան օրօք: Գրասեղանը, ուր ան ստեղծագործած է, հիւրասեղանը, ուր իրեն հիւր եղած են բազմաթիւ անուանի մտաւորականներ՝ Աւետիք Իսահակեան, Պարոյր Սեւակ, Վազգէն Ա. Կաթողիկոս, Նայիրի Զարեան, Գուրգէն Մահարի եւ ուրիշներ:

Թանգարանի վարիչ Արմենուհի Տէ-միրճեան, որ անձամբ ծանօթ եղած է բանաստեղծուհիին՝ մեծ սիրով եւ պատկառանքով կը խօսի անոր մասին: Ան կը նշէ, որ Կապուտիկեան ոչ միայն մեծ բանաստեղծ ու գրող էր, այլ նաեւ՝ մեծ մարդ: Անոր հետ շփուող իւրաքանչիւր մարդու համար ան կենդանի օրինակ էր՝ իր խաղաղութեամբ, միեւնոյն ժամանակ՝ իր խիզախութեամբ:

Թանգարանը բանաստեղծուհիին ծննդեան օրը՝ Յունուար 20ին, անոր շիրիմին մօտ կազմակերպած է խնկարկում եւ ծաղիկներու զետեղում, որուն ներկայ եղած է նաեւ պետական վերնախաւը: Գրողներու Միութեան մէջ կազմակերպուած յեբելենական յուշ-երեկոյին թողարկուած է «Մեծանուն հայեր. Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 100ամեակը» անունով դրոշմաթուղթը: Թանգարանը, յոբելեանին առիթով, տպագրած է շատ խորհրդանշական գիրք մը, որ կը կոչուի «Մեղուները»: Հրաւէր ուղարկած է Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի արուեստի դպրոցներուն, որպէսզի աշակերտները Սիլվա Կապուտիկեանի բանաստեղծութիւններուն հիման վրայ ստեղծագործեն: Հաւաքուած են հարիւրաւոր՝ մէկը միւսէն գեղեցիկ՝ նկարներ, որոնցմէ 150ը 100 բանաստեղծութիւններու հետ ամփոփուած է գիրքին մէջ: «Մեղուիկներու ժրաջան աշխատանքի շնորհիւ սոյն ընտրանիի ստեղծման մասնակցած են համայն հայութեան երեխաները: Անոնցմէ ամէն մէկը իր հետ բերած է իր երազանքներու աշխարհը, իր եզերքի գոյները, այդ իսկ պատճառով մենք զայն անուանեցինք «Մեղուները»», գրուած է գիրքին ծանօթագրութեան մէջ:

Յոբելեանին առիթով՝ թանգարանին մէջ ցուցադրուած է բանաստեղծուհիին գեղեցիկ զգեստներէն մէկը, որ ան կրած է 80ամեակի յեբելենական հանդիսութեան ժամանակը: Կապուտիկեան նաեւ ունեցած է գծելու մեծ շնորհք. շատ ատեն իր հագուստներուն էսքիզները ինք ըրած է: Տիկ. Արմենուհին կը նշէ, որ իրենք մեծ ցանկութիւն ունին շատ աւելին ցուցադրելու, որովհետեւ Կապուտիկեանի արխիւը շատ մեծ է, բայց տեղի անյարմարութեան եւ նիւթական դժուարութիւններու պատճառով այժմ կրցած են ցուցադրել գոնէ մէկը:

Թանգարանը երեխաներու համար կը կազմակերպէ նաեւ տիկնիկագործութեան դասընթացքներ, որովհետեւ Կապուտիկեան յատուկ սէր ունեցած է տիկնիկներու նկատմամբ: «Նոր շոր եմ կարել տիկնիկիս համար, օձիքը՝ կլոր, թեւերը՝ երկար: Գրպանի համար նախշեր եմ արել, փէշի բերանն էլ շատ խորն եմ ծալել, որ երբ տիկնիկս բոյ քաշի էլի, ծալածը բացեմ, շորը երկարի», կը գրէ բանաստեղծուհին: Գաղթական ընտանիքի զաւակը մանկութեան օրերուն մեծ ցանկութիւն ունեցած է տիկնիկ ունենալու, սակայն ատիկա իրականացուցած է միայն մեծ տարիքին: Ճամբորդութիւններու ընթացքին ան միշտ գնած է տիկնիկներ, որոնք այսօր կը ցուցադրուին տան տարբեր անկիւններու մէջ:

Թանգարանի տնօրէնը կը պատմէ առատաձեռն ու օգնել կամեցող Կապուտիկեանի մասին: Կապուտիկեան մինչեւ 80 տարեկանը յաճախ կը մեկնէր Արցախ, կ՛այցելէր առաջնագիծ, հիւնդանոցի մէջ պառկած վիրաւոր զինուորներուն: Իր հետ կը տանէր յայտնիներ, երգիչ-երգչուհիներ, ինչպէս Ռուբէն Մաթեւոսեան, Օֆելիա Համբարձումեան, Հրանդ Մաթեւոսեան եւ այլք: Կը կազմակերպէր համերգներ, որպէսզի ոգեւորէ Հայրենիք պաշտպանող զինուորները: «Կապուտիկեանի արխիւին մէջ կան բանակին ուղղուած գումարներու բազմաթիւ ստացագիրներ, որոնց գումարը եթէ հաշուենք ահագին մեծ գումար կ՛ընէ», կ՛ըսէ տիկ. Արմինէն: Կապուտիկեան կ՛օգնէր նաեւ անհատ մարդոց: Կը հոգար Գուրգէն Մահարիի հիւանդ կնոջը, որ կ՛ապրէր շատ խեղճ վիճակի մէջ: Սրբիչով փաթթած տաք ճաշը, դեղորայքը առնել կու տար ու կ՛ուղարկէր անոր: Նայիրի Զարեանի կնոջը՝ Անժելա Ստեփանեանին, նոյնպէս: 1990ականներու մութ ու ցուրտ տարիներուն, երբ ելեկտրականութիւն չկար եւ դրան զանգը չէր աշխատեր, դրան վրայ դնել կու տայ յատուկ պտտող բանալի մը, որ իր աղմուկով զանգի դեր կը կատարէր, որպէսզի եթէ մէկը գար՝ օգնութիւն խնդրելու, անպատասխան չմնար:

Ինչ ունէի, մսխեցի

շար. տես. էջ 19

Varak's Crescent

Թռչուն Մը Լարին Վրայ

Լէնըրտ Գոհէն
Թարգմանեց՝ Վարագ Պապեան

Նման լարի վրայ թռչունին,
Նման կէս գիշերուայ խմբերգի մասնակից գինովին
Փորձած եմ, իմ ոճով ըլլալ անկաշկանդ .
Նման կարթի վրայ եղող որդին ,
Նման հնաձեւ գրքէ առնուած ասպետին
Պահած եմ, բոլոր ժապաւէններս ի սէր քեզի:

Եթէ ես, եթէ ես եղած եմ անազնիւ
Յուսամ կը ձգես, որ այդ մէկը անդարձ մեկնի.
Եթէ ես, եթէ ես եղած եմ անհաւատարիմ
Յուսամ գիտես, որ երբեք չէր դէմ քեզի:

Նման մանկիկի մը մեռելածին,
Նման կոտոշաւոր անասունի,
Ես բզկտած եմ ոեւէ անձ մօտեցող ինծի.
Սակայն կ'երդնում այս երգով
Եւ կատարած ամէն մեղքերուս անունով՝
Պիտի արժանանամ քու ներումիդ:

Տեսայ մուրացիկ մը իր փայտեայ անթացուպին յենած,
Ան ըսաւ ինծի. «Չափազանց շատ է պահանջածդ».
Իսկ սիրուն կին մը, յենած՝ իր սեւցած դրան շեմին,
Գոչեց ինծի. «Ինչու չպահանջե՞լ աւելին»:

Ո՛հ, նման լարի վրայ թռչունին,
Նման կէս գիշերուայ խմբերգի մասնակից գինովին,
Փորձած եմ, իմ ոճով ըլլալ անկաշկանդ:

** Լէնըրտ Գոհէնի "Bird On The Wire" կտորի թարգմանութիւնն է վերոնշեալ տողերը: Բանաստեղծ և երգիչ Լէնըրտ Գոհէն ծնած է Մոնթրէալ 1934-ին. ան կը նկատուի գանատական արդի գրականութեան ներկայացուցիչներէն ամենէն վաւերական եւ յարգուածներէն մէկը: Մահացած է 2016-ին:*

Երեւանի Համար «Խելացի Քաղաք» Կոչուած Ռազմավարութիւն Պիտի Մշակուի

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչեայ Սարգսեան «Մայքրոսոֆթ» ընկերութեան Կեդրոնական եւ Արեւելեան Եւրոպայի «Խելացի քաղաք» նախաձեռնութեան տեղեկատուական արհեստագիտութեան խորհրդատու Ֆրետ Սիթպոնի հետ ունեցաւ հանդիպում մը, որուն ընթացքին «Մայքրոսոֆթ» ընկերութեան կողմէ մշակուած «Խելացի քաղաք» լուծումները ներկայացուեցան: Սոյն ծրագիրը տարբեր երկիրներու մէջ յաջողութեամբ ներդրուած են՝ ներառելով այնպիսի հնարաւորութիւններ, ինչպիսիք են հեռաձայնելու սպասարկման կեդրոնը, հեռաձայնի յաւելուածները եւ անհատական թուային օգնականը:

Հրաչեայ Սարգսեան տեղեկացուց, որ Երեւանի քաղաքապետարանը «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման ուղղութեամբ պիտի ձեռնարկէ քայլերու, որոնք քաղաքային տնտեսութեան տարբեր ոլորտներուն «խելացի» լուծումներ ապահովելու համար գործնական ծրագիր պիտի դառնան:

Երեւանի քաղաքապետարանը համագործակցութեան առաջարկը կարեւոր կը համարէ: Քաղաքապետի առաջին տեղակալը ըսաւ. «Ուրախ ենք, որ խելացի քաղաք ունենալու հարցով նոյն պատկերացումները ունինք եւ երեւանը այսօր աշխարհին զուգընթաց կը քալէ»:

Կողմերը պայմանաւորուեցան յառաջիկային քննարկել համագործակցութեան ուղղութիւնները:

Շուտով Հայաստանի Մէջ Ամենաբարձր Չափանիշներուն Համապատասխան Բժշկական Կեդրոն

ՀՀ Առողջապահութեան նախարար Արսեն Թորոսեան ընդունած է Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ գործող «Պայնոնա» ընկերութեան ներկայացուցիչ Աւետիս Մուրատեանը:

Թորոսեան եւ Մուրատեան քննարկած են Հայաստանի մէջ միջազգային ամենաբարձր չափանիշներուն համապատասխան բժշկական նոր կեդրոն կառուցելու նախագիծը: Բժշկական կեդրոնը պիտի մատուցէ ծննդօգնութեան եւ կանանց առողջութեան ծառայութիւններ, Ֆէյսպուքի իր էջին վրայ գրած է Արսեն Թորոսեան եւ տեղադրած բժշկական կեդրոնին գծանկարը:

Բացայայտէ՛ Հայաստանը Կամաւոր Աշխատանքի Միջոցով Անցեալ Տարի՝ Գանատայէն 13 Կամաւոր

Շարունակութիւնը՝ նախորդ թիւէն

Հ-Հիմնականօրէն ի՞նչ բնագաւառներու մէջ կ՛աշխատին կամաւորները:

Պ-Շատ-շատ տարբեր բնագաւառներու. մենք՝ գործակցելով 800էն աւելի գործընկեր կազմակերպութիւններու հետ՝ կամաւորին ցանկութեան եւ նախասիրութեան համեմատ իրեն գործ կ՛առաջարկենք: Օրինակ՝ մասնակից ունինք, որ Fund rising կ՛ընէ, ուրիշներ՝ marketing, graphic design, մանկավարժութիւն, հասարակական կազմակերպութիւններու մէջ կ՝աշխատին, անգլերէն կամ այլ լեզուներ կը սորվեցնեն, կամ կենդանաբանական այգիին մէջ կենդանիները կը խնամեն:

Հ-Իսկ Երեւանէն դուրս աշխատելու ցանկութիւն ունեցողներ կ՛ըլլա՞ն:

Պ- Այո, այս տարի Երեւանէն բացի, գրասենեակ ունիքն նաեւ Գիւմրիի մէջ: Որովհետեւ շատ կամաւորներ կ՛ուզեն Գիւմրի երթալ, այդ իսկ պատճառով գրասենեակ բացինք նաեւ այնտեղ: Ամէն տարի 3-4 ամիս ծրագիր ունինք Վանաձորի մէջ: Տարին 3 անգամ չորսօրեայ ճանաչողական պտոյտ կը կազմակերպենք դէպի Արցախ՝ ծանօթանալու Արցախի առօրեային, բանակին, զինուորներուն հետ շփուելու հնարաւորութիւն կը ստեղծենք, անոնց հետ հաց կ՛ուտեն+: Արցախի պտոյտէն ետք շատեր կը փափաքին հոն երթալ կամաւոր աշխատանք տանիլ, հոն գործընկերներ ունինք եւ անոնց միջոցով կամաւորները, օրինակ Halo Trustի հետ կ՛աշխատին, անգլերէն եւ այլ լեզուներ կը սորվեցնեն եւ շատ-շատ այլ գործեր կ՛ընեն: Արցախի մէջ հայերէնի դասեր չունինք, բայց որովհետեւ հոն բոլորը հայերէն կը խօսին, այն կամաւորը, որ հայերէն լաւ չի գիտեր, կը վերադառնայ լաւ հայերէն սորված:

Այո, շրջաններ շատ կ՛ուզեն երթալ, տեսնեն, հասկնան, որովհետեւ Հայաստանը միայն Երեւանը չէ, ատիկա մենք միշտ կ՛ըսենք եւ կ՛ուրախանանք, երբ կ՛ուզեն շրջաններ երթալ: Մենք կ՛առաջարկենք իրենց երթալ Գիւմրի, Վանաձոր, Վայոց Ձոր, Կապան, Մեղրի, Արցախ եւ այլն: Կարեւորը ցանկութիւն ունենան, եւ մենք ամէն բան կ՛ընենք անոնց համար:

Հ-Կա՞ն կամաւորներ, որոնք կամաւոր աշխատանքէ ետք որոշած են մնալ եւ ապրիլ Հայաստան:

Պ- Այո, կան: Կան պարագաներ, երբ կամաւորը, իր փորձառութիւնը աւարտելէ ետք կը մնայ Հայաստան: Մենք իրենց հայրենադարձ սանիկներ (repat alumnus) կ՛ըսենք: Օրինակ՝ Սփիւռքի հիմակուան փոխնախարարը՝ Բաբգէն Տէր Գրիգորեանը, մեր սանիկներէն է: Քաղաւիացիայի հիմակուան տնօրէնը (cheaf of aviation) ՝ Տաթեւիկը, նոյնպէս մեր սանիկն է: AUAի մէջ դասախօս ունինք: Շատ-շատ են: Այս պահուն 120էն աւելի հայրենադարձ սանիկներ ունինք, որոնք մնացին, կամ վերադարձան Հայաստան: Ունինք նաեւ, որ ընտանիքով տեղափոխուեցան, կամ հոս ամուսնացան: Որովհետեւ կ՛ըսեն, որ Հայաստանը ճիշդ տեղն է երեխաներ մեծցնելու համար: Հանգիստ է, ապահով է եւ այլն:

Հ-Կրնա՞ք առանձնացնել կարգ մը կամաւորներ, որոնք ձեզի համար յատուկ են:

Պ- Դժուար է առանձնացնել, մեզի համար բոլորն ալ առանձնայատուկ են: Երբ կ՛ըսեմ 216 առանձին մասնակից, 216 առանձին մարդ, որոնք իրենց անհատականութեամբ, փորձառութեամբ տարբեր են:

Օրինակ՝ այս տարի Լիբանանէն կամաւոր տղայ մը ունէինք, որ TUMOի մէջ երեխաներու հետ կ՛աշխատէր, roboticks կը սորվեցնէր: Երբ հարցուցի իրեն՝ Վանիկ, ինչպէս է քու փորձառութիւնդ, ըսաւ. «Այս երեխաները շատ բարդ են, ամէն օր ես իմ վրաս կ՛աշխատիմ, որովհետեւ գիտեմ՝ հարցումներ պիտի հարցնեն, կրնայ ըլլալ պատասխանը չգիտնամ»: Կ՛ըսէր, որ ինք շատ զարմացած է, որովհետեւ Լիբանանի մէջ ալ այս գործը կ՛ընէ, բայց իրեն այդպէս հարցումներ չեն հարցներ: Ան շատ ոգեւորուած էր, որ այդ երեխաները շատ տաղանդաւոր են: Կը պատմէր, թէ ինք մինչեւ երկու բառ կ՛ըսէ, երեխաները արդէն կը հասկնան իր ամբողջ միտքը:

Անցեալ տարի Աւստրալիայէն ունէինք տղայ մը՝ Նարեկը, որ Հալէպէն էր եւ պատերազմը չսկսած Աւստրալիա գացած էր: Հոս «Հալէպ» հայրենակցական միութեան մէջ աշխատեցաւ: Իր փորձառութիւններէն մէկը եղաւ, որ ինք ամառնային ճամբարի պատասխանատու ըլլայ: Վերադառնալէն ետք, Աւստրալիոյ մէջ հանգանակութիւն կազմակերպեց եւ այս տարի եկաւ Հայաստան եւ տասէն աւելի երեխաներու համար ամառնային ճամբար կազմակերպեց: Ատոր համար կ՛ըսեմ, որ այդ փորձառութիւնը միայն իրենց համար չէ, այլ նաեւ give backի համար է նաեւ:

Հ-Իսկ օտարները ինչո՞ւ կու գան եւ ի՞նչ տպաւորութիւն կ՛ունենան Հայաստանէն:

Պ- Կը կարծեմ Հայաստանը ամէնէն հետաքրքրականն է օտարներուն համար: AVCի միջոցով, տարբեր երկիրներէ կամաւորներ կու գան: Երբ իրենց կը հարցնենք, ինչու կամ ինչպէս որոշեցին Հայաստան գալ, հիմնականօրէն կ՛ըսեն. «Ընկեր մը, կամ դրացի մը, կամ ծանօթ մը ունիմ, որ հայ է, անընդհատ կը լսեմ անոնցմէ Հայաստանի մասին: Այդ պատճառով որոշեցի գալ, տեսնել ինչ է այս Հայաստանը»: Կու գան, հայերու մասին բան չեն գիտեր, հայերէն չեն գիտեր, զերոյէն կը սկսին հասկնալու ինչ է Հայաստանը: Վերջաւորութեան իրենց փորձառութիւնը կամ տպաւորութիւնը կը բնորոշեն որպէս արկածախնդրութիւն: Շատ կը սիրեն այստեղի հիւրասիրութիւնը, մարդամօտութիւնը, ջերմութիւնը, իրարու օգնելու ցանկութիւնը, այս բոլորը իրենց շատ կը զարմացնէ ու կը տպաւորէ: Այդ փորձառութիւնը շատ կարեւոր է իրենց համար, որովհետեւ իրենց երկիրներուն մէջ չեն տեսներ այդպիսի վերաբերմունք:

Օտարները շատ աւելի կ՛երկարեն (extend) իրենց օրը, քանի որ կ՛ուզեն շատ բան տեսնել, շատ բան ընել: Հիմնականօրէն կու գան մէկ ամիսով, որովհետեւ կ՛աշխատին, բայց շատ ատեն կ՛երկարաձգեն, որքան կրնան: Կ՛ըսեն, որ ասիկա իրենց համար ուրիշ փորձառութիւն է, տարբեր մշակոյթ, տարբեր ուտելիքներ, մարդոց հիւրասիրութիւնը... Երբ հիւրընկալ ընտանիքի մէջ կը մնան, շատ ատեն կը զարմանան ու կ՛ըսեն, որ ինչպէս անոնք օտար մը այդքան ջերմ կ՛ընդունին:

Այս մանրամասնութիւններն են, որոնք առիթ կ՛ըլլան, որ դարձեալ գան, կամ իրենց ընկերներն եւ ծանօթները ուղարկեն: Օրինակ՝ Ամերիկայէն ունեցանք զոյգ մը՝ ամուսինը հայ է, իսկ կինը օտար: Հայաստան հաստատուեցան, կ՛ուզեն հոս երեխայ ունենալ: Կ՛ըսեն, որ Հայաստանը ընտանիք կազմելու եւ երեխաներ ունենալու լաւագոյն տեղն է, որովհետեւ Ամերիկայի մէջ իրենք զիրենք հանգիստ եւ ապահով չեն զգար: կ՛ըսեն, որ հոս երեխադ հանգիստ կրնաս ձգել՝ երթայ-գայ, գիտես, որ ոչ մէկը երեխայիդ չի վնասեր:

Ամէն մէկ օրը իրենց համար նոր բացայայտումի եւ զարմանալու բան կայ: Բնական է, որ վատ բաներ ալ կան, բայց լաւը այնքան շատ է, որ կը ծածկէ վատը:

Հ-Կամաւոր աշխատանք տանելու ցանկութիւն ունեցողները ինչպէ՞ս կը դիմեն, կամ ձեր կազմակերպութեան ինչպէ՞ս կը ծանօթանան:

Պ- Հիմնականը քարոզչութիւնն է մասնակիցներու կողմէ, որոնք կ՛ընեն իրենց համայնքներուն մէջ: Ինչպէս նաեւ ընկերային ցանցերը:

Դիմելու համար մեր կայքին մէջ ունինք դիմումնագիր, որ պէտք է լրացնեն, essay գրեն, թէ ինչո՛ւ կ՛ուզեն Հայաստան գալ եւ ինչո՛ւ կամաւոր աշխատանք կ՛ուզեն տանիլ, առաւել երկու յղում նամակ (reference letter) կցեն՝ նախորդ մասնակիցներէն կամ իրենց համայնքէն: Երբ դիմումը ստանանք, դիմորդին հետ skypeով հանդիպում մը կ՛ունենանք, որ ճանչնանք եւ խօսինք հետը եւ հաստատենք այն տեղեկութիւնները, որոնք դիմումնագիրին մէջ գրած է: Յետոյ երկու շաբաթէն մինչեւ մէկ ամսուան ընթացքին կը հաստատենք դիմումը եւ ան արդէն կու գայ:

Birthrightի պարագային աւելի դիւրին է, որով եթէ 9 շաբաթ եւ աւելի մնան, մենք իրենց տոմսի գինին 50 տոկոսը կը վճարենք, իսկ եթէ 14 շաբաթ եւ աւելի ուզեն մնալ մինչեւ 100 տոկոսը կը վճարենք: Birthrightի մէջ մասնակիցները շատ աւելի առաւելութիւններ ունին քան AVCի: Վերջինիս պարագային մենք ոչ մէկ ծախս կը հոգանք, ամէնը իրենք իրենց միջոցներով պէտք է հոգան: Եթէ հիւրընկալ ընտանիքի մէջ մէկ տարի մնան, մենք ամբողջ ծախսը կը հոգանք: Երկու կազմակերպութիւններուն համար, ամէն շաբաթ ծանօթացման պտոյտ ունինք Հայաստանի տարբեր վայրեր, բայց զբօսաշրջային պտոյտներ չեն, օրինակ՝ կ՛երթանք Գառնի, ո՛չ թէ ճաշարանը հաց կ՛ուտենք, այլ ընտանիքի մը մօտ կը ճաշենք: Ամէն ինչ կ՛ընենք, որ իրենց փորձառութիւնը տարբերուի, տեղացիներուն հետ շփումը շատ ըլլայ եւ տեսնեն իսկական Հայաստանը:

Հ-Իսկ Գանատայէն կամաւորներ կու գա՞ն:

Պ- Այո, շատ: Այս տարի միայն Գանատայէն ունեցանք 13 կամաւորներ, որոնցմէ մէկը՝ Սեւանը, որ Aurorah մէջ կ՛աշխատէր, մնաց Հայաստան: Ան չուզեց վերադառնալ: Նախ որպէս կամաւոր Aurora foundation-ի մէջ սկսաւ աշխատելու, իսկ հիմա մնայուն աշխատանք ունի:

Թորոնթոյէն այլ աղջիկ մը եկաւ մէկ շաբաթով, իսկ հիմա մէկ տարիով Գիւմրիի մէջ կամաւոր աշխատանք կը տանի: Կարծեմ այնտեղ պիտի մնայ, որովհետեւ շատ կը սիրէ Գիւմրին:

Այս տարի Գանատայէն եկողները շատ աշխոյժ էին: Կարծեմ պատճառներէն մէկը այն էր, որ Մայիսին Imagine Armenia համաժողով մը եղաւ Գանատայի մէջ: Յետոյ մենք հովանաւոր ենք POM ֆիլմ փառատօնին, որուն ընթացքին մեր մասին տեսանիւթ մը կը ցուցադրուի, ուր կ՛ըսուի՝ «եթէ քու առօրեայդ կ՛ուզես դուրս գալ, եկուր Հայաստան, Birthrightի կամ AVCի կամաւոր եղիր»:

Խրիմեան Հայրիկ՝ Գաղափարի եւ Ազատութեան Ջահակիրը

Շողիկ Ճելլատեան

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային միութեան Թորոնթոյի «Գլաձոր» մասնաճիւղի թատերական յանձնախումբը առիթը ընծայեց թորոնթոհայ գաղութին ներկայ գտնուելու «Խրիմեան Հայրիկ» մենաթատրոնին, որ տեղի ունեցաւ 1 Մարտ, 2019-ին, Ս. Աստուածածին Եկեղեցւոյ մէջ. հեղինակ, բեմադրիչ եւ մենակատար՝ Դոկտ. Հրանդ Մարգարեան, հրաւիրուած՝ Միացեալ Նահանգներէն

Բացման խօսքը կատարեց Տարօն Հալլաճեան, ներկայացնելով Մարգարեանի կենսագրականը: Ան եղած է բանաստեղծ, խմբագիր, թատերագիր, դերակատար, փրոֆէսոր, թարգմանիչ, բեմադրիչ եւ հռետոր: Ծնած է Պասրա, Իրաք, 1938-ին, Մեծ Եղեռնէն ազատած Վասպուրականցի ծնողներէ: Հեղինակ է 27 թատերախաղերու, բեմադրած եւ ղեկավարած է 55 թատերախաղեր, հրատարակած է 10 թատերախաղեր եւ բանաստեղծական հատոր մը: 15 տարի մաս կազմած է «Բագին» պարբերաթերթի խմբագրական կազմին:Կատարած է թարգմանական աշխատանքներ: Իր թատերական գործերը ներկայացուած են՝ Միացեալ Նահանգներ, Գանատա, Անգլիա, Յունաստան, Կիպրոս, Սուրիա, Լիբանան, Հայաստան եւ Արցախ: Ան արժանացած է բազմաթիւ շնորհումներու, կոչումներու եւ մետալներու հայրենիքի մէջ եւ Սփիւռքի տարածքին:

Մարգարեան բեմադրած է «Խրիմեան Հայրիկ» մենաթատրոնը իր ծննդեան 80-ամեակին եւ գործունէութեան 65- ամեակի առթիւ: Ան ընտրած

Հ. Մարգարեան՝ Խրիմեան Հայրիկի դերով Ս. Աստուածածին եկեղեցւոյ մէջ կը ներկայացնէ համանուն մենաթատրոնը, Մարտ 1, Թորոնթօ:

է Խրիմեան Հայրիկի տիպարը՝ հասարակական- քաղաքական, մշակութային, կրթական եւ ազգային-ազատագրական շարժման գործիչը, մեր պատմութեան ամենաեզակի դէմքերէն մէկը: Ամենայն Հայոց կաթողիկոս (Մկրտիչ Ա .Վանեցի,1892-1907թթ) իր ազգանուէր գործունէութեան համար ժողովուրդի կողմէ կոչուած է Հայրիկ: Խրիմեան Հայրիկը իր ազգանպաստ գործունէութեան ձիգ ու քարքարոտ ճանապարհին առաջնորդուած է սեւեռուն գաղափարով մը. ազատագրել Հայաստանը բռնատիրութեան ճիրաններէն, աշխարհով մէկ սփռուած հայերուն հաւաքել հայրենիքի մէջ, հոգեւոր ու նիւթական բոլոր ուժերը կեդրոնացնել երկրին մէջ եւ ստեղծել այնպիսի պայմաններ, որ այլեւս հայը չհեռանայ իր դրախտանման հայրենիքէն:

Զայն կը տանջէր այն պարագան, որ գեղջուկը հարկադրուած կը ձգէր իր սրբազան հողը ու կ՛երթար օտար երկիրներու տակ ապրուստ վաստկելու: Ըստ Խրիմեանի գաղթավայրը, որքան ալ բարգաւած ու խոստմնալից, պանդուխտ հայու համար դրախտավայր չէր կրնար ըլլալ:

Ներկայացման ընթացքին Մարգարեան իսկապէս յաջողեցաւ մարմնաւորուիլ եւ միաձուլուիլ Խրիմեան Հայրիկի կերպարին հետ: Խրիմեան Հայրիկը հարազատօրէն ներկայացուեցաւ հանդիսատեսին որպէս հայ ժողովուրդի ցանկութիւններու, մտահոգութիւններու եւ ցաւերու հայելին: Մենաթատրոնը, որ ունեցաւ մօտ մէկ ժամ տեւողութիւն, իսկապէս սոսկ ներկայացում չէր այլ իրականութեան ցոլացում: Հանդիսատեսին կը թուէր, որ Խրիմեան Հայրիկ անձամբ ներկայ էր եւ կը փոխանցէր իր պատգամը հաստատելու որ հայ ազգի բարձրագոյն նպատակները կրնան իրագործուիլ միութեան, ուժի, զէնքի եւ կամքի միջոցաւ:

Այս առթիւ կարելի է յիշել Խրիմեան Հայրիկի իմաստալից խօսքերէն մէկը՝ «Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել եւ կգործե: Ուրեմն, սիրելի եւ օրինյալ հայաստանցիներ, գաւառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձեր բարեկամաց եւ ազգականաց իբրեւ պարգեւ մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք եւ դարձյալ զենք: Ժողովո՛ւրդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրայ դիր, քո խելքին եւ բազուկին ուժ տուր, մարդ ինքնիրմէն պետք է աշխատի որ փրկուի»:

Ներկաները մեծ հետաքրքրութեամբ հետեւեցան կատարողութեան եւ թատրոնի աւարտին խանդավառութեամբ ծափահարեցին՝ գնահատելով հմուտ եւ բազմատաղանդ դերակատարը:

Մենաթատրոնը ներկայացուեցաւ նաեւ ՀՕՄի Ամէնօրեայ Վարժարանի աշակերտներուն, ինչպէս նաեւ , 2 Մարտ 2019-ին՝ Գէմպրիճի մէջ:

Արամ Ա. Կաթողիկոս...

շար. Ա. էջէն

Հայրիկ եւ երկաթէ շերեփ: Մեր եկեղեցին եղաւ ու մնաց ազգային պահանջատիրութիւն այն բոլոր անարդար գործերուն, ցեղասպանական ոճիրներուն նկատմամբ, որոնք փորձեցին մեր ժողովուրդին կամքին մէջ Աստուծոյ հաւատքը պահել, մեր ժողովուրդին արդարութեան տենչը սպաննել»:

Ան յայտնեց, որ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատմութեան մէջ կարեւոր դեր ունեցած է, կաթողիկոսներ օծուած են, կաթողիկոսներ թաղուած են եւ սրբալոյս միւռոն օծուած է այս եկեղեցւոյ մէջ: Վերջին միւռոնը Թուրքիայէն պարտադիր կերպով դուրս դրուած երջանկայիշատակ Սահակ Խապայեան կաթողիկոսին կողմէ օծուած է, 29 Մայիս 1923-ին, եւ նոյն միւռոնով այսօր կը վերաօծուի եկեղեցին:

Վեհափառ հայրապետը ժողովուրդին դիմելով ըսաւ. «Ահաւասիկ ցեղասպանին կողմէ քանդուած այս եկեղեցին վերաշինեցինք եւ սուրիական հողին վրայ պիտի շարունակենք վերաշինութիւնը, վերականգնումը Հալէպէն սկսեալ մինչեւ Տէր Զօր եւ ամէն տեղ պիտի վերաշինենք, պիտի վերականգնենք, պիտի վերածաղկեցնենք»:

Այնուհետեւ վեհափառ հայրապետը կոչ ուղղեց համայն հայութեան օժանդակելու սուրիահայութեան վերականգնումի աշխատանքներուն:

Սրբագործման արարողութիւնը իր աւարտին հասաւ հայրապետական օրհներգի, ապա «Կիլիկիա» մաղթերգի երգեցողութեամբ:

Մարտ 31-ին Սրբոց Քառասնից

Արամ Ա., Բերիոյ թեմի Առաջնորդ Շահան Արք. Սարգիսեան, հոգեւորականներ եւ ազգային պատասխանատուներ կը շրջագային Նոր Գիւղի շրջանը:

Մանկանց մայր եկեղեցւոյ մէջ առաջին անգամ ըլլալով Ս. եւ անմահ պատարագ մատուցուեցաւ Բերիոյ հայոց թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսեանի կողմէ:

Նախքան Անթիլիաս վերադարձը, Արամ Ա. Ապրիլ 1-ին այցելեց հայաբոյր Նոր Գիւղի ազգային կառոյցները. Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի, ուր մեծ սիրով դիմաւորուեցաւ եկեղեցւոյ թաղականութեան, դպրաց դասին, տիկնանց յանձնախումբին եւ հաւատացեալ ժողովուրդին կողմէ:

Վեհափառ հայրապետը իր խօսքը ուղղելով ժողովուրդին ըսաւ. «Մենք միասնաբար պիտի վերաշինենք Հալէպը, իսկ Հալէպի վերաշինութիւնը պէտք է սկսի Նոր Գիւղէն: Նոր Գիւղը Հալէպի հայութեան Պուրճ Համուտն էր, հայաբոյր սիրտն է:

«Փափաքս է, որ բոլոր անոնք, որոնք պայմաններու բերումով մեկնած են Հալէպէն, վերադառնան: Մենք պատրաստ ենք՝ իբրեւ կաթողիկոսութիւն, մեր Ազգային կեդրոնական վարչութեան հետ, մեր միութենական կառոյցներով ու ամբողջ հայութեան հետ օժանդակելու ձեզի»:

Արամ Ա. այցելեց նաեւ Ազգային Քարէն Եփփէ Ճեմարանը, ուր դիմաւորուեցաւ տնօրէնութեան եւ խնամակալութեան կողմէ: Ան իր գոհունակութիւնը յայտնեց ճեմարանականներու ուսումնական կանոնաւոր ընթացքին եւ վարժարանին վերանորոգութեան համար:

Ապա ան շրջեցաւ Նոր Գիւղի հայահոծ թաղամասերը, այցելեց հայ արհեստաւորներու խանութները եւ ծանօթանալով անոնց աշխատանքին՝ բարձրօրէն գնահատեց հայ արհեստաւորներուն գործօն դերակատարութիւնը Հալէպի վերականգնումին մէջ:

Այնուհետեւ վեհափառը այցելեց Սուրիահայ Օգնութեան Խաչի ընկերաբժշկական կեդրոն, ուր դիմաւորուեցաւ Սուրիահայ օգնութեան խաչի Շրջանային վարչութեան անդամներուն եւ ՀՄԸՄի շեփորախումբին կողմէ:

Վեհափառին եւ Նոր Գիւղ շրջագայութիւնը եզրափակուեցաւ Ս. Գէորգ եկեղեցի այցելութեամբ: Պատերազմի տարիներուն Հալէպ ներխուժած ահաբեկիչները հրոյ ճարակ դարձուցած էին եկեղեցին:

Աննա Յակոբեան...

շար. Ա. էջէն

կայացնելով իր գլխաւորած «Իմ Քայլը» եւ «City of smile – Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամներու գործունէութիւնը եւ ծրագիրները:

Յակոբեան նաեւ հանդիպեցաւ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, որոնց շարքին Հայ Դատի յանձնախումբի գործավարներուն եւ յանձնախումբի տարբեր ծրագիրներու մասնակցող երիտասարդներու հետ:

Առաւել քան երկու շաբաթ տեւողութեամբ Միացեալ Նահանգներ իր այցելութեան ընթացքին Հայաստանի վարչապետի տիկինը պիտի փորձէ գումարներ հա նգանակել «Իմ Քայլը» եւ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամներուն համար, որոնք ուսանողներու կրթաթոշակներ կը տրամադրեն, անապահով ընտանիքներու կ՛օգնեն, ինչպէս նաեւ՝ քաղցկեղով հիւանդ երեխաներու բուժումը կը ֆինանսաւորեն:

DSF Devry Smith Frank *LLP*
Lawyers & Mediators

A FULL SERVICE LAW FIRM
SERVING YOUR COMMUNITY SINCE 1964

Robert P. Adourian, *LL.B.*
robert.adourian@devrylaw.ca
(416) 446-3303

FOR INDIVIDUALS:

- Real Estate
- Wills & Estates
- Family Law
- Personal Injury
- Immigration

FOR BUSINESS:

- Commercial Real Estate
- Business & Corporate Services
- Commercial Litigation
- Employment Law
- Planning & Development

WWW.DEVRYLAW.CA

95 Barber Greene Road, Suite 100 Toronto, ON M3C 3E9
85 Bayfield Street, Suite 300 Barrie, ON L4M 3A7
209 Dundas Street East, Suite 401 Whitby, ON L1N 7H8

KHAJERIAN LAW

KHAJERIAN LAW

Serving your legal needs with commitment and integrity

Khajerian Law is a boutique law firm where we make it a priority to establish and maintain a close working relationship with our clients. Regardless of the nature of your legal matter, Khajerian Law will provide professional legal services with a personal touch.

FOR A FREE CONSULTATION CALL (416) 882-4131

PRACTICE AREAS

REAL ESTATE | WILLS & ESTATES | BUSINESS LAW

ARMEN KHAJERIAN
BARRISTER & SOLICITOR

(416) 882 4131
armen@khajerianlaw.com
9131 Keele St A4, Vaughan, ON L4K 0G7
khajerianlaw.com

Crown Pastries
حلويات التاج

#1 Baklava in Toronto

TORONTO
2086 Lawrence Ave. East,
(East of Warden) Scarborough
Phone: (647) 351-2015

MISSISSAUGA
5083 Dixie Rd d3,
Mississauga, ON L4W 0E6
Phone: (905) 602-2018

Գիտէ՞ք թէ

Թաղման ծախսերը գրեթէ նոյնն են
եւ կախեալ՝ ընտանիքի
կատարած ընտրութենէն

R.S.KANE
FUNERAL HOME

Բարեւ « ես **ճոն Քէյնն** եմ՝ R.S.Kane Funeral Home-ի նախագահը:
Եթէ յաւելեալ օգնութեան պէտք ունիք « խնդրեմ կապուեցէք մեզի հետ
Հեռ. 416-221-1159 Կամ e-mail: info@rskane.ca

HomeLife/Vision
Realty Inc.-Brokerage* - Realtor Member
*Independently Owned and Operated

HOMELIFE HIGHER STANDARDS

Anahit Davtyan
Sales Representative

- Detailed In Home Evaluation
- Current Market Analysis

Cell: 647-716-6550
Bus: 416-383-1828
Fax: 416-383-1821
davtyan_anahit@yahoo.com
www.homelifevision.com
1945 Leslie Street Toronto, Ontario M3B 2M3

TO ADVERTISE IN CANADA's ONLY ARMENIAN MONTHLY NEWSPAPER
CALL 416-878-0746

R.O.U.

ORGANIZED BY THE ARMENIAN RELIEF SOCIETY

2ND INTERNATIONAL LAND TOUR TO
SPAIN & PORTUGAL
JUNE 19–29, 2019

$2,540

$50 discount if participants book before January 15, 2019
Hotel Accommodations - 10 nights
10 Breakfasts, 1 Lunch, and 2 Dinners
Plane ticket to Barcelona from Porto (with luggage fees)
Taxes, tips, and fees included
Space is limited - first come, first served

June 19 - Marbella
June 20 - Marbella
June 21 - Marbella - Granada
June 22 - Marbella - Seville
June 23 - Seville - Lisbon
June 24 - Lisbon
June 25 - Lisbon - Porto
June 26 - Porto
June 27 - Porto - Barcelona
June 28 - Barcelona
June 29 - Return Home

REPRESENTATIVES

Western Region:	Louisa Gourjian	- louisagourjian@yahoo.com
Eastern Region:	Lesa Zakarian	- lesa.zakarian@gmail.com
Australia:	Julie Zilifian	- juliezed@tpg.com.au
Lebanon:	Tsoghig Havatian	- Tsoghik@hotmail.com
Cyprus:	Maggie Mahdessian	- kesmail@cytanet.com.cy
Jordan:	Sonia Kouyoumdjian	- sonia.abk@gmail.com
South America:	Lucy Nalpatian	- lucynalpa@fibertel.com.ar
CEB:	Sonia Akellian	- soniaakellian@ars1910.org
CEB:	Varsenig Sarkissian	- varsenigsarkissian@ars1910.org

FOR RESERVATIONS CONTACT SIDON TRAVEL:
ARSTOUR@SIDONTRAVEL.COM OR 1.800.826.7960 (USA AND CANADA ONLY)

ARMENIAN RELIEF SOCIETY: 80 BIGELOW AVE. #300, WATERTOWN MA 02472 | 617.926.5892 | ARSCRUISE@ARS1910.ORG | WWW. ARS1910.ORG

Surf Internet

Unlimited Internet 5
$19.99/month

5 Years Price Guarantee

Unlimited Internet 25 $29.99/month
Unlimited Internet 75 $39.99/month

SurfInternetCa
Ask us about the special deals
Tel: +1-866-850-2414 www.surfinternet.ca

ARE YOU CURIOUS ABOUT YOUR HOME'S MARKET VALUE?
CALL FOR A COMPLIMENTARY EVALUATION

JOHNNY ISKENDERIAN
Real Estate Broker
DEDICATED TO RESULTS

The Diamond Realty Inc

Direct: 416-727-6656
Office: 416-235-2500
johnny.iskenderian@gmail.com
www.thediamondrealty.ca

The Diamond realty Inc. Brokerage 1570 Kipling Ave. #200 Toronto, ON. M9R-2Y1

ԳԱՆԱՏԱՅԻ ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԵԱՆ

35 ԱՄԵԱԿ

35 Ամեակի Փառաբանական Ճաշկերոյթ

35th Anniversary of
Armenian Missionary Association of Canada
Banquet

Կազմակերպութեամբ՝ 35-Ամեակի Յանձնախումբին

Գեղարուեստական Յայտագիր

Հիւր Պատգամաբեր

Տօքթ. Նազարէթ Տարագճեան

Նախագահ՝ Հ.Ա.Հ.Ա. Ընկերակցութեան

Guest speaker
Dr. Nazaret Darakjian
AMAA President

Sunday, May 5, 2019 at 5:30 p.m.

Lara's Restaurant
155 Consumers Rd #106, North York, ON M2J 0A3

		To reserve your tickets please contact:	
Tickets	$60	Ruth Duench	647-282-4386
Youth	$40	Rosaline Zeitounilian	416-994-3202
		Sarkis Marandjian	416-755-9462

Հովանաւորութեամբ՝ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ
ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻԻ
ST. GREGORY THE ILLUMINATOR ARMENIAN
CATHOLIC CHURCH OF TORONTO, CANADA

Նախաձեռնութեամբ՝
վաստակաւոր դերասանուհի եւ բեմադրիչ՝
Սիրարփի Ա.Էմէեանի

Վերջին օրը

Գրական-Գեղարուեստական Ձեռնարկ
նուիրուած եղեռնաբախտ մտաւորական,
բժիշկ, բանաստեղծ եւ գեղանկարիչ

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿԻՆ

(1885-1915)



5 Մայիս, 2019
կ.ե. ժամը 1:30ին
Ս. Գրիգոր Լուսաւորիչ
Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ:
100 Northdale Road, Toronto, Ontario

Light refreshments
Admission Free

Սիրով հրաւիրուած էք

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան
Գանատայի Շրջանային վարչութիւնը
կը յայտարարէ

Պատանեկան գրքի մրցանք

- **Նիւթը՝** 13-19 տարեկան պատանիներու հայեցի դաստիարակութեան մարզէն
- **Գրական ոճը՝** ազատ
- **Ծաւալը՝** 80-100 էջ, 25,000-30,000 բառ
- **Տառատեսակը՝** Unicode, 12 point
- Նկարազարդումը արտօնուած է սակայն կ'աւելնայ վերոնշեալ էջերու թիւին
- **Ժամկէտն է** 1 Սեպտեմբեր 2019

Առաջին դիրքը գրաւող հեղինակին գործը հրատարակութեան պիտի արժանանայ:

Գեղարուեստական ձեւաւորումը եւ խմբագրական աշխատանքը պիտի ստանձնէ
Համազգայինի Գանատայի Շրջանային վարչութիւնը:

Դիմումները ներկայացնել regional@hamazakyin.ca հասցէին:



Կոմիտաս

Թումանեան

BAREV | ԲԱՐԵՒ
CANADIAN ARMENIAN COMMUNITY
SERVICES CENTRE

150

ԱՄԵԱԿ

Մասնակիցներ՝
Sinfonia Toronto
(Քառեակ)

Անւանի արուեստագէտներ՝
Նունէ Աւետիսյան
Ասմունքող (Լոս Անջելէս)

Լինն Իշնար
Մեներգչուհի (Թորոնթօ)

Շաբաթ, 22 Յունիս, 2019թ.
ժամը 7:30-ին
Տոմսը՝ $25

920 Progress Ave., Toronto
Մանրամասնութեան համար
հեռաձայնել՝ 416-431-3001

I·D·A®

CASSANDRA HEALTH CENTRE

ARMENIAN
MEDICAL CENTRE & PHARMACY

Vartan (PharmD, RPh), Sarkis (BScPhm, RPh) & Maral Balian (PharmD, RPh)

Dr. Rupert Abdalian
Gastroenteology

Dr. Mari Marinosyan
Family Physician

Dr. Omayma Fouda
Family Physician

Dr. I. Manhas
Family Physician

Dr. H. Kavazandjian
Family Physician

Physioworx Physiotherapy

Դեղագիրներու պատրաստութիւն՝ շաբաթական յատուկ տուփերու մէջ:

Արեան ճնշման քննութիւն եւ հետեւողականութիւն՝ անվճար:

Շաքարախտի քննութիւն:

Դեղերը իրենց հասցէներուն առաքելու անվճար սպասարկութիւն:

Տարեցներու 10% զեղչ:

Կը յարգենք եւ սիրով կը կատարենք բոլոր ապահովագրական ընկերութիւններու պայմանները:

Walk - in Clinic բաց է շաբաթը 6 օր: Կրնաք բժիշկները տեսնել առանց ժամադրութեան:

WALK-IN CLINIC ONSITE

416-331-9111

Դիմեցէք մեզի եւ պիտի դառնաք մեր մնայուն յաճախորդը

DR. MARI MARINOSYAN
Family Doctor
Accepting New Patients
Located at Cassandra Health Centre
2030 Victoria Park Ave.
Please call 416-331-9111 to arrange an appointment

2030 Victoria Park Ave. (south of Ellesmere)
North York, ON M1R 1V2
Tel: 416-449-2040
Fax: 416-449-2048

Minister Of Small Businesses And Export Promotion Mary Ng Visits Armenian Community Centre

Clockwise: Minister Mary Ng tours ARS Private school with ACC president Sevag Kupelian, Toronto March 28.

ANCC and ACC leaders with minister Mary Ng, March 28, Toronto.

Minister Ng being welcomed at ACC by ANCT representatives.

Minister of Small Businesses and Export Promotion Mary Ng during her visit to ACC Toronto.

On March 28, Mary Ng, Minister of Small Businesses and Export Promotion and MP for Markham-Thornhill, visited the Armenian Community Centre of Toronto for a special meet and greet with the vibrant and dynamic GTA Armenian community.

Minister Ng had discussions with members of the Armenian National Committee of Canada (ANCC) and leaders of ACC about expanding Canada Armenia trade relations.

On community level, she said government has allocated huge resources in support of small businesses and she encouraged the new comers to venture in the field.

She also toured the Centre and ARS private school with ACC leaders and got acquainted with its operations.

Present to the meeting also were Willowdale MP Ali Ehsassi and Richmond Hill MP Majid Jowhari.

ՀՄԸՄ Թորոնթօ ...

շար. 8րդ էջէն

խուժութեամբ իրենց սկաուտական մարզանքը կատարեցին եւ նախաճաշեցին, ապա տեղի ունեցաւ գայլիկ-արծուիկներու փողկապի տուուչութեան արարողութիւն:

Գայլիկ-արծուիկները հակառակ իրենց փոքր տարիքին, բարձր գիտակցութեամբ խոստում կատարեցին, ինչպէս նաեւ կրկնեցին վոհմակին օրէնքը եւ արժանացան դեղին փողկապին: Աքելան եւ մասնաճիւղի խմբապետը շնորհաւորեցին անդամները, մաղթելով յաջողութիւն եւ բարի ծառայութիւն ՀՄԸՄի շարքերէն ներս: Նորագիր պարմանուհիները իրենք եւս կատարեցին իրենց խոստումը եւ ստացան գինեգոյն փողկապը, խոստանալով որ յանձնառու պիտի ըլլան յաւելեալ պարտաւորութիւններու եւ պարտականութիւններու, տէր կանգնելով իրենց խոստումին:

Ձմեռուայ եւ ձիւնի առիթը լաւագոյնս օգտագործելով, խումբերը պատրաստեցին սայլակներ եւ իրար հետ մրցելով հաճելի եւ ուրախ ժամանակ անցուցին: Խմբապետական կազմի պատրաստած ռալիի ընթացքին, խումբերը աշխուժութեամբ կը մրցէին առաջնութեան տիրանալու համար:

Հասած էր խարոյկը վառելու ժամը: Ճիշդ էր որ օդը քիչ մը ցուրտ էր, բայց այդ մէկը արգելք չեղաւ, որ խարուկահանդէսը իրականանայ: Խարոյկ վառելու արարողութիւնը սկսաւ կանչերով ու շարունակուեցաւ ազգային երգերով եւ զաւեշտով, ջերմ եւ մտերիմ մթնոլորտ ստեղծելով անդամներուն միջեւ: Արդէն ճրագմարին ժամը հասած էր եւ սկաուտները պէտք էր պատրաստուէին յաջորդ օրուայ:

Յաջորդ առտու անոնք դարձեալ մարզանքով սկսան իրենց յայտագիրը եւ ետքը սկաուտական տարբեր նստակեաց խաղեր խաղցան. ապա սկսան բանակավայրը մաքրել եւ իրենց ապրանքները դասաւորել:

Բանակումի փակման արարողութիւնը տեղի ունեցաւ ``Ով Հայ Արի՞ քայլերգով:

Վերադարձի ժամը հասած էր: Սկաուտները ձեռք ձեռքի բռնած ցտեսութեան երգը երգեցին. ``ցտեսութիւն մըն է եղբայր, միայն ցտեսութիւն. դարձեալ իրար կը հանդիպինք ու կ՚երգենք միաձայն՞:

Տուն վերադարձին, անոնք իրենց հետ նոր գիտելիքներ բերին, ունեցան գեղեցիկ յիշատակներ, իսկ ամէնէն կարեւորը՝ սորվեցան առաջնորդուիլ «Բարձրացի՛ր Բարձրացո՛ւր» նշանաբանով:

Կապուտիկեանի Հետ ...

շար. 12րդ էջէն

Քիչ էր, շատ էր՝ չգիտեմ:
Մեծ ձիրքերն են առաւել,
Թէ մեծ մարդը, չգիտեմ:
Շատ անգամներ, երգի տեղ
Ձեռք պարզեցի ես մարդուն
Կեանքս այսպէս ապրեցի,
Լաւ էր, վատ էր՝ չգիտեմ:

«Երբեք իր ստացած նուիրատուութիւնները չծախսեց որեւէ շքեղութեան կամ անձնական նպատակներու համար: Անընդհատ բաշխեց: Եւ մենք հիմա ամբողջ ազգով պարտական ենք անոր յիշատակը յաւուր պատշաճի տօնելու», կ՚ըսէ թանգարանի տնօրէնը:

Ան համոզուած է, որ 100ամեակին նուիրուած «Մեղուները» գիրքին վաճառքէն գոյացած գումարով՝ կարելի է լուծել թանգարանի ջեռուցման հարցը, որովհետեւ առանց կայուն ջերմաստիճանի, ներկայացուած նիւթերը կը վնասուին ու կը փճանան: «Բնակարանը պէտք լաւ տեսքի բերել ու արդիականացնել, համալրել ժամանակակից սարքերով: Օրինակ՝ թանգարանը չունի արտածիչ (projector), որմով կարելի է այցելուներուն ցուցադրել Կապուտիկեանի մասին պատմող բազմաթիւ տեսանիւթեր եւ ֆիլմեր: Եւ եթէ ըլլան բարերարներ, որոնք օգնեն մեզի՝ այնքան ազգանուէր գործ ըրած կ՚ըլլան: Եւ ես ձեւ կը գտնեմ բոլոր բարերարներու անունները հատ-հատ նշելու, որովհետեւ մենք կը լուծենք համազգային խնդիր», կը վստահեցնէ ան:

Իւրաքանչիրս կրնանք մեր լուման ունենալ Կապուտիկեանի տուն-թանգարանի նորոգութեան եւ արդիականացման համար՝ գնելով «Մեղուները» գիրքը, կամ նուիրատուութիւն ընելով «Կապուտիկեան» գրական հիմնադրամին:

ԹՈՐՈՆԹՈՀԱՅ TORONTOHYE

Խմբագրութեան կողմէ

«Թորոնթոհայ» պատասխանատու չէ
իր էջերուն մէջ լոյս տեսած ծանուցումներու բովանդակութեան:
Մեզի յղուած բոլոր թղթակցութիւններն ու գրութիւնները
ենթակայ են որոշ խմբագրումի:

The "Parliamentary Friends Of The People Of Artsakh" Holds Its Inaugural Meeting In Ottawa

ANC Members with MP Rachael Harder, MP Harold Albrecht and MP Bob Saroya, Ottawa, March 19.

OTTAWA – On March 19th, the inaugural meeting of the "Parliamentary Friends of the People of Artsakh" was held in Ottawa, with the presence of various members of parliament and representatives of the Armenian National Committee of Canada (ANCC).

"In the spirit of Canada's long-standing tradition of peacekeeping, peacemaking and humanitarian assistance, "Parliamentary Friends of the People of Artsakh" will establish a friendship network between the people of Artsakh and concerned Canadian parliamentarians, dedicated to listening compassionately to the Artsakh people's desire for peace and harmony and to generate awareness of their daily life and the many hardships they continue to endure" read a part of the mission statement published on Wednesday.

During the meeting, the group read and ratified the proposed mission statement, discussed the current situation in Artsakh and elected MP Rachael Harder as chair, to lead the group's activities.

"Thank you to the Armenian National Committee of Canada for inviting me to work with them to launch the Parliamentary Friends of the People of Artsakh. I am honoured to accept the role of chair for this important Parliamentary friendship group" said MP Rachael Harder.

"I'm excited to work with the Armenian National Committee of Canada and my parliamentary colleagues to promote awareness and education and engage in constructive dialogue as we pursue Canada's long-standing tradition for peacemaking, peacekeeping, and humanitarian assistance" added MP Harder.

The group will also assist in promoting a space for dialogue and various types of exchanges amongst the peoples of the region and Canada and also in disseminating our shared values of respect, tolerance and regard to human rights in the South Caucasian region.

"We are extremely pleased and grateful to see that our elected officials are dedicating their time and energy to learn more about the current situation in Artsakh and explore new ways on how to assist and give a voice to those that are often left voiceless" said Vatche Chamlian, chair of the ANCC.

"There is absolutely no alternative to the peaceful resolution of the Artsakh conflict and initiatives such as the establishment of this parliamentary group will further enroot that conviction within our public sphere" said Sevag Belian, executive director of the ANCC.

The group will also serve as a source of hope and encouragement for the region's population, to engage with Canadian legislators and share their stories of concern and optimism, while assisting in breaking the international isolation of the people of Artsakh.

"Breaking the international isolation of Artsakh is a key priority to guarantee Artsakh's safety and security in the region and to ensure that violations do not continue to take place at the expense of the people's fundamental human rights." said Chamlian.

Artsakh's MFA Welcomes Parliamentary Friendship Group With Artsakh In Canada's Parliament

"Armenpress"- The Foreign Ministry of Artsakh welcomed the creation of parliamentary friendship group in Canada with Artsakh, which will contribute to regional peace and stability by fostering respect towards universal values such as freedom, democracy and human rights.

"We welcome the establishment of a Parliamentary Group of Friendship with Artsakh on March 19 in Canada. Parliamentary diplomacy is one of the most important formats for expanding the international cooperation of Artsakh.

This step by the Canadian parliamentarians once again proves the inadmissibility and unacceptability of the policy of isolation of Artsakh and its people.

We are convinced that the formation of the Friendship Group will assist the expansion of friendly ties between the peoples of the two countries, as well as contribute to the strengthening of peace and stability in the region through the promotion of the universal values of freedom, democracy and respect for human rights. We express our gratitude to the Canadian Committee of the ARFD Hay Dat for its support in establishing the Friendship Group".

Pallone's New Bill Seeks to Break Down Barriers to U.S.-Artsakh Travel, Communication, and Cooperation

Congressional Armenian Caucus founding Co-Chair Frank Pallone (D-NJ) was joined Thursday by a dozen of his House colleagues in introducing the U.S.-Artsakh Travel and Communication Resolution, a bipartisan measure that aims to break down artificial barriers to unrestricted travel and open communication between the United States and Artsakh, reported the Armenian National Committee of America.

Joining Rep. Pallone as original co-sponsors of the legislation are Armenian Caucus Co-Chairs Gus Bilirakis (R-FL) and Jackie Speier (D-CA), Vice-Chair Adam Schiff (D-CA), and Representatives Salud Carbajal (D-CA), Judy Chu (D-CA), David Cicilline (D-RI), Katherine Clark (D-MA), Jim Costa (D-CA), Anna Eshoo (D-CA), Jim McGovern (D-MA), Grace Napolitano (D-CA), and Brad Sherman (D-CA).

"We thank Congressman Pallone and his House colleagues for their bipartisan leadership in support of a durable and democratic peace between the republics of Artsakh and Azerbaijan," said ANCA Chairman Raffi Hamparian. "Outdated and obsolete U.S. restrictions, adopted decades ago under pressure from Azerbaijan, prevent direct dialogue – artificially handcuffing our diplomats and blocking the path to peace."

Hamparian called for broad bi-partisan support for the measure during a trip to the Republic of Artsakh airport.

Similar to the resolution introduced in the previous Congress, the U.S. – Artsakh Travel and Communication Resolution praises the Artsakh Republic for having "developed democratic institutions, fostered a pluralist political system, and, over the past quarter-century, held parliamentary and presidential elections that have been rated as free and fair by international observers." It also highlights Artsakh's commitment to common-sense peace initiatives, first advocated by former House Foreign Affairs Committee Chairman Ed Royce (R-CA) and current Chairman Eliot Engel (D-NY), calling for the removal of snipers and heavy artillery from the Artsakh-Azerbaijan line of contact, the deployment of additional Organization for Security and Cooperation in Europe (OSCE) monitors, and the placement of gun-fire locator systems along the lines of contact. The measures, which have been embraced by Armenia, Artsakh, and the OSCE Minsk Group peace negotiators, have been thus far blocked by Azerbaijan.

The U.S.-Artsakh Travel and Communication Resolution notes that current State Department policies place "self-imposed restrictions on travel and communications between the United States and Artsakh, limiting oversight of United States taxpayer-funded assistance programs and discouraging the open dialogue and discourse that can contribute to a peaceful resolution of Artsakh-related status and security issues."

The measure calls for a U.S. policy which would:

1. allow officials at all levels of the United States Government, including cabinet-level national security officials, general officers, and other executive branch officials, to travel to the Artsakh Republic and openly and directly communicate with their Artsakh counterparts;

2. encourage ongoing open communication, meetings, and other direct contacts between officials of Artsakh and the Executive and Legislative branches of the United States, state and local governments, and American civil society; and

3. seek the full and direct participation of the democratically-elected government of the Artsakh Republic in all OSCE and other negotiations regarding its future.

Pro-Artsakh advocates can encourage their U.S. Representative to support the measure.

Rep. Pallone is the most traveled U.S. Congressman to the Republic of Artsakh since its independence in 1991. He last visited the region in September, 2017, joined by Representative Tulsi Gabbard (D-HI) and former Representative David Valadao (R-CA). In remarks before the Artsakh Parliament, Rep. Pallone touted the Republic's commitment to democracy, self-determination and economic development and discussed the Armenian Caucus' on-going efforts to share Artsakh's powerful story of peace and freedom with Congress and the Administration. "Whatever we do, we will always insist that Artsakh has to be Armenian and it has to be able to exercise its right to self-determination," Rep. Pallone told Artsakh Parliamentarians.

Rep. Frank Pallone (D-NJ) addressing the Republic of Artsakh parliament on September 20, 2017

Rep. Pallone is currently serving his 16th term in Congress, representing New Jersey's sixth Congressional District, which covers most of Middlesex County, as well as the Bayshore and oceanfront areas of Monmouth County. He is the Chairman of the House Energy and Commerce Committee, which has jurisdiction over issues pertaining to energy, environment, health care, commerce, and telecommunications.

As founder and a Democratic Co-Chair of the Congressional Armenian Caucus, Rep. Pallone has been a leading voice on Armenian American issues since 1988. He has been a consistent cosponsor of Armenian Genocide legislation. Working with his colleagues, he has initiated calls for expanded U.S. assistance to Armenia and Artsakh and spoken out about the plight of Armenians and other Christians in the Middle East. He has been a perennial participant at Armenian American community events, including the Armenian Genocide Observance at Times Square.

ARS Toronto Roubina Chapter Celebrates Its 10th International Women's Day Event

By: Nyrie Telemi

On March 3, the ARS Toronto Roubina Chapter hosted 400 guests at the 10th annual International Women's Day event at the Westin Prince Hotel. The event began with beautiful piano music by the talented Ara Arakelyan at the welcome reception, where guests enjoyed a morning coffee and tea. Artwork by Hamazkayin was on display and the talented Annie Naranian drew sketches of some of the lucky guests. With wonderful memories from last year's event, the anticipation in the foyer could be felt in the moments leading up to the main reception.

As the doors opened, guests entered the reception hall and began taking their seats, while mingling with friends, family and new acquaintances. The stage was set up with beautiful lighting and curtains and the podium awaiting the day's keynote speaker. Over 100 lottery gifts were set up to the right of the stage, ready to be won by the audience members. The guests were also delighted by the beautiful table favours prepared for each attendee by Sylva Tourian of Laurier Artisan Soaps.

The day's masters of ceremony, Nanor Shohmelian and Garine Bebedjian took the stage and the event commenced with the national anthems of Canada, Armenia and the ARS. Nanor and Garine introduced the audience to the Armenian Relief Society and, specifically, the work done during the year by the Roubina Chapter, in both Armenian and English.

The highly anticipated keynote speaker, Sevaun Palvetzian, CEO of CivicAction, was introduced by her younger sister, Talene Palvetzian.

Sevaun Palvetzian is one of Canada's leading experts on civic engagement and has been the CEO of CivicAction since January 2014. A Harvard School of Business graduate, Sevaun has advocated for new voices at the tables of influence including championing the next generation of leaders. During a decade of senior executive leadership within the Ontario Government, she launched a strategy to attract and retain future generations of leaders which included the award-winning Learn and Work Program for at-risk youth and led the team responsible for the new Trillium Park at Ontario Place. She has also held positions at the University of Toronto, the World Bank Group and Presidential Classroom – a civic education organization in Washington DC. Sevaun's keynote address inspired all 400 guests, who took away her lessons in knowing the value of oneself, owning your place, being authentic and taking initiative and being part of the game.

Organizing committee with Palvetzian.

Sevaun Palvetzian, CEO of CivicAction, at ARS IWD event, Toronto, March 3.

Masters of ceremony, Nanor Shohmelian and Garine Bebedjian.

Participating artists in a group photo.

After the keynote address, Palvetzian was presented with a bouquet of flowers and a couple of unique Armenian gifts to thank her for being the keynote speaker. The tokens of appreciation were presented by Iren Telemi, Chair of ARS Toronto Roubina Chapter and the Co-Chairs of the ARS Toronto Roubina Chapter's International Women's Day event committee, Isabelle Davidian and Hoori Chitilian.

Then, guests enjoyed a delicious meal, while Ara Arakelyan of ONQ-Live.com performed on stage with his saxophone. Following the luncheon, the second half of the event included performances that showcased talented Armenian women entitled "Celebration of Women Through Music and Dance". Elizabeth Sakarya performed "Renewing the Promise" on her flute, followed by "Beautiful" and "Someone Like You" performed by Narine Titizian. Lana Der Bedrossian danced the "Flamenco", capturing the audiences' attention with her emotion-filled performance. Mineh Satourian took the stage next with "Badranki Tevov" leaving almost no dry eyes in the room. Three talented young women from the Hamazkayin Dance Ensemble then performed an Armenian dance followed by Gohar Grigoryan's rendition of "Amado Mio", accompanied by dancer Ani Grigoryan. The second half of the event concluded with the song "Yerevan" performed by Mineh Satourian, accompanied by dancer Ani Grigoryan.

Jazz Project: Armenia Meets Cuba

Arsho Zakarian

We read this captivating line on FB. We are all intrigued. The date is Friday February 15th, sponsored by Hamazkayin Klatsor chapter. The venue is Hamazkayin Theatre.

Jazz is explained as musical technique and style in which two or more melodic lines are in a fair juxtaposition. In other words, jazz gives the musician a special freedom to interpret the music differently. In the intro of the program we read "Jazz often combines musical elements from various cultures, genres and time periods to create rich, new and diverse sounds."

The theatre is a full house. Jazz lovers from all walks of life are present. The band is composed of both young and seasoned musicians. The heart of the band is the saxophone player Ara Arakelyan; Madiana Torosyan on Kanun, Armen Matosyan on duduk and pku, Joaquin Nunez Hidalgo on drums, Dyalis Machado on percussion, Yoser Rodrigues on bass and the world renowned Hilario Duran on piano join Ara Arakelian creating a fascinating journey.

Gomidas' Gakavik, Qele-qele, Zarznga, Vagharshabad, Mut Amber creations along with Sayat Nova's Ashkharhums imn dun ees, Artem Ayvazian's Araks are echoed with the powerful and daring tunes of Cuba.

We are introduced to Cuban Jazz music with Hilario Duran's Havana City, Descara en la egren, Joacquin Nunez Hidalgo's Steel and Firo, Ernesto Lecuona's Danza Lucumi and Moises Simons' El manisero compositions. The program ends with the Armenian traditional Nazan im yare music. Wow! we are all tapping, clapping and cheering with every composition.

Arakelyan and the band

Saxophonist Ara Arakelian

Ara Arakelyan is a talented and ambitious young musician. This Yerevan born musical powerhouse joined with Armen Matosyan's passionate duduk, and Mariana Torosyan's unique canon strings to bring forth the soulful Armenian music.

Sandor Schwisberg's classical and jazz background on keyboard, Hilaria Louis Daron's masterful Afro Cuban Jazz on piano, Dyalis Machados lively percussion, Joaquin Nunez passionate drums brought together the Armenian Cuban Jazz music fusion program. The talented musicians gave the audience a unique and memorable night.

This exciting musical experience was accompanied by live painting from artist Tamara Harutunyan, who with her daring and expressive brush and vibrant colours created two unique pieces, inspired by the musical tempo.

Too Much, Too Fast

By: Talyn Terzian-Gilmour

One Tuesday afternoon in the not too distant past, while I was admiring my newly acquired March Break tan and berating my newly acquired March Break belly, unbeknownst to me, the world had leapt forward by about 4 years…

Every Tuesday, I get the "distinct honour" and privilege to be assistant coach to the now 9-year old's community soccer team. Some may say this is a pure act of self-flagellation. Others suggest that I'm missing some kind of "self-care" chip and that I should use my free time to do something exclusively for myself. To the head scratchers I say, this is an act of pure selfishness: I get to be around the 9 year old's friends, immersed in a 9-year old's world, wear my sneakers, jump, run around, and for one complete hour, the job I'm doing as mom, wife, or daughter, the bills I have to pay, the deadlines I have to meet, all melt away. Every now and then, when I think no one is looking, I also have a good kick at the ball!

But on this particular Tuesday, the almost 13 year old had also come along and was doing what he does best: entertaining the 9 year old's friends. That kid and I share that same microchip of wanting to play host and entertaining – akin to basking in the spotlight…who'd have thought?

Knowing the team was in good hands, I set off on my organizational duties when I was approached by two soccer dads:

Dad 1: Wait 'til you hear what happened!

Dad 2: **Pure "dad-style" belly laughter** Ho-Ho-Ho oh yes!

Me: ***uh-oh, did I do something?*** Umm…what?

Dad 1: He (gesturing to Dad 2) asked me who that was in the net (pointing to the almost 13 year old playing goalie and inviting a swarm of raucous, rowdy 9 year olds to try and get a goal past him). My brain failed me and I told him it was your 9 year old! The 9 year old!! Imagine that!!

Me: **totally perplexted** Huh?

Dad 2: Ya! He said your almost 13 year old was in fact the 9 year old **interrupting laughs** and I said…hahaha…I said…"what are they feeding that 9 year old??!! He's huge!! How did he get SO BIG in just ONE MONTH!?"

Dad 1: **Joins in on "dad-style" belly laughter.** Yes, yes and that's when I realized that I had mislead him! I said the wrong name!!!

Me: Oh dear! That must have been shocking! That is the almost 13 year old! Otherwise, I'd have to say **joking** it's all the growth hormones in our food!!

Or is it??

Before I know it, the 9 year old will be the almost 13 year old, while the almost 13 year old will be the almost 17 year old and I still will not have painted my deck, taken that trip to Brazil to see the carnival, sugar loaf mountain and the giant statue of Jesus, figured out what I'm going to do with the rest of my life, and be that much closer to…"THE CHANGE." Most importantly, though, I will have TWO teenage boys living under my roof who will probably both do what my own mother always jokes about and stand at least a foot taller than me on either side and oh my goodness, they'll exaggerate the look of my then-not-so-newly-acquired-belly!!!

No. It's too much. Too fast. HOW WILL I EVER BE READY??!!!

Mr. Niceguy is often reading through at least 9 or 10 books on his nightstand with titles like, "How to be a good parent" and "The development of the male brain from 5 to 50", "How to be a warrior at work and play" and "Rules for a happy life". Scanning the titles on my side of the bed one may find a very dusty journal about comparative genocide from 2008 – which I'm still planning to crack open, a stack of dog-eared design magazines, my trusty read and re-read Harry Potter to which I cling like a lifeline but which serves as a paperweight, and my latest acquisition – a book about baking bread because DAMMIT there must be a way to save the reputation of this glorious food and make it a good carb once again!

Whenever I share my anxieties about parenting teenagers in the not-too-distant-future with Mr. Niceguy, oftentimes, I'm encouraged to read one of his books – like the "analysis and engineering of human behaviour"…that's when I blame myself for sharing my anxieties…

You know the type that you find browsing in the non-fiction or self-improvement sections of the bookstore? She happens to be one of my very best friends, actually. She's calmly looking through gardening, nutrition or child care books with a look of absolute bliss. Well, that's not me. I'm the one tearing through the aisles looking for the fun print, colourful, picture-enhanced, feel-good books…mainly in the fiction section! Or quite frankly, I'll be in the housewares and gift aisles! If I'm in the self-improvement section, I'm the one with that look of absolute despair and desperation because I'm at my wit's end – my absolute last straw!

B-R-E-A-T-H-E…

Note to self: remember how this all started? A misunderstanding. A misunderstanding that the almost 13 year old was the 9 year old when in fact, he is simply the 12-and-three-quarters-year old. I've got time before I'm the mom of 2 teenage boys. I've still got to paint my deck, I've still got some travelling to do, redemption to get and of course, find the recipe for a non-belly-forming-glutenous bread.

I just need to laugh-out-loud like those two dads…and put on my sneakers and kick the ball like nobody's watching. Time will take care of everything else…

ARMENIAN SENIOR CITIZENS CLUB 1978

Թորոնթոյի Հայ Կեդրոնի երէցներու Ընկերակցութիւնը կոչ կ՛ուղղէ գաղութիս երէց անդամներուն մաս կազմելու Ընկերակցութեան եւ վայելելու մշերմիկ մթնոլորտ ամէն երեքշաբթի առ. ժամը 9:00էն մինչեւ կէ. ժամը 2:00ը Թորոնթոյի Հայ Կեդրոնէն ներս:

Arsinee Khanjian Takes Lead Role In New Adaptation of Chekhov's "The Cherry Orchard"

Andrew Scorer and Arsinee Khanjian in *The Cherry Orchard.* Production photos by John Lauener Photography, Toronto, March 30.

(TorontoHye)- Armenian Canadian actor Arsinee Khanjian is returning to the Toronto theatre scene with a new leading role in Anton Chekhov's "*The Cherry Orchard*" directed by Iranian Canadian director Soheil Parsa.

Khanjian will star as Lyubov (Andreyevna Ranevskaya), a Russian aristocratic landowner who returns to her family estate to pay its debts but finds herself forced to sell it to a wealthy merchant. Family ties and love affairs intertwine in this tragicomedy bringing forth themes such as family values, social transformation and change.

"*The Cherry Orchard*" is given new life at the hands of Modern Times Theatre's co-artistic director Soheil Parsa who has four Dora Awards and multiple nominations under his belt.

Parsa is joined by a 12 member cast which also includes Steven Bush, Colin Doyle, Tara Nicodemo, Oyin Oladejo, Keshia Palm, Cliff Saunders, and others.

'*The Cherry Orchard*' is Russian playwright Anton Chekhov's final play, written in 1903. It has been described as "a theatre poem of the suffering of change". It unearths and explores the human comedy in the most tragic conditions.

In a director's note, Parsa says the play encompasses many of the themes of "loneliness, the conflict between fate and free will, the mystery of existence, the inevitability of social transformation and the human suffering that comes with it."

Modern Times Stage Company's The Cherry Orchard runs March 26 – April 13, 2019 (Media night: March 29) at Streetcar Crowsnest (345 Carlaw Avenue) in the Guloien Theatre. Shows are scheduled Monday through Saturday at 8:00pm with Saturday matinees at 2:00pm. Tickets are now available starting at $20 and can be purchased at www.crowstheatre.com.

UNESCO To Mark Gomidas, Tumanian Anniversaries

Gomidas



Hovhannes Tumanian

The 39th Session of the UNESCO General Conference held in Paris, France has decided to include the 150th anniversaries of Gomitas and Hovhannes Tumanian in the UNESCO Calendar of anniversaries of eminent personalities and important events of 2018-2019.

The proposals on "The 150th anniversary of the birth of Soghomon Soghomonian, known as Gomitas Vardapet (1869-1935), composer, ethnomusicologist, researcher and singer" submitted by Armenia with the support of France and Germany, and "The 150th anniversary of the birth of Hovhannes Tumanian (1869-1923), poet, writer, translator" submitted by Armenia with the support of Georgia and Russia have been approved by the organization.

It should be noted that since 1998, 23 anniversaries submitted by the Republic of Armenia have been included in the UNESCO Calendar of anniversaries of eminent personalities and important events.

Two anniversaries submitted by the Republic of Armenia were included in the Calendar for the 2016-2017: "The 350th anniversary of the first printed Bible in Armenian by Voskan Yerevantsi," and "The 200th anniversary of the birth of Ivan Aivazovsky (1817-1900)."

AAT Youth Hosts Live Interview With Evan Hadfield

By Tamar Atik

Toronto-based filmmaker Evan Hadfield learned about the war-torn region of Nagorno Karabakh (Artsakh) shortly after arriving in Armenia in June 2018 to film the next episode for his YouTube series "Rare Earth". His resulting video, "*The Country The World Says Doesn't Exist*", has earned Hadfield supporters and haters in equal measure.

The short doc was the topic of discussion at a Q&A event organized by the Armenian Association of Toronto's (AAT) recently established youth division.

The event, which was held at the Fairview Library Theatre on March 15, brought out about 200 attendees who engaged in a lively question and answer period following the main interview.

Hadfield, who is the son of Canadian astronaut Chris Hadfield, first entered the spotlight when he ran his father's social media campaign while he was in space. That experience also piqued his interest to share human stories more directly than the mainstream media.

Hadfield's video on Artsakh currently has more than 1.2 million views on YouTube since being posted in July 2018. He has been banned from entering Azerbaijan and has received death threats from Turkey specifically concerning mention of the Armenian Genocide.

"It's almost like there's a river of hate that you've never stepped foot in because you've had no reason to be there and I dove into this one," Hadfield explained.

When asked if being persona non grata ever worried him, Hadfield said, "No, it's like a badge of honour," to which sounds of cheers and applause immediately filled the room.

"If somebody says, 'You went somewhere and you told the history; you can't come here anymore.' What are they really saying? It's got nothing to do with me, it's all about themselves," Hadfield continued.

Hadfield, who had just returned from spending two months in Ethiopia and Somalia said people are confronting the same issues in every corner of the world; they have just adapted to their individual environments. His wife Kata, who was seated in the audience, often travels with him to help produce episodes.

They have called Toronto home for the last six years and have lived in various countries to date in order to experience daily life in different parts of the world.

"I think the coolest thing about 2019 is that for the first time ever, an individual can make a splash with all the other individuals," Hadfield told the audience.

"You don't need to be an organization. You don't need permission. You don't need anything except your own willpower, and I think that's going to open up a lot."

Evan Hadfield during a Q & A event at Fairview Library Theatre, Toronto, March 15.

Attendees of the event posing questions to Hadfield

ARS School Volleyball Wins 3rd Championship Banner

By Sam Manougian

On February 28, 2019 the ARS Armenian private school girls Under 20 high school volleyball team went to the SSAF high school girls' volleyball championship tournament as defending champions from 2018 and with a goal of bringing home a new championship banner for 2019.

The ARS school participates in the SSAF (Small Schools Athletic Federation) league. The volleyball program at ARS is relatively new. Six years ago athletic director Alex Movel set out to develop an athletic program that would add athletic achievement to academic excellence. He recruited volunteer coaches Sam Manougian and Jack Hagop Kakousian and started a training program for the girls' volleyball team at the elementary and high school levels. For the first few years the teams struggled as they faced more experienced teams. However the players never gave up and continued to work hard and started to develop their skills and teamwork. Every year their results slowly improved and finally after 2 short years they won their first championship in 2016. Last year the team won their 2nd championship banner and this year they would be faced with the task of having to defend their title and trying to win a back-to-back championship.

This year the ARS U20 high school team once again finished their regular league season in 1st place in the south division with a perfect 6-0 win-loss record. They were headed to the final championship tournament as the number 1 seed.

The top 4 teams in each division came together for an all day tournament. The tournament draw was made up of 2 pools of 4 teams each. Each team would play a round-robin match with each of the other 3 teams in their pool. The ARS team which finished in 1st place in the South Division was in the same pool with Toronto Waldorf School and Peoples Christian Academy who had finished 2nd and 3rd in the North Division as well as UOG which finished 4th in the South Division. In their pools each team would play 2 straight games and the total number of wins would determine which team advances. That makes each game and each point very critical and leaves no room for mistakes.

ARS Armenian private school girls under 20 high school volleyball team champions.

The ARS team defeated UOG (25-12, 25-18), PCA (25-13, 25-11) and Waldorf (25-15, 25-12) and completed their 3 round-robin games in 1st place in their pool with a perfect undefeated 6-0 record. In the semi-final game ARS faced a very tough team from Town Centre Montessori who had finished in 1st place in the North Division. The semi-final match would be a game where the winner would have to win 2 out of 3. This was by far the toughest competition that ARS had faced all day. The scoring went neck and neck. ARS kept passing, setting and pounding the ball to the opposition only to have it returned time after time. Town Centre eventually prevailed to win the first set by a very close score of 25-22. This was the first set that ARS had lost all day. Now faced with the possibility of elimination if they lose the 2nd set, coach Jack Hagop Kakousian reminded the players that they needed to calm down, have confidence in their abilities, trust their teammates and to do what they have been doing all season. As the 2nd set started, the team immediately took control of the play with their serving, passing, setting and repeatedly pounded the ball at the opposition. ARS completely dominated the 2nd set winning 25-12. Now the teams were tied 1-1 and had to play a 3rd and deciding game. In the 3rd game ARS did not waste time and stepped up like true champions winning the deciding game 15-8.

After a long day and many matches it came down to 2 teams and the final match of the day to decide the championship. In the final championship game ARS was matched against the team from Hudson College. Hudson College had also advanced to the championship game with an undefeated record during the final tournament. The championship game was also a 2 out of 3 affair. ARS started the game with their powerful serves and a continued barrage of powerful hits to the opposition. However Hudson countered by returning everything that ARS sent their way. ARS didn't let up and continued their relentless attack which kept chipping away at Hudson's defence and won the 1st set with a convincing score of 25-15. ARS now had Hudson on the ropes and could taste victory. During the 2nd set it was clear that Hudson was getting tired under the ARS attack and could not avoid the inevitable and ended conceding to ARS 25-12. Immediately the ARS team erupted with joy and so proud of what they had accomplished. It had actually happed. They had won their 3rd championship in 4 years and had repeated as champions. They all cheered as they raised the championship banner with pride which was a culmination of all their hard work and dedication throughout the season.

Coach Jack Hagop Kakousian said "Our players matured throughout the season and when they set aside their individual needs and focused on the needs of the team, magic started to happen. It is all about attitude. I was especially happy to see the team elevate their game to a different level when they were faced with a tougher competition. They were in the zone. It was volleyball at its best. I was so proud of them. "

Captain Liza Babaoglu provided the leadership the team needed on and off the court. Her experience was invaluable and she always provided the team with that extra lift when they needed it. During the championship tournament she said "All the players supported each other. It was a team victory. We were focused on our goal but also had lots of fun playing volleyball this year. Thank you to all our coaches".

Next year will be a rebuilding year for ARS as 4 of the team's top veteran players will be graduating this year. Team captain Liza Babaoglu, Ariane Ghazarian, Paulina Boyadjian and Elizabet Uzel were all part of the 3 ARS championship teams and they have contributed so much to the ARS volleyball team over the years. They will be missed but we thank them for the excellent role models they have become for the younger players to follow.

Now the new championship banner hangs proudly in the ARS gymnasium next to all the other championship banners for all to see and as a constant reminder of their achievement. Every time the girls see the banner, they are reminded of what can be accomplished if you have a goal and are willing to work for it. The younger students see the banner and say "I am going to work hard, become a better athlete and win a championship banner for the school before I graduate."

Presentation of *"Grit and Grace in a World Gone Mad"*: A Book About Remarkable Humanitarians In The Ottoman Empire

By: Kamo Mayilyan

On November 28, 2018, AGBU Toronto hosted a presentation of a newly published book entitled "Grit and Grace in a World Gone Mad: Humanitarianism in Talas, Turkey 1908-1923" by Canadian writer Wendy Elliott. The book is based on the personal history of a dedicated group of American and Canadian missionaries and relief workers who saved thousands of orphans during the times of the Armenian Genocide.

The presentation was organized within the framework of series of AGBU events to coincide with the UN's "International Day of Commemoration and Dignity of the Victims of the Crime of Genocide and of the Prevention of this Crime."

I first met Wendy Elliott in Yerevan where she had gone for development work on behalf of Canada. She had also worked in Gyumri and Vanadzor, and I knew she had a great affinity for the Armenian people. Years later when I came across the unpublished personal archives of Susan Wealthy Orvis, an American missionary in Talas, Turkey, I asked Wendy to write a book about Susan's story. She declined because she did not believe she could add much to the already large collection of books about the genocide. However, after I urged her to read some of Susan's letters and a manuscript about her journey across Russia in 1917 to help establish a relief centre, Wendy changed her mind. She had never before heard of this massive humanitarian effort that Canadians and Americans were part of, and decided everyone should know about this important endeavour.

Wendy told the Toronto audience that another reason for writing the book was to answer a puzzling question for herself: How could the Ottoman Empire go from the joy of the 1908 Young Turk revolution to horrible desecration and genocide in a mere 7 years? She quoted a letter from a young missionary in Constantinople who wrote to her family in the US, describing the euphoria of nations living together in harmony immediately after the revolution: "Last Sunday Turks, Christians and Jews in one wagon were seen singing and embracing and congratulating one another," said the missionary. "People can scarcely take time to sleep for their joy." Wendy then spoke about her research into how the government began to change and how the situation went from bad to worse. To write the story, she put herself in the shoes of everyone in the book, including the Ottoman leaders, Enver and Talat Pasha. "I thought, if I were them, I would be terrified to go down in history as the guys who lost the empire. And as it turned out, their fears were realized. But governing by fear produces bad results. During the time period of this book I counted 2 coups d'état, 4 regional wars, 2 genocides (Armenian and Assyrian), and a world war, followed by a war of independence and another genocide (Greek). I thought: The world had gone mad!" That phrase was turned into the book's title.

"Grit and Grace in a World Gone Mad" starts with the background of Susan Wealthy Orvis and her American and Canadian colleagues who were employed in Talas by the American Board of Commissioners for Foreign Missions. "Theirs was the largest mission in Turkey, covering an area about twice the size of Switzerland," the author said. "The Talas station included a hospital, a boys' boarding school and a girls' boarding school, and there were 32 outstations, where the ordained ministers would visit as part of their evangelical touring."

She then described the deportations and massacres in the Talas region, and the ultimate expulsion of the missionaries, too, between 1915 and 1917. The American Committee for Armenian and Syrian Relief (ACASR) set up relief centres in Port Said, Egypt and in Alexandropol (Gyumri), Echmiadzin and Yerevan, which were then part of Russia. At that time, the Ottoman government would not let international aid into Turkey. In 1919 after the Great War, ACASR became known as Near East Relief, and the missionaries—now relief workers—were joined by other humanitarian workers and finally allowed to bring relief supplies to Turkey.

The author showed photographs and read passages from her book about the overwhelming need of the mainly women and children for food, clothing and medical help. She described many details about the work of the humanitarians, who established orphanages and created clothing industries that employed hundreds and clothed thousands. Wendy felt it was important to include stories of righteous people as well. "The term 'righteous' was first used by Jews to refer to non-Jews who saved Jews during World War II. Its definition is 'action taken arising from an outraged sense of justice'. There are many examples in the book of righteous Turks, Kurds, Arabs and fellow Christians, such as Greeks, Americans, Canadians and others, who risked their lives to save Armenians."

The number of orphans in the Talas mission fluctuated during the four years of the war of independence, but by 1922 there were 3,000. When the political situation suddenly changed, and Christians were "invited" to leave Turkey, the Talas team rolled up their sleeves and, within 10 harrowing days, evacuated



3,000 orphans: the Greek children by boat to Greece, and the Armenians by train to Beirut. "Susan was justifiably proud to say that all the children arrived safely at their destinations," said the author. "The missionaries had started their mission believing they were going to save souls, but they ended up saving lives—and the seeds of future generations."

It took Wendy Elliott almost four years to do extensive research, write the book, and arrange publication. The publisher is Gomidas Institute in London, UK. The book received endorsements by Canadian filmmaker Atom Egoyan, professor emeritus of the Royal Military College of Canada Alan Whitehorn, journalist and executive at Voices of Dialogue Kumru Bilici, secretary-general emeritus of the International Red Cross and Red Crescent George Weber, and Bishop Terry Brown. And the forward was written by this author.

The book is available for purchase on Amazon and directly from the publisher's web site.

Armenian Genocide Museum to Open In Buenos Aires

(Estacao Armenia)- The Buenos Aires City Council has given the green light to the construction of an Armenian Genocide Museum in the city.

The city council voted 54 to 2 last week to approve the measures, which will enable the Armenian Genocide Memorial Foundation to build what it called a "Museum of Armenian Memory, History and Culture."

The property is located on Gurruchaga Street, very close to heart of the Armenian community in the suburb of Palermo.

The city granted the building to the foundation for a period of 30 years, with a possibility to renew.

The resolution aims "to promote the creation of a museum that maintains the contribution of the Armenians to the social construction of Argentina. Thus, an archive of the history of the Armenian presence in Argentina will also be created."

A library and archive of Armenian genocide is also expected to be created.

Argentina was one of the first countries to recognize the Armenian Genocide. In September 1987, Argentina's President Raúl Alfonsín described the massacre of a million and a half Armenians at the hands of the Turks between 1915 and 1923 as genocide.

Two decades later, in 2007, Argentina declared April 24 as "Day of action for tolerance and respect among peoples" in remembrance of the Armenian Genocide.

Armenian Khachkar at Canterbury Cathedral Officially Unveiled, Blessed

Dean of Canterbury Robert Willis in front of khachkar, dedicated to the memory of the victims of the Armenian Genocide, March 2.

An Armenian cross-stone (khachkar), dedicated to the memory of the victims of the Armenian Genocide, was unveiled in Canterbury on March 2. The cross-stone by the initiative of the Armenian community erected in the Memorial Garden of the Canterbury Cathedral, a Mother Church of the worldwide Anglican Communion, was consecrated by the Primate of the Armenian Diocese of Great Britain Hovakim Manukyan.

The Ambassador of Armenia to the United Kingdom Arman Kirakossian, Archbishop of Canterbury Justin Welby, the Dean of Canterbury Robert Willis and more than 200 representatives of the Armenian community in the United Kingdom participated at the event.

During the evensong followed by the dedication ceremony, the Dean of Canterbury Robert Willis emphasized the symbolism of installation of the Armenian cross-stone in Canterbury, the spiritual centre of the United Kingdom, noting that khachkar is considered as a symbol of peace, reconciliation and hope.

In his welcoming speech Kirakossian noted that from this day on the Armenian cross-stone, a magnificent symbol of the Armenian medieval culture, will be a part of the more than 1,400-year old rich history of Canterbury. The Ambassador underlined that this cross-stone has been marked to symbolize the Armenian genocide of 1915. In that regard, Arman Kirakossian recalled with gratitude the efforts of the Archbishop of Canterbury Randall Davidson, who not only gathered and published British materials on the Armenian Genocide, but played also a significant role in the process of adoption of the resolution on the Armenian issue and financial assistance, provided by the League of Nations to the First Republic of Armenia.

According to Kirakossian, the fact that the Armenian Genocide went unpunished was a major impetus for future dictators and crimes against humanity as it happened during the Holocaust, genocides in Cambodia, Rwanda and Darfur. 'In this sense 'Never again' is a challenge to nations and to us all, because it is a bitter truth that too often, the world has failed to prevent the killing of innocent people on a massive scale," he said. Kirakossian stressed Armenia's commitment and resolve towards a continued effort of international recognition of the Armenian Genocide, as well as advancing the human rights agenda, preventing atrocity crimes, including genocides.

The main message of the Genocide is the message of survival, resilience, hope, a triumph of life over death, and celebration of new victories of the Armenian people.

ԹՈՐՈՆԹՈՀԱՅ TORONTOHYE

Խմբագրութեան կողմէ

«Թորոնթոհայ» պատասխանատու չէ իր էջերուն մէջ լոյս տեսած ծանուցումներու բովանդա-կութեան: Մեզի յղուած բոլոր թղթակցութիւններն ու գրու-թիւնները ենթակայ են որոշ խմբագրումի:

U.S. Alabama State Recognizes Armenian Genocide

MOBILE, Ala. – Alabama has officially become the 49th U.S. state to recognize the Armenian Genocide. Governor Kay Ivey issued a powerful proclamation recognizing the Ottoman Turkish Empire's centrally-planned and executed annihilation of close to three million Armenians, Greeks, Assyrians and Syriacs from 1915-1923, according to the Armenian National Committee of America – Eastern Region (ANCA-ER).

"We welcome this proclamation by Governor Ivey, making Alabama the 49th state in the union to officially re-affirm this international crime against humanity," said ANCA-ER Board Chairman Steve Mesrobian.

"This proclamation serves as a powerful reminder that truth about genocides should never be held hostage to the denial of its perpetrators and those who continue to profit from that crime. We salute the Alabama Armenian community and our ANCA coalition partners who together stand united in our efforts to create awareness about the Armenian Genocide and prevent future such atrocities," said Mesrobian.

While Governor Ivey's proclamation notes that the Ottoman Turkish government's crime "still requires justice," it also provides a glimpse into Alabama's active participation in the Near East Relief's efforts during the Armenian Genocide as well as the U.S. recognition of the Armenian Genocide in 1951.

The proclamation recognizes genocides that followed the Armenian Genocide as well as the act of genocide committed against Christians and Yazidis by ISIL, recognizing that proper commemoration and awareness and education about the Armenian Genocide helps ensure that similar atrocities do not occur again.

"I am so proud of the work that the ANC of Alabama and our friends in Alabama have done to obtain this official recognition of the Armenian Genocide," said ANC of Alabama activist Jack Hagopian.

"Armenians have long called Alabama home, aiding in the education and awareness of the Armenian Genocide throughout the state," he said.

"It brings me great pleasure to know that our work has been successful. I know that we will continue to educate, motivate and activate our community to ensure that the cycle of genocide comes to an end," he added.



With the addition of Alabama as the 49th state, Mississippi remains as the last U.S. state to officially recognize the Armenian Genocide.

Krikor Balakian's The Ruins of Ani Published By Rutgers University Press

Peter Balakian



(Armenian Mirror Spectator)- The Ruins of Ani published in 1910 in Constantinople has been published for the first time in an English edition — the translation by Peter Balakian and Aram Arkun, with an introduction by Balakian. The edition includes the 33 original black and white photographs taken by Balakian in 1909 and a dozen color images take by Peter Balakian in the past decade.

The Ruins of Ani is the only monograph on the history and legacy of Ani in print today. A unique combination of history, art criticism, and travel memoir, Balakian's book charts the historic pilgrimage made there in 1909 with a clerical retinue led by Catholicos Matteos II. Balakian documents carefully the Armenian founding, building and decline of Ani.

From the 10th to the 13th centuries, the city of Ani was the capital of the Armenian Bagratuni kingdom, and a leading city of trade on the silk road and renowned for its architecture and arts and crafts. Balakian argues the cathedral at Ani is the forerunner of the European Gothic style, and that the dozens of other Armenian churches and buildings there were landmarks in Armenian and world civilization. From the eleventh century on Ani was conquered by Seljuks, Mongols, Georgians and Kurds and by the 15th century Ani had been ruined by pillage and earthquakes and abandoned until the excavations of the archaeologist Wilhelm Marr in the 1890s. Its ruins have remained a symbol of cultural accomplishment that looms large in the Armenian imagination.

Today, Ani is a popular tourist site in Turkey with many of the Armenian churches partially restored and supported by the World Monument Fund, but the city has been falsified in its presentation by the Turkish government in order to erase Armenian history in the wake of the Armenian Genocide. This timely publication raises questions about the preservation of major historic monuments in the face of post atrocity campaigns of cultural erasure, and about the ethical ownership of Ani in the post Armenian Genocide impasse. The book has already received critical praise from major scholars: "A remarkable and invaluable study," Robert Jay Lifton; "breathes new life into a crucial yet neglected source," Christina Maranci, " "His eye on the ancient capital is mournful and creates new depth post genocide, Donna-Lee Frieze, "underscores forcefully how central cultural destruction was and is in the unfolding of that crime against humanity," Jay Winter.

The young vartabed Krikor Balakian published his first book just a few years before his arrest on April 24 in Constantinople at the outset of the Armenian genocide, after which he wrote his epic survivor memoir Armenian Golgotha. This new translation by Aram Arkun and the author's great-nephew, Pulitzer Prize-winning poet Peter Balakian, eloquently renders the book's vivid descriptions and lyrical prose into English. Peter Balakian's new introduction explores Ani's continued relevance in the twenty-first century.

Italy's Lazio Region Recognizes Armenian Genocide

(Armradio) – The Regional Council of Lazio, Italy, has recognized the Armenian Genocide, one month before the commemoration of the victims of the tragedy on 24 April, the Armenian community of Italy's website reports.

At a sitting on Monday, March 18, the Council unanimously approved a resolution submitted by its member Sergio Pirozzi to acknowledge the fact of the Armenian Genocide.

The resolution expresses full solidarity with the Armenian people in their struggle for historical truth and human rights protection efforts.

Thus, Lazio becomes the 136th Council to recognize the Armenian genocide. The Armenian community of Rome has expressed gratitude to the Council.

Lazio is one of the 20 administrative regions of Italy. Situated in the central peninsular section of the country, it has almost 5.9 million inhabitants – making it the second most populated region of Italy.

Dr. Raffi Aynaciyan
D.D.S., M.Cl.D., F.R.C.D.(C)
Orthodontist
braces for children and adults
Richmond Hill (Hillcrest Mall):
9350 Yonge Street, Suite 216
905-884-4161
North York:
3333 Bayview Avenue, Suite 203
416-221-0660
Downtown Toronto:
11 King Street West, Suite C115
416-363-3018
Ara Graphics

EU Grants EUR 12.5 Million To Establish Center For Engineering And Applied Science In Armenia

TUMO students during sessions.

The European Union in partnership with Tumo Center for Creative Technologies launched the EU TUMO Convergence Center for Engineering and Applied Science, a state-of-the-art STEM ecosystem for young adults in Armenia.

Commenting on the event, Carlos Moedas, Member of the European Commission in charge of Research, Science and Innovation, said "It is vital for the economy of the future that the young people of today have access to the best science, technology, engineering and mathematics education. Our young people need to be encouraged to make the best use of their talents and ideas. We know this – in theory. EU TUMO Convergence Center makes this happen."

Chief Development Officer at TUMO, Pegor Papazian, delivered a presentation about the project to stakeholders and media in attendance: "We are thrilled to be creating a world-class STEM ecosystem in Armenia where the next generation of high tech professionals can learn and innovate," said Pegor Papazian, chief development officer at TUMO. "With support from the European Union, the Ministry of Education of the Republic of Armenia, and other partners both local and international, we will bridge a gap between higher education and the rapidly changing needs of the global economy."

Close to 15,000 square meters of building space will be constructed in Yerevan. The campus will include infrastructure for educational programming such as TUMO Labs, a STEM research laboratory, a conference center, and revenue generating commercial space to ensure the center's long-term financial sustainability. TUMO Labs will constitute a logical continuation of the TUMO programme, allowing university students and young professionals to gain applied and state-of-the-art skills related to STEM once they reach the age of 18.

The center will be a hub for research, education and startups, bringing together local and international partners to bridge the gap between higher education and industry in Armenia.The French University of Armenia is a major partner of the project. It's new Faculty for Informatics and Applied Mathematics will be part of the Convergence Center.

Lawrence Meredith, Director for Neighbourhood East at the European Commission's Directorate-General for Neighborhood and Enlargement Negotiations, Piotr Antoni •witalski, EU Ambassador, Head of the European Union Delegation to Armenia and Arayik Harutyunyan, Minister of Education of the Republic of Armenia were the keynote speakers at the launch ceremony.

The event included a ceremonial signature and groundbreaking in the presence of the officials, students, young professionals and media.

"EU TUMO Convergence Center for Engineering and Applied Science" project

This new project will establish a center for provision of cutting-edge education to STEM students and young professionals in order to prepare them for the labour market, as well as offer a platform for existing initiatives (incubators, accelerators, universities and industry) in order to build linkages and allow for synergies between all stakeholders.

The educational approach applied in this project emphasises practical skill-based education that can complement the theoretical and academic education provided by the local university system. It is based on a combination of two concepts: (1) Project-based learning and (2) Just-in-time learning.

Project based learning consists of involving university students and young professionals in leading edge, real life technology projects with a tangible, industry relevant outcome, as the most effective way of imparting skills and knowhow, with sponsorship from a private company. Just-in-time learning is the idea of preparing students for participation in the above-mentioned projects with highly targeted coursework customized for the purposes of the project.

The project aims to strengthen the link between the academia and the IT/engineering industry, accelerate the transformation of Armenian higher education system, while providing shared research facilities and project-based instruction open to all Armenian STEM students. To further strengthen the link between research and industry, the center will offer incubator facilities to start-ups and small technology companies.

Armenian Picsart Hits 130M Monthly Active Users Worldwide

"Panarmenian" – Armenian app PicsArt, a rival to filtering companies VSCO and Snapseed, recently hit 130 million monthly active users worldwide, roughly a year after it amassed 100 million MAUs. Like VSCO, PicsArt now offers video overlays though images are still its focus, TechCrunch reports.

Nearly 80 percent of PicsArt's users are under the age of 35 and those under 18 are driving most of its growth.

PicsArt has so far raised $45 million, according to data collected by Crunchbase. It picked up $20 million from a Series B round in 2016 to grow its Asia focus and told TechCrunch that it's "actively considering fundraising to fuel [its] rapid growth even more."

Most of PicsArt's users live in the United States, but the app owes much of its recent success to China, its fastest growing market with more than 15 million MAUs. The regional growth, which has been 10-30 percent month-over-month recently, appears more remarkable when factoring in PicsArt's zero user acquisition expense in a crowded market where pay-to-play is a norm for emerging startups.

"Many larger companies [in China] are spending a lot of money on advertising to gain market share. PicsArt has done zero paid marketing in China," noted Tammy Nam, who joined PicsArt as its chief operating officer in July.

China is now the company's second largest market by revenue after the U.S.

Despite being headquartered in Silicon Valley, PicsArt has placed its research and development center in Armenia, home to founder Hovhannes Avoyan. This gives the startup access to much cheaper engineering talents in the country and neighboring Russia compared to what it can hire in the U.S. To date, 70 percent of the company's 360 employees are working in engineering and product development (50 percent of whom are female), an investment it believes helps keep its creative tools up to date.

New Mayor Takes Bulldozers To Yerevan's Cafe Blight

Cafes near the Opera House in Yerevan are being dismantled by the decision of the municipal authorities, 14 March, 2019

Ani Mejlumyan

To make Yerevan green again and reverse the city's relentless quasi-formal construction boom has seemed a pipe dream for many years. But the city's new mayor has undertaken an effort to reclaim some of the city's lost parks, over protests by the workers who will lose their jobs.

On March 13, city authorities began dismantling some of the dozens of cafes that have proliferated over the years on former parkland surrounding Yerevan's central opera house. City workers and bulldozers, backed by rows of police officers cordoning off the area, tore down the structures and posted photos on the city government's web page.

Mayor Hayk Marutyan wrote on his Facebook page: "Today we are fulfilling our dream of many years to liberate the area around the opera and to bring back the atmosphere of culture. This is the beginning of the process and it will continue."

The dismantling, which continued for several days, led to protests by workers at the cafes. Some clashed with police, during which several protesters and one police officer ended up in the hospital.

The proliferation of cafes around the opera house dates from the early 2000s, when former city authorities rented out the land under dubious terms to politically well connected business people. While the cafes helped ensure that visitors to Yerevan's center were never more than a few steps from a cup of coffee, many residents complained that they largely covered up what used to be the city's green spaces.

In addition, the contracts were so favorable that the city's benefit was negligible, Marutyan complained.

"How is it that the land next to the opera was rented for less than $200 a month?" he told journalists after a March 19 city council meeting discussing the issue. He added that the demolitions would continue beyond the opera area into other similarly blighted areas, but that they would be done gradually and would attempt to minimize disruption to the café owners and their employees.

While café owners tried to argue that the dismantling violated contracts they had with the municipality, city officials said that everything was being done by law. "According to the agreements signed with the economic entities, the [city government] has the right to terminate the contract with a prior notice of 30 days," the mayor's spokesman, Hakob Karapetyan, said in a January 11 Facebook post announcing the municipality's intentions.

Some opposition political figures weren't convinced.

"Those nice pictures that were published on the page of municipality, will the area of those dismantled cafes be a beautiful park? So why don't you dismantle the other cafes too?" asked Naira Zohrabyan, a member of parliament from the Prosperous Armenia party. "Because you can't, because people went to court and before the verdict comes into legal force no action can be committed. So I advise you to be more realistic before publishing pretty pictures and writing heartbreaking texts about oxygenless Yerevan."

TO ADVERTISE IN
CANADA's ONLY
ARMENIAN
MONTHLY
NEWSPAPER
CALL 416-878-0746

Raffi Bedrosyan Tells The Story Of Hidden Armenians In A New Book: "*Trauma And Resilience: Armenians In Turkey*"



The Armenian Genocide in 1915 caused the destruction of 1.5 million Armenians lives in historic Armenia. To escape the fate of their compatriots, many Armenians stayed behind, converting to Islam to save themselves. Today, they are known as the 'Hidden Armenians' in Turkey, often unable to speak up or reveal themselves- the living victims of the Genocide.

Raffi Bedrosyan, during his numerous visits and activities in Eastern Turkey, has met many hidden Armenians and chronicles their stories and awakening in a new book titled "*Trauma and Resilience: Armenians in Turkey****" published by Gomidas Institute in London, England.***

Here's 'TorontoHye' editor Karin Saghdejian's interview with Bedrosyan:

Karin Saghdejian- Can you give us a comprehensive definition of the "Hidden Armenians"? Who can be considered a hidden Armenian nowadays?

Raffi Bedrosyan- During the 1915 Armenian Genocide thousands of Armenians children were orphaned and taken to Turkish orphanages, Turkish and Kurdish homes where they were forcibly Islamized, Turkified and Kurdified. These orphans, who were the living victims of the Genocide, had to endure difficult living conditions, often ending up in the family of the murderers of their own Armenian parents. But they secretly kept their Armenian identity, and passed on this secret to the next generations, most likely just before they passed away. Almost one hundred years after the Genocide, certain events in Turkey encouraged the present generation of hidden Islamized Armenians to reveal their Armenian identities, and to return to their Armenian roots, language, culture and in some cases, back to Christianity. The book explains some of these recent events, and my role in them, that triggered a new movement among the hidden Armenians to become 'no longer hidden'.

K.S.- What triggered their awakening?

R.B.- Along with a bit more liberated conditions in Turkey, certain events helped trigger the courage of the hidden Armenians to openly say they are Armenian, and return to their roots. The reconstruction of Dikranagerd Surp Giragos Church was one trigger, giving the hidden Armenians not only from Diyarbakir but also from neighbouring regions, a secure place to congregate, to share life stories, to support and encourage one another during monthly breakfast meetings and social events. My two piano concerts started a series of cultural events, followed by other concerts, art exhibitions and conferences about Armenians. More than 1000 hidden Armenians attended my second concert on April 23, 2015 during Genocide centennial commemorations. Armenian language classes that we organized in Diyarbakr, Dersim and Istanbul were well attended. The trips that I organized to Armenia for groups of hidden Armenians from Diyarbakir, Dersim, Sasun, Urfa, Ayntap, Van and Hamshen regions of Artvin and Hopa created widespread interest among other hidden Armenians. People connected through social media, resulting in even marriages and baptisms. I called all these activities Project Rebirth, establishing a vast network among the hidden Armenians from various regions of Turkey.

Diyarbakir Armenians baptized at Etchmiadzin in Aug. 2014 during a trip organized by the author (standing second from R) (Photo: Gulisor Akkum/The Armenian Weekly).

K.S.- How many hidden Armenians are there and in what regions are they usually concentrated?

R.B.- It is very difficult to estimate the present number of hidden Armenians. But independent studies about the 1915 events indicate that there were about 200,000 Armenians who survived the Genocide by converting to Islam in certain regions, and about 100,000 Armenian orphans who ended up in Turkish/Kurdish homes. The population of Turkey increased sevenfold since then; therefore, we can estimate that the descendants of these hidden Armenians exceeds 2 million. To this number, we should add even greater number of conversions to Islam during the 1894-1896 massacres in eastern Turkey, and the significant number of Hamshen Armenians converted to Islam three centuries ago in northeastern Turkey, who still speak an Armenian dialect.

Even though the number of hidden Armenians or people with Armenian genes are in the millions, no one can know how many of them are aware of their Armenian roots, or if they are aware, how many of them would decide to come out as Armenian. But recent developments indicate that a large number of them are aware of their Armenian roots and wish to return to their Armenian identity, despite the risks and dangers. There are connections established with these hidden Armenians in almost every region of Turkey, but more concentrated in the east, northeast and southeast of Turkey.

K.S.- Through your many trips to Turkey and interactions with Hidden Armenians you have come to know their dilemma up close. That's why you title your book "Trauma and Resilience". Can you give us examples of traumatic experiences they go through in their daily life? Similarly, what acts of resiliency you can mention?

R.B.- The two common themes in most stories of the book are trauma and resilience. There is generally widespread hatred, threats and discrimination against Armenians, in Istanbul and even more in the provinces. The word 'Armenian' is used as a swear word among Turks. The trauma is felt by most Armenians because of the danger and fear of losing their family, work or life, combined with anger and outrage against injustices and denials of truth. The trauma is felt even more by hidden Armenians because there is the added threat from their own family members who wish to remain as Islamized Turks and Kurds. Conversion from Islam to Christianity is punishable by death, in fundamentalist Islamic regions. Yet, there are these hidden Armenians willing to take the risk and return to their roots. The resilience of the Armenians in these dangerous circumstances can be explained by their flexibility and survival instincts. For example, there is a story about a hidden Armenian working as a Muslim cleric praying to Allah during the day, but reading his Bible secretly at night.

K.S.- It's a topic of debate that this new type of Armenians should be considered "Armenian" or not. What are your personal thoughts about this as far as it relates to your experiences?

R.B.- One of my objectives in writing this book was to raise these questions, even though we may not have the answers yet. Who is an Armenian? What are the requirements to be called an Armenian? Does one have to have Armenian parents? Does one have to speak Armenian? Does one need to be Christian? Or is it sufficient that, once you are aware of your Armenian roots, you 'feel' Armenian and you wish to return to your Armenian roots, no matter what new risks and dangers that brings to you or your family? Secondly, I hope the reader thinks about the following questions: Who has the right or authority to decide whether someone is Armenian or not? Is it the Armenian government? Is it the Church - Etchmiadzin, Antelias or Istanbul Patriarchate? Is it community leaders? I think we should debate these questions, in order to face the new reality that there is a large and potentially critical group of people in the Armenian world, apart from Armenia, Artsakh and the Diaspora, which is the hidden Armenians, living right in our historical lands.

K.S. Is there any risk associated with your research and interactions in Turkey with hidden Armenians?

R.B.- The present conditions in Turkey have worsened a lot in the last three years. The limited progress toward democratization, respect for human rights or minority rights is replaced by a dictatorial regime, intolerant toward anyone who does not support the government. There are hundreds of thousands of Turks and Kurds, who are imprisoned. During clashes between the Turkish state and the Kurdish militants, the Surp Giragos Church was taken over by the state and used as a military headquarters, causing damage to the church. Our hidden Armenians have also suffered during this period, but they are resilient and will survive. Interactions among them and with me continue.

Following persistent communications by the Surp Giragos Church Foundation leadership, the government finally got convinced to repair the church at their own expense. The restoration work has now begun. It is my hope that once the church restoration is completed, the hidden Armenians will once again start organizing themselves, support one another and continue forming a bridge between Armenians and Turks toward a just and peaceful future.

Your Most Reliable Transportation Partner To/From Armenia & Worldwide

- Ocean, Air & Land Int'l Transportation
- Door to Door Services Available
- 20', 40', LCL and Break-Bulk
- Insurance Coverage
- Export Documentation, Letters of Credit Handling and Banking Negotiations
- Dedicated Agency Network Worldwide

METRAS
SHIPPING & FORWARDING INC.
2175 Sheppard Ave. E.
Suite 215 Toronto ON, M2J 1W8
Tel.: 416-497-0377
Fax: 416-497-0783
info@metrasshipping.com
www.metrasshipping.com

Ara Graphics

Տատիկի խոհանոց



Աւագ Հինգշաբթի

Սոնիա Թաշճեան

Հինգշաբթի գիշեր ընթրիքէն ետք, Յիսուս իր աշակերտներուն հետ գնաց Գեթսեմանի այգի. գիտէր, որ պիտի ա-ւարտուէր իր երկրային կեանքը, հետեւաբար մինչ ինք կ'աղօթէր, աշակերտներուն յորդորեց. «*Արթուն կացէք եւ աղօթեցէք, որպէսզի փորձութեան մէջ չմտնէք. հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար*», ու ինք գնաց աղօթելու: Սակայն վերադարձին քնացած գտաւ անոնց....:

Հինէն ի վեր, մեր եկեղեցական ծիսակարգին մէջ «Հսկումի գիշեր» անունով կը նշուի Աւագ Հինգշաբթի գիշեր--ւայ աղօթասացութիւնը, ի յիշատակ Գեթսեմանի այգիին մէջ Յիսուսի յորդորին, որ արթուն մնանք. այս պատգամ մըն է, առհասարակ արթուն մնալու կեանքի բոլոր ելեւէջներուն մէջ, չկորսնցնելու մեր մարդկային առողջ բանականութիւնը, քրիստոնեայ ըլլալու գիտակցութիւնը եւ միշտ ձգտելու դէպի աստուածային Լոյսը: Հսկումի գիշերը արթուն մնալով, ապաշխարհելով եւ աղօթելով, մեր եկեղեցական կանոնակարգը մեզի կը մղէ անգամ մը եւս անդրադառնալու եւ զղջալու մեր սխալներուն համար, ներողութիւն հայցելու Յիսուսէն եւ երախտապարտ ըլլալու Անոր զոհաբերութեան համար. անձայն խոստում տալու Քրիստոսին ապրելու քրիստոնէավայել կեանքով:

Աւագ Շաբթուայ խորհուրդը իր խորը արձագանքներն ունի մեր ժողովրդական աւանդութեանց մէջ. պատահական չէ, որ այն կը կոչուի աւագ, համարելով տարուայ ամենակարեւոր շաբաթը, այսպիսով նաեւ Աւագ Հինգշաբթին: Նոյն օրն առաւօտեան տղամարդիկ երթալով իրենց պարտէզները կը ստուգեն ծառերու վիճակը, ապա սովորութիւն է նոր ծառեր ցանել: Կանայք խնոցու կարագ կը պատրաստեն պահքի ընթացքին հաւաքուած մածունն ու սերը հարելով, ապա այն իւղի վերածելով կը տանին ոտնլուայի արարողութեան նուիրաբերելու, հաւատալով որ իրենց տան կաթն ու իւղը առատ կ'ըլլայ: Տօնին յատուկ կաթնահունց կը թխեն. աղջիկները կ'երթան արտերը բանջար հաւաքելու, որովհետեւ այդ օրուայ ճաշը բանջարով եւ հատիկեղէնով պիտի ըլլայ. երեկոյան կը շտապեն եկեղեցի ներկայ գտնուելու ոտնլուայի ծիսական արարողութեանը (ի յիշողութիւն Յիսուսի կողմէն աշակերտներու ոտքերը լուալու դրուագին). Խարբերդի մէջ ոտնլուայի արարողակարգէն յետոյ, հաւատացեալները կը մօտենան խորանին, քահանան անոնց աջ ձեռքերուն մէջ իւղ կը քսէ, անոնք ալ այդ օրինուած իւղը կը քսեն իրենց ճակատնին, աչքերուն ու յատկապէս ցաւոտ տեղերը, հաւատալով անոր բուժիչ յատկութեանը. այդ իւղէն կը քսեն նաեւ իրենց տան կենդանիներուն: Ընթրիքէն յետոյ, բոլորը կ'երթան եկեղեցի հսկումի արարողութեան, երբ ամբողջ գիշեր աղօթք եւ երգեցողութիւն կը կատարուի եկեղեցիներուն մէջ, որպէս յիշողութիւն Յիսուսի կողմէն աշակերտներուն յղուած պատգամին, որ արթուն մնան ու հսկեն. եկեղեցիներուն մէջ ընթերցուող 7 Աւետարաններու ընթացքին սովորութիւն կայ թելի վրայ 7 հանգոյց ընել եւ կապել դաստակին: Այս գիշերուայ ժողովրդական այլ անուանումներն են.-լացի գիշեր, հսկումի գիշեր, կոլինջի (=ցաւ, գալարում) գիշեր, խաւարման գիշեր, եւայլն....:Գիւղական սովորութիւն մըն է նաեւ, որ այդ օրը երիտասարդ հարսեր ու աղջիկներ կար կամ ասեղնագործ գործեն, փոխաբերաբար պատժելով Յուդային, ով մատնեց Յիսուսին:

Աւագ Հինգշաբթի օրուայ ճաշը կը յատկանշուի աղի, թթու եւ կծու համերով: Պարսկահայքի մէջ սովորութիւն է այդ օրը եփել թթուեպաս (խաշել հատիկեղենը, աւելցնել արիշտա, չամիչ, սալորաչիր, սպանախ, համեմունք, մատուցել քացախով):

Զէյթունի մէջ կը պատրաստեն սոխ – սխտորով շատ կծու եւ թթուաշ բանջարապուր: Մուսալերան աւանդութեան համաձայն, կանաչ սոխ, սխտոր ու կանաչի կը դնեն հացին մէջ եւ կը ճաշակեն, ինչպէս նաեւ կը պատրաստեն թթջրիկ ապուրը (խաշել հատիկեղենը, աւելցնել բանջար, սոխ, սխտոր, լոլիկի մածուկ եւ լիմոնի հիւթ):

Մուշ, Սասուն եւ Տարօնի այլ շրջաններու մէջ տարածուած է պատրաստել թթուակոլոլ կամ թթուի ջրով կլուլիկ (խաշած ոսպն ու մանր կորկոտը շաղել, վերածել գնդիկներու, ապա խաշել մանրուած թթու կաղամբի հետ միասին, մատուցել սոխառածով):

Ուրֆացիները կը պատրաստեն կարմիր ոսպով յայտնի բրդուճը, կոքին մատուցելով սմբուկի ջրալի աղցան մը, թթուաշ եւ կծու:

Այնթապցիները կը պատրաստեն բոստանիա անունով կերակուրը (միասին խաշել կարմիր ոսպը, խոշոր կորկոտը, սմբուկը, լոլիկն ու սոխը, մինչեւ որ համասեռ դառնան) եւ կը մատուցեն նռան հիւթով պատրաստուած թացանով (նռան հիւթ, պղպեղի մածուկ, սխտոր, փոշի կծու պղպեղ եւ անանուխ):

Մարաշցիներն ունին աղամաղ կոչուող իւրայատուկ ճաշը (խաշել չոր սմբուկները, թահին – շիրիկը նօսրացնել լիմոնի հիւթով, համեմել, վրան մանրուած կանաչի ցանել եւ լեցնել ջրքամուած սմբուկի վրայ). նաեւ քացխլա շուրվօ անունով ապուրը. քացխլա (քացախով) ի յիշատակ խաչի վրայ Յիսուսի քացախ խմեցնելու դրուագին:

Բաղադրութիւնը
1 գաւաթ կարմիր ոսպ
0.5 գաւաթ նախապէս թրջած սիսեռ
0.5 գաւաթ ձաւար
2 սոխ
1 գլուխ սխտոր
դափնետերեւ
կարմիր եւ սեւ պղպեղ
քիմիրոն
քացախ
աղ

Պատրաստութիւնը
Խաշել սիսեռն ու ձաւարը, աւելցնել ոսպն ու շերտուած սոխ եւ սխտորը, համեմունքը: Մատուցել քացախով: Ըստ նախասիրութեան ճաշակելիս ապուրին աւելցնել ձէթի մէջ տապկուած խրթխրթան հաց:

բոստանիա

թթվակոլոլ

թթուեպաս

թթջրիկ

թթուաշ ճաշ

թթու բանջարապուր

Մեծ Պահքի Հին Օրերու Խորհուրդը

Անցեալին Մեծ պահքի օրերը նշւէին տօնի պէս: Մեր մեծերը յատուկ ուշադրութիւն կը դարձնէին Աւագ շաբթուան բոլոր օրերուն: Այդ օրերը անուանակոչուած էին. երկուշաբթին կը կոչուէր բակլայ խորան, երեքշաբթին՝ խորանի խորան, չորեքշաբթին՝ մկան կիրակին, հինգշաբթին՝ կատաղած շան, ուրբաթը՝ չարչարոց՝ չար աչքէ զերծ մնալու համար, իսկ շաբաթը՝ թալալոսի:

Առաջին օրը տանտիրուհիները աղանձ կը պատրաստէին, ընդհանրապէս աղանձ շատ կ'ուտէին՝ հաւատալով, որ երկարատեւ պահքի պատճառով «բերանները չեն հոտիր եւ շուրթերը չեն ճաթռտիր»:

Ազգագրագէտ Ս. Մկրտիչեանի խօսքերով, Մեծ պահքի սկիզբը խորհրդանշող երկուշաբթին ծանօթ է «լուացարուք-սրբեցարուք» անունով. տանտիկինը քարը կը դնէր երդիքը եւ ուրիշ քար մը վերցնելով՝ տունը գտնուողներուն երդիքէն կը հարցնէր՝ «ի՞նչ աղամ». վարէն կը պատասխանէին՝ «մուկ, օձ, կարիճ աղա»: Այնուհետեւ ձեռքի քարը կը քսէր միւսին՝ իբր թէ կ'աղար:

Աւագ շաբաթը ապաշխարութեան օր համարելով՝ ծանր գործեր չէին կատարեր, կիները ճախարակ չէին մաներ, կար չէին ըներ:

Ազգագրագէտին խօսքով, Հայաստանի որոշ շրջաններու մէջ կիները առաստաղին վրայ աստղերու եւ անասուններու նկարներ կը նախշէին: Լոռիի շրջանին մէջ արգիլուած էր տան օճախը մարել, մեղք կը համարուէր: Ուրիշներ Մեծ պահքի առաջին օրը կը կոչէին «կըրակի կիրակի». ան, որ չէր նշեր զայն, «անոր հագուստները կ'այրէին»:

Պահքի Խորհուրդը

Պահքի 40 օրերը կը խորհրդանշեն անապատին մէջ Քրիստոսի քառասնօրեայ աղօթքի, ծոմապահութեան եւ ապաշխարութեան շրջանը:

Քառասնօրեայ պահքին կը յաջորդէ պահքի եւս մէկ շաբաթեայ շրջան՝ Աւագ շաբաթը: Այդ է պատճառը, որ պահքը 48 օր կը տեւէ:

Հայ առաքելական եկեղեցւոյ հետեւորդները պահքի շրջանին կ'օգտագործեն բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքին հաւատացեալները ոչ միայն կը հրաժարին որոշակի կերակուրներէ, այլեւ՝ մոլի սովորութիւններէ, շատախօսութենէ, ստախօսութենէ, հայհոյանքէ եւ այլ մեղքերէ:

Պահքը առաջին հերթին կամաւոր ինքնազրկումն ու զսպուածութիւնն է ուտելիքին նկատմամբ: Եկեղեցական աւանդութեան համաձայն, 3 տեսակի պահքեր գոյութիւն ունին: Առաջինը սովորական պահքն է՝ կենդանական ծագում ունեցող ուտելիքներէն (բացի մեղրէն) եւ ոգելից խմիչքներէն հրաժարիլը: Երկրորդը սրբապահքն է՝ հրաժարումը նաեւ բուսական ծագումով, սակայն ձոխ ու համադամ ուտելիքներէն, սնանելով մի միայն աղուհացով (Մեծ պահքի շրջանը նաեւ կը կոչուի աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է՝ թէ՛ ուտելիքէ եւ թէ՛ ջուրէ ինքնազրկումը:

Հ.Օ.Մ.-ի Ձայն

Թորոնթոյի «Ռուբինա» Մասնաճիւղ

ARS ROUBINA CHAPTER TEL: (416)-491-2900 ext.3211
www.ars-canada.ca **email: arstoronto@gmail.com**

Անդամական Ժողով — Երեքշաբթի՝ 2 Ապրիլ 2019
Հիւրասիրութիւն — ժամը 7:30-ին
Սկիզբ Ժողովի՝ — ժամը 8:00-ին

Պազարի նորակազմ յանձնախումբը արդէն սկսած է ճաշերու պատրաստութեան եւ առ այդ պէտք ունի կամաւոր ձեռքերու Երկուշաբթի օրերը առաւօտեան ժամը 10-էն սկսեալ:

Գրաւուած Թուականները

- Երեքշաբթի Ապրիլ 2-ին պիտի սկսի մարզանքի դասընթացքը՝ Fat Burning Exercise, 10 շաբաթուայ տեւողութեամբ:
- Մայրերու Օր՝ Ուրբաթ, 10 Մայիս 2019 Հայ Կեդրոնի սրահին մէջ:
- Կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Ընկերային Ծառայութեան յանձնախումբին՝ դաստիարակչական երեկոյ Հինգշ. Մայիս 16, ժամը 7:00-ին Հայ կեդրոնի սրահին մէջ: Նիւթ՝ Կտակներու, *Կեանքի ապահովագրութեան եւ նիւթական բլանաւորումի կարեւորութիւնը:*
- Նիւթը կը ներկայացնեն՝ Պրն. Րոպէրթ Ատուրեան եւ Ժանէթ Համբարեան

ARS Social Services Office working hours **Mon to Fri from 10 a.m. to 2 p.m.**
Ընկերային Ծառայութեան գրասենեակի ժամեր՝ Երկշ.էն Ուրբ.՝ 10:00 – 2:00
Հեռ: 416-495-0644 է-նամակ: arssocialservices@gmail.com

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ինծի համար հոգեկան մեծ բաւարարութիւն եղած է, աւելի քան 40 տարի, օգտակար ըլլալ յարգելի յաճախորդներուս առողջապա-հական կարիքներուն:

Այսուհանդերձ, կու գամ տեղեկացնել, որ ընթացիկ տարուան Յունիս 1-էն սկսեալ պիտի դադրեցնեմ բժշկական սպասարկութիւնս և հանգստեան կոչումիմ:

Անոնք, որոնք կը փափաքին իրենց թղթածրարները (medical files) ունենալ, թող բարեհաճին շտապ հեռաձայնել գրասենեակ, (416) 444-1700 թիւին, որպէսզի բաւարար ժամանակ ունենանք պատրաստելու և պահանջուած ժամկէտին հասցնելու:

Շնորհակալութի՛ւն, երկար տարիներու ձեր ցուցաբերած վստահութեան, քաջալերանքին և համագործակցութեան համար:

Լաւագոյն մաղթանքներով՝
Բժիշկ Վրաչ Գաւազանճեան

Armen's Math Corner

(April 2019)

Junior Problem :

April is also known as the *Math Awareness Month*. As a small puzzle in April, can you determine the next number in the following sequence?

3 ➪ 5 ➪ 9 ➪ 17 ➪ 33 ➪ 65 ➪ ?

Senior Problem :

Find the value of each symbol by doing the arithmetic. Replace each symbol with the letter which corresponds to its value according to the list given below. This way, you may find the secret message.

Good Luck!

A	B	C	D	E	F	G	H	I	J	K	L	M
1	2	3	4	5	6	7	8	9	10	11	12	13
N	O	P	Q	R	S	T	U	V	W	X	Y	Z
14	15	16	17	18	19	20	21	22	23	24	25	26

i	18 ÷ 2 - 1 = ○
ii	○ - 7 = ■
iii	○ + ■ + 7 = ❑
iv	❑ + ■ + ○ = ✲
v	✲ + ■ + ○ ÷ 8 = ❖
vi	❖ ÷ 3 - ○ ÷ 2 = ▲
vii	❑ + ○ - ▲ = ◊
viii	◊ + ▲ ÷ 5 = ★
ix	★ - 2 x ■ = ☆

The message is: ⇨

— — — — — — — — — — — —
○ ■ ❑ ❑ ✲ ❖ ▲ ■ ◊ ★ ▲ ☆

see the asnswers reversed on this page

FOR SALE

8 Hectares of
Grape producing Vineyard
is for sale in
Arevadasht Village in Armavir region of Armenia
for USD $110,000 negotiable.
For information, please call or text Vahe at: **(647) 921-8773**.

Answers to April 2019 issue of Armen's Math Corner
Jr. Prob.: 129 : Sr. prob.: HAPPY EASTER

ԹՈՐՈՆԹՈՀԱՅԵ TORONTOHYE
Torontohye Newspaper

Publisher
Torontohye communications Inc.
45 Hallcrown Place
Willowdale, ON
M2J 4Y4

Email:torontohye@gmail.com
Phone: (416) 491- 2900 ext. 3215
Fax: (416) 491- 2211

Խմբագիր
Կարին Սաղտըճեան

Աշխատակիցներ
Արշօ Զաքարեան
Թամար Տօնապետեան

Էջադրում
Արա Տէր Յարութիւնեան

Վարչական Պատասխանատու
Միսակ Գալագեան

Ծանուցումներ
Սեւակ Յարութիւնեան
Հեռ.՝ 416-878-0746

sales.torontohye@gmail.com

Editor
Karin Saghdejian

Administrator
Missak Kawlakian

Advertisements
Sevag Haroutunian **(416- 878-0746)**

Design & Graphics:
Ara Ter Haroutunian (aragraphics@gmail.com)

ARS SUMMER CAMP

July 2 – August 23

2019 ARS Summer Camp Staffing Opportunities

ARS Summer Camp **Counselors, Volunteers and Specialists**
Temporary Full Time and Part Time positions July 2 – August 23, 2019

All staff must be fluent in Armenian and must be committed to communicate in Armenian with campers, parents and other staff.

Job Summary/Essential Job Functions:

- Providing an enjoyable and safe Armenian environment for children in the context of a summer camp
- Building professional rapport with children, parents and co-workers
- Planning will begin 8 weeks prior to camp commencement, counsellors must be prepared to participate in May and June to finalize programming
- Mandatory training to be scheduled the week prior to camp start

Minimum Qualifications:

Counselors: **Must apply by April 30th**

- Fluently bilingual, Armenian and English speaking
- Experience working with children (age 4-12) in a camp setting is an asset.
- Minimum age 17, must be returning to school in September
- Motivated, energetic, and engaged individuals who have leadership skills and are positive role models
- Skill or experience in **music**, in **photography/website/media, Art, Sports, Science or performance arts** are assets
- Looking for 3rd or 4th year Accounting student for financial portfolio

Volunteers: **Must apply by April 30th**

Volunteers are essential to our camp's success
Opportunity to gain work experience and complete high school volunteer hour requirements
Minimum age 16. Applicants committing full 8 weeks preferred.

Specialized Roles: **Must apply by April 30th**

- Individuals with ECE or teacher designations for kindergarten
- Armenian specialists in Music, Dance and Curriculum Planning
- Specialists for Arts and Crafts
- Office Administrator to assist the Camp Director on day to day activities

Interested candidates should forward their resume or letter of interest to jobs@arssummercamp.com by APRIL 30, 2019

ՀՕՄ-ի Ամառնային Ճամբարի Անձնակազմ 2019

ՀՕՄ-ի Ամառնային Ճամբարը **խորհրդական, կամաւոր եւ մասնագէտ պաշտօնեաներու** կարիքը ունի 2019-ի Յուլիս 2-էն մինչեւ Օգոստոս 23-ի Ճամբարի համար

Պատասխանատուութիւններու հակիրճ նկարագրութիւն

Ամառնային ճամբարէն ներս, փոքրերուն համար ստեղծել հաճելի մթնոլորտով ապահով միջավայր
Պարտադիր է Հայերէն լեզուով հաղորդակցիլ ճամբարի միջավայրէն ներս
Պարտադիր է աշակերտներու, ծնողներու եւ գործակիցներու հետ լաւ փոխ-յարաբերութիւն մշակել
Մասնակցիլ նախապատրաստական աշխատանքներու եւ արհեստանոցներու (պարտադիր այս պաշտօնին համար), ճամբարը սկսելէ 8 շաբաթներ առաջ՝ Մայիս եւ Յունիս ամիսներու ընթացքին

Ակնկալութիւններ

Խորհրդական Պաշտօնեաներ: **Պարտին դիմել մինչեւ Ապրիլ 30-ի պայմանաժամը**

- Հայերէն եւ Անգլերէն խօսելու հմտութիւն
- 4-12 տարեկան փոքրերու հետ ճամբարի մէջ աշխատած ըլլալու փորձառութիւնը առաւելութիւն է
- Խորհրդական պաշտօնի դիմողը պարտի ըլլալ 17-30 տարեկան որ արձանագրուած է ուսումը շարունակելու 2019-ի Սեպտեմբերին
- Մասնաւորապէս կը քաջալերենք անոնք որոնք ունին փորձառութիւն երաժշտութեան, մարզական, արուեստի, պարի կամ լուսանկարչութեան ու մամուլի մէջ եւ կամ անոնք որոնք ուսուցչական ասպարէզ զատած են
- Կարիքը ունինք հաշուապահութեան մէջ մասնագիտացած համալսարանականի մը

Կամաւորներ: **Պարտին դիմել մինչեւ Ապրիլ 30-ի պայմանաժամը**

Նպատի ունենալով կամաւոր օգնականներու կարեւորութիւնը ճամբարի առօրեային, կը քաջալերենք որ փափաքողները դիմեն մեզի: Առիթը պիտի տրուի անոնց գործի փորձառութիւն ձեռք ձգելու: Կամաւոր օգնականը պէտք է ըլլայ 16 տարեկանէն վեր: Նախընտրութիւն պիտի տրուի անոնց որ պատրաստ են 8 շաբաթներ մասնացելու:

Այլ Մասնագիտութիւններ: **Պարտին դիմել մինչեւ Ապրիլ 30-ի պայմանաժամը**

Կարիքը ունինք

- փորձառու փոքրիկներու հոգատարներու եւ կամ վկայուած մանկավարժներու (ECE)
- Հայերէնի ուսուցիչի եւ Հայերէն բաժնի ծրագիր մշակող փորձառու անձերու
- ձեռային աշխատանքի հմուտ անձերու

Ընդհանուր

Այն թեկնածուները որոնք կարողութիւնը ունին ղեկավարելու աշակերտութիւնը. նաեւ Հայերէն լեզուով յարաբերելու անձնակազմի, փոքրերու ու ծնողներու հետ, կրնան իրենց դիմումնագիրները (resume) ղրկել jobs@arssummercamp.com ե-նամակ հասցէին մինչեւ **Ապրիլ 30, 2019**

(416) 491-2675 ext 6 | jobs@arssummercamp.com
50 Hallcrown Place Toronto, Ontario M2J 1P6
www.arssummercamp.com

Նոր Հայ Հորիզոն Հեռատեսիլ
Nor Hai Horizon Television

Թորոնթոհայ Ամսաթերթ
TorontoHye Monthly Newspaper

JOB POSTING

Advertising Sales Agent (Part-time)

Application Deadline: May 10, 2019 at 5:00pm

Please submit any inquiries or your applications to:
communityplanning@armenian.ca

The Armenian Community Centre (ACC) is a non-profit organization that offers the GTA and community at large the richness and traditions of Armenian culture through artistic, athletic, recreational, intellectual, social and spiritual programs.

The ACC is seeking an experienced Advertising Sales Agent to manage and drive advertising sales for its media properties: Nor Hai Horizon Television, TorontoHye Monthly Newspaper (print and online) and www.acctoronto.ca.

Responsibilities and duties include:

- Identify and contact potential clients to offer advertising services
- Promote products and services in the most effective way possible to drive sales
- Provide clients with estimates of the costs of advertising products or services
- Process all correspondence and paperwork related to accounts
- Prepare promotional plans, sales literature, media kits, and sales contracts
- Prepare and deliver sales presentations to new and existing clients
- Inform clients of available options for advertising art, formats, or features and provide samples of previous work for other clients
- Support client servicing – deliver ad proofs for approval, address any client concerns, questions and ensure on time collections
- Work independently, based on your own schedule

The role will have dual reporting – both to the executive director of the Nor Hai Horizon Television and editor-in-chief of the Torontohye Monthly Newspaper. Working with multiple volunteer stakeholders, self-motivated, professionalism and accuracy are core requirements of this role. Compensation will be commission-based (on sales).

Համազգայինի «Գլաձոր» մասնաճիւղի
Գրական յանձնախումբ

ԱՐՏԱՍԱՆԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Կիրակի, 5 Մայիս, 2019

յետմիջօրէի ժամը 2-ին
Հայ Կեդրոնի սրահ, Թորոնթօ

Արձանագրութեան ժամկէտ՝
20 Ապրիլ, 2019

- Կը քաջալերենք 5-12-րդ դասարաններու աշակերտներուն մասնակցութիւնը
- Իւրաքանչիւր մասնակցող պարտի իր դասարանին համեմատ համադրուած ցանկէն մէկ քերթուած անգիր ներկայացնել

Արձանագրութեան կամ բանաստեղծութիւններու ցանկին համար կը խնդրուի դիմել
Վարագ Պապեանին՝ 647-308-8264 կամ
Արեն Մնացականեանին՝ 647-920-0296

April is
GENOCIDE AWARENESS MONTH

We need to commemorate the
ARMENIAN GENOCIDE.

BOB SAROYA MP
MARKHAM–UNIONVILLE

8300 WOODBINE AVENUE, UNIT 201, MARKHAM, ON
BOB.SAROYA@PARL.GC.CA • BOBSAROYA.CA • 905-470-2024

AL' DEEWAN
BAKERY
مناقيش
manakeesh
Wednesday's
ZATAR
$1.00
+TAX
9-1415 KENNEDY ROAD, SCARBOROUGH, ON (416) 901.8552 aldeewan.ca